


# ՀԱՅ ՑԵՂԸ

Մ. ՍՄԻԱՏ ԳԱԲՐԻԿԼԵԱՆ



05 SEP 2011

W. B. Brewster M.A. F.R.S. Whistler

Esquimese Horned Lark

Whistler

3(47.925)

9-13

05 SEP 2011

19 AUG 2006

# ՀԱՅ ՑԵՂԵ

ԱԶԳԱԿՐՈՒ

ԱՇԽԱԲՈՍՈՒԹ-ԻՐԵՆԵՐ

Մ. ԱՄԲԱԺ ԴԱԲՐԻԵԼԵԱՆ



ՎԻՐ ԵՕԲՔ

1911

12 MAR 2013

6685

ԳԻՆՆ է

Թղթակաղմ ..... 50 ՄԵՆԹ  
Լաթակաղմ ..... 75 ՄԵՆԹ



1512 - 84

## ՏՈՒՐՅԱԿԱՆ ԳՐԱԳՐԻ ՎԵՐԱՎԵՐՔ


1. ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒԹԵԱՆ ՀԱՅՈՑ, կ. Պոլիս, 1879,  
Համիտեան գրաքննութենէն արգիլուած և  
սպառած :
2. ԱՐՈՒԵՍՏ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹԵԱՆ, Նիւ Եորք,  
1891, (էջ 120) :
3. ՀԱՅՔ, Կիսամսեայ Ազգային Հանդէս,  
1891—1898 :
4. ՀԱՅԿԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄՆ և ՎԵՐԱԾՆՈՒԹԻՒՆ,  
1905 և 1909, (էջ 224) :
5. ԱԿՆԱՅ ԳԱՀԱԲԱԲՈՐԲԱՌՆ և ԱՐԴԻ ՀԱՅԵՐԵՆ  
ԼԵԶՈՒՆ, Վիէննա, (ընդ Մամլով) :

### Անտիպ

6. ՀԵԹՈՒՄ Ա., Տամ. չորս արարուածով :  
7. ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՈՒԻ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹԻՒՆԸ :  
8. ԳԻՏՈՒԹԻՒՆ, ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹԻՒՆ և ԿՐՕՆՔ :  
9. ՄԱՐԴԿԱՑԻՆ ՄԱՐՄՆՈՑՆ ՀՐԱՇԱԼԻՔՆ :

### Անգլիերէն

10. Facts about Armenia, 1895 :
11. Bleeding Armenia,  
*In collaboration with A. W. Williams*, 1897 :
12. Introduction to the Study of Medicine,  
1901 & 1905, (*Translated from French*) :
13. Infectious Diseases, 1903,  
*(Translated from French)* :
14. Principles of Therapeutics, 1910,  
*(Translated from French)* :



N. U. Jirjapet (Ganj)

## ՅԱՌԱՋԱԲԱՆ

Ներկայ հատորու, թէպէտ տարբեր տիտղոսով, ի լոյս կ'ընծայուի իրեւ լրացուցիչ մը այն գրքին որ «Հայկական ձգնաժամն եւ վերածնութիւն» անունով ծանօթ է Հայութեան:

Մեր ցեղին համար ճգնաժամը դեռ կը շարունակէ և ծանր հարց է թէ արդեօք նա պիտի կրնայ ցվերջ գիմանալ մահաբոյր տագնապին եւ լաւագոյն կեանքով մը վերկենցաղիլ: Ի՞նչ կերպով կարելի է արդեօք աւելցնել անոր կենսապով կարելի որպէսզի իր ներքին եւ արտաքին կան ուժերը որպէսզի յաղթող հանդիսանայ: Պժուարութիւններուն յաղթող հանդիսանայ:

Շատ բան կայ ընելու, բայց ամենակարենոր է՝ սնուցանել մեր ժողովուրդը ճշմարտութեան գիտութեամբը: Կարդ մը մեծ ճշմարտութիւններ կան մանաւանդ որ անոր իմացական և զգացական կեանքին տարբերն ըլլալու են: Անոնք միսիթարութիւն եւ զօրութիւն եւ կեանք պիտի ընծայեն իրեն:

Եւ այս կարգի ճշմարտութեանց առաջինն այս իսկ է՝ թէ այն ժողովուրդը որ ճշմարտութեան եւ արդարութեան կողմն է պիտի յաղթանակէ վերջապէս:

«Ճշմարտութիւնը», կ'ըսէ Բասքալ, «կը մընա յաւիտեան և վերջապէս կը յաղթէ իր թըւ-

նամեաց, վասնզի ան հզօր եւ յաւիտենական է ինչպէս ինքն Աստուած :» Ծուռ պատը ծանրութեան անխուսափելի օրէնքով կործանման դատապարտուած է . նոյնպէս եւ ծուռ քաղաքականութիւնը և մոլորական դրութիւնը դատապարտուած են անկումի բարոյական օրէնքի զօրութեամբ, որ ոչ նուազ անյեղլի է քան ծանրութեան օրէնքը : Ուրեմն մենք ապահով կ'ըլլանք եւ կը գիմանանք ամեն փոթորիկի եթէ շիտակ ըլլանք, եթէ մեր քաղաքականութիւնը ճշմարտութեան և արդարութեան համաձայնեցնենք :

Վատահ ըլլանք թէ ճշմարտութեան ախոյեաններն պիտի յաջողին վասնզի պատմութեան խորին եւ յաւիտենական միտումներուն ուղղութեամբ կը թափեն անոնք իրենց ջանքերն : «Ի հեծուկս ամեն երեւոյթներու», կ'ըսէ էմըրսըն, «իրաց բնութիւնը կը գործէ վասն ճշմարտութեան և արդարութեան առ յաւէտ :»

Ուրեմն անոնք որ ճշմարտութեան եւ արդարութեան յաղթանակին կ'աշխատին՝ իրենց դաշնակից ունին տիեզերաց ամենուսոյց և ամենակեցոյց Հոգին եւ ճակատագրուած են վերջնական յաղթանակը տանելու :

Այս կենսաբոյր ճշմարտութեան հետ կապուած է և այն միմիթարական մեծ իրողութիւնը թէ ժողովուրդներուն ընդարօյս միտումն է դէպի ճշմարիտն և բարին :

Անշուշտ չենք կրնար ուրանալ այն տիսուր իրողութիւնն ալ թէ մարդիկ մոլորութեամբ, թանձր նախապաշտառումներով և անիրաւութեամբ արատաւրուած են ամեն դարու մէջ . բայց խարուած են չար առաջնորդներէ : Տուր անոնց ճըշ-

մարտութեան պայծառ հասկացողութիւնը եւ անոնք պիտի սիրեն ի գործ դնել զայն :

Ուրեմն շատ մեծ է Հայ ցեղին մտաւորական առաջնորդներուն պարտաւորութիւնը . անոնց ձեռքն է աղդին փրկութիւնը : Անոնց անկ է չը թողուլ որ ժողովուրդը թիւր ըմբռնումներու զոհ երթայ : Անոնք նախ իրենք հաստատ հաւատալու են ճշմարտութեան, որպէսզի վստահօրէն մղն պայքարը : Ճշմարիտ հայրենասէրը հզօրագոյն է քան մոլորեալ կամ եսամոլ գործիչը : Մոլորեալը վերջապէս կամ ազգաւչն ուղղութեան կուգայ կամ պարտուած կ'ընկճի : Այսպէս եղած է անցեալին մէջ եւ այսպէս պիտի ըլլայ միշտ ցորչափ ճշմարտութեան զինակիրներն չպակսին ասպարէզէզէն : Եթէ Մերուժաններն յաղթէին, մեր ցեղը շատոնց աներեւոյթ եղած կ'ըլլար աշխարհէսսակայն զօրութիւնն ու մնայուն ազգեցութիւնը գտնուած են Ս . Լուսաւորիչներուն, Ներսէսներուն, Սահակներուն, Մեսրոպներուն, Վարդաններուն, Հեթումներուն և Լեռններուն կողմը :

Եւ ճիշդ միեւնոյն ճշմարտութեանց լուսով կը գատենք մենք թէ՛ Հայը և թէ՛ Թուրքը : Շատ լուրջ հարց մ'է թէ արդեօք Թուրքերն պիտի յաջողին հզօր Թուրքիայի մը փոխել այդ նիւթապէս և բարոյապէս աւերեալ երկիրը : Այս, եթէ անոր ճակատագիրը վարողներն ճշմարտութեան սիրով և արդարութեան ոգւով վառուած են . եթէ կը զդան թէ կառավարութիւնը իսկապէս բարոյական հիմնարկութիւն մ'է և նպատակ ունի ընկերային արդարութիւն ի գործ դնել (չթողուլ որ ուժով անուժը ուտէ), եւ թէ պետութեան «գերագոյն շահը արդարութիւնն է» — վերջապէս

Եթէ կը հաւատան թէ ինչ որ արդար է՝ գործական է։ Ամենահեշտ բան մը ըլլալու է հասկընալ թէ չէ կարող ապրիլ կառավարութիւն մը որուն ներքեւ ժողովուրդներն կը տառապին ու կը մեռնին։ «Ընկերային կեանքը», կ'ըսէ Guizot, կախում ունի ապահովութենէ եւ յառաջդիմութենէ։ Ուէտ դրութիւն որ չընծայեր կարդաւուրութիւն ներկային մէջ և շարժում դէպի ապագան, պակասաւոր է և չուտով կ'ինայ։

Կը մաղթենք ուրեմն որ, ըստ բանի Mme de Se'vigne'ի թէ «մարդիկ երբեք երկար ատեն ըստուերը մարմին չեն կարծեր. պէտք է ըլլանք եթէ կ'ուզենք երեւնալ (il faut e'tre si l'on veut paraître,) մեր թուրք եղբայրներն ալ փութով թեւակոխեն երեւնալու շրջանէն ըլլալու շրջանը և հետամտին խաղաղութեան և սիրոյ յաղթանակներուն ինչպէս իրենց նախնիքն հետապնդած են պատերազմի և սրոյ յաղթանակներուն։

Իսկ մեզ, Հայերուս, կը մնայ եղբայրական լայնախոհ համակրանքով սատարել անոնց բարենըպատակ ջանքերուն, անաշառ բայց սիրալիր կերպով անոնց ներկայացնել ճիշդ միեւնոյն ճըշմարտութիւններն որոնցմով մենք զմեզ կը ջանանք ոգեւորել և զօրացնել։

Սյս հատորին խօսքերն ձշմարտութեան փրկարար զօրութեան հաւատացողի մը սրտէն բղխած են։ Հայ ինքնաճանաչութեան փոքրիկ մատեան մ'է ասիկա։ Գիտութիւն պէտք է մեզի, և նախ՝ գիտութիւնը մեր ցեղին։ Ի՞նչ եղած ենք անցեալին մէջ, ի՞նչ ունինք մեր նախնիքէն ժառանգած, ի՞նչ ըլլալ պէտք է ձռտինք այսուհետեւ։

Մեր ցեղն ունի խոշոր թերութիւններ անշուշտ, եւ այդ թերութիւններն աւելի ցայտուն կերպով աչքին կը զարնեն անոնց որք քաղաքակըրթեալ ժողովուրդներու հետ երկարատև շըփմամբ պատեհութիւններն ունեցած են օտար ազգաց բարձր յատկութիւններն գնահատելու։ Մենք պարտինք ճանչնալ մեր ազգային նկարագրի տըկար և ախտաւոր կողմերը որպէսզի դարմանենք զանոնք։ Բայց յատակ գաղափար մ'ունենալու ենք նաեւ մեր ցեղին իմացական, գեղարուեստական, բարոյական և կրօնական յաղթանակներուն որք ապացոյց են իր բարձր հոգեկան յատկութեանց։

Այսօր իսկ, իր զարհուրելի տառապանքի շրջանին, Հայը ցոյց կուտայ իր հոգւոյ զօրութիւնն ու տոկուն կենսականութիւնը։ Ամպերուն ետեւ արեւուն անշէջ լրյուին հաւատացողի պէս նա կը ժպտի ու կ'աշխատի։ Մեր ցեղին ամենէն աւելի պատիւ բերող բանը իր անվհատ ինքնօգնութիւնն է որ բիւր ձեւերով կը յայտնուի։ Աշխարհի ամենէն տարաբաղդ ցեղն ենք, ամենէն աւելի այրիներ ու որբեր ունինք համեմատօրէն, և սակայն մեր թեւերը սօթթած քաջաբար կը տքնինք մեր անծայրածիր տառապանքը ամոքելու, մեր որբերը մէծցնելու, մեր տուները, գըպորոցները, եկեղեցիները վերաշինելու։ Բարեգործելու այս ընդհանուր յօժարութիւնը ինծի շատ նշանակիչ երեւոյթ մը կը թուի։

Քաղաքակրթուած ժողովուրդ է անշուշտ այն որ շինելու բնազդն ունի եւ, մինչ ուրիշներ իրենց պարծանք կը համարին քանդել, կործանել, այրել, կողոպտել, ինքը միշտ և անվհատ սուրին

գէմ կը հանէ խոփը և հուրին գէմ լոյսը , և այս-  
պէս դարերէ ի վեր չէ դադրած չինելէ — նորէն  
ու նորէն ու նորէն չինելէ : Կլատստոն չշափա-  
զանցեց երբ ըստ թէ «Հայը աշխարհիս ամենէն  
ուշիմ , ամենէն աշխատասէր եւ ամենէն խաղա-  
ղասէր ժողովուրդներէն մին է» : Եւ իրաւունք  
ունինք հաւատալու թէ այս ժողովուրդը ճակա-  
տագրուած է բարձրագոյն քաղաքակրթութեան  
վիճակի մը :

Սակայն այդ ցանկալի օրը բերելու համար  
դեռ շատ պիտի աշխատինք ու շատ չինենք : Ու  
պէտք է որոշ ուղղութիւն մը ընդգրկենք : Քա-  
ղաքակրթութեան բարձրագոյն աստիճաններուն  
պիտի ճգտինք ազգային ուղղութեամբ : Մեր նաց-  
եալին հաւատարիմ մնալով է որ պիտի յաջողինք  
լուագոյն ապագայ մը պատրաստել : Մեր նախ-  
նիքներէն մեղի ժառանգութիւն թողուած ազ-  
գային ոգի մը կայ և ազգային գործիքներ քա-  
ղաքակիթութեան — լեզու , գրականութիւն , ե-  
կեղեցի , որոնցմէ դուրս եթէ ելենք , կը կոր-  
սուինք :

Երեք սկզբունքներ կան մեր ազգային յա-  
ռաջդիմութեան ուղղութիւն տալու .—

ՆԱԽ , պէտք է ճանչնանք թէ բարձրագոյն  
բարոյական նկարագիր մը չինելու պէտք ունինք :  
Բարիք կը գործենք , ըսի , բայց շատ ալ չարիք կը  
գործենք , և մինչեւ իսկ լու բաներուն կը խառ-  
նենք բազում յուութիւն , կռիւ ու պառակտու-  
մի սերմեր : Մեր գործելու զօրութիւնը մէծա-  
պէս կը տկարանայ այս կերպով : «Ես»ը չափա-  
զանց լայն տեղ կը բռնէ մեր ազգային աշխա-  
տութիւններուն մէջ :

ԵՐԿՐՈՐԴԻ , պէտք է ճանչնանք թէ բարձ-  
րագոյն բարոյականը քրիստոնէական բարոյականն  
է և ուստի մեր մէջ աւելի հզօր եւ աղնիւ նկա-  
րագիր մը չինելու համար պէտք ունինք քրիս-  
տոնէական ոգին վերաբարձելու :

ԵՐՐՈՐԴԻ , քրիստոնէական ոգին կրնայ եւ  
պարտի արծածուիլ ամենէն աւելի Հայկական ե-  
կեղեցւոյն միջոցաւ : Եւ որպէս զի մեր եկեղեցին  
ի վիճակի ըլլայ ըստ արժանուոյն իր այս գրկաւէտ  
պաշտօնը կատարելու , պէտք է բարեփոխումներ  
կրէ և ունենայ ընտիր պաշտօնէութիւն : Եկեղե-  
ցական բարենորոգման խնդիրն անմիջական սախ-  
պողականութիւն ունի և նորընտիր կաթողիկոսին  
մէծագոյն և կաթոգին հոգածութիւնը պէտք է  
կեղրոնանայ այդ խնդրոյն վրայ : Պէտք է քիչ  
մը արդիացնել պաշտամունքը , կուսակրօնու-  
թիւնը ջնջել և լուսամիտ և քրիստոսաշունչ եկե-  
ղեցականներ պատրաստել փութով :

Հաստատելով հանդերձ թէ Հայ եկեղեցւոյ  
էական դերը քրիստոնէական նկարագիր և ամուր  
բարոյական մշակել է , չեմ վարանիր պնդելու թէ  
այս եկեղեցին , իր կաթողիկոսութեամբ կամ  
մայր Աթոռով , մեր ցեղին համար ունի , ազգա-  
յին տեսակետէն , ահագին կարեւորութիւն : Շըր-  
յին աշխատածուած ըլլալով Խուսիոյ , Գերմանիոյ , Անգ-  
լիոյ , Ֆուանսայի նման վիթխարի եւ ամենակուլ  
կայսրութիւններէ որք անդադար իրենց բազուկ-  
ներն , իբրեւ պանդաներ , երկաթուղիներ , գա-  
ղութներ , կը տարածեն մեր շուրջ , մեր ցեղը ան-  
զութիւններ , կը տարածեն մեր շուրջ , մեր ցեղը ան-  
զութիւններ , կամ մեղելու պատեհութիւն  
կախ պետութիւն մը կազմելու պատեհութիւն  
չունի , և ուստի իր ինքնուրոյնութիւնը և միու-  
թիւնը պիտի կրնայ պահպանել միայն իր եկե-

գեցւոյն եւ կաթողիկոսութեան շնորհիւ։ իրօք մենք ամենաթանկ պարգեւ մը ժառանգած ենք մեր նախնիքներէն, բարոյական կարգի թագաւորութիւն մը որուն արժէքը գնահատել չենք գիտեր։ Զենք հասկնար թէ կաթողիկոսը մեր ցեղին ընդհանրական պետն ըլլալով՝ մեր անթագ թագաւորն է և հնարաւորութիւն ունի ազգային ընդհանուր յառաջդիմութեան, բարոյական և իմացական զարգացման, ինքնօգնութեան և ինքնապահպանութեան համար այն բոլոր ծառայութիւններն ընել զոր թագաւորներն հազիւ կրնան։

Ուրեմն մեր բոլոր սրտովն ամոււր բռնենք կաթողիկոսութիւնը։ Անոր տեղ գնելու ուրիշ բան չունինք, եւ ոչ ալ հաւանական է որ երբեք ունենանք մօտաւոր ապագայի մէջ։ Գիտնանք նաեւ որ եթէ այդ հին հաստատութենէն զուրկ գտնուէինք՝ զայն ստեղծելու անզօր պիտի ըլլայինք այսօր ուէ հնարքով։ Եթէ կաթողիկոսական գահը կործանի, Աստուած մի՛ արասցէ, մեր ազգին ալ քայքայումը անխուսափելի պիտի ըլլայ։

Մեր ճակատագիրը վարելու համար արտաքին պայմաններն փոխելու չպիտի նուիրենք մեր ոյժը, քանի որ անոնք մեր կամքէն անկախ կերպով պիտի կրեն փոփոխութիւններ, այլ պիտի աշխատինք մանաւանդ մենք զմեղ պատշաճեցնելու այդ փոփոխութիւններուն։ Տեքարդի իմաստուն սկզբունքը յիշենք. «Միշտ ջանալ մանաւանդ ինձի յաղթել քան բաղդին, եւ փոխել իմ փափաքներս քան աշխարհի կարգը» (Tacher toujours plutot 'a me vaincre que la fortune et 'a changer mes de'sirs que l'ordre du monde.)

Խօսք մ'ալ ներկայ հատորին ձեւին վրայ։ Անիկա հաւաքածոյ մ'է ազգային ատենախօսութիւններու եւ կը ներկայացնէ գրական սեռ մը որ տակաւին շատ չէ մշակուած մեր մէջ։ Այս սեռն ունի իւրուրոյն առաւելութիւններ։ Կենդանի բարբառի տպաւորութիւնն յառաջ կը բերէ՝ դէմ առ դէմ խօսքի պարզ եւ ուղղակի դիմումովը։ Դիւրին է կարդալ զայն, մանաւանդ բարձրածայն։ «Հայկական ձգնաժամն» ալ իմ ազգային ատենախօսութիւններէս միոյն ընդլայնումն էր, անտի՝ իր յատակութիւնը։ Ներկայ հատորին խօսքերը լող ունինդիրն շատ յուզումներ կրած, արցունքներ թափած, ծափեր զարկած և թալէոններ հանգանակած են ազգային նպատակներու համար։ Բայց հիմա կը հրատարակուին ոչ այդ պատճառով, այլ անո՞ր համար որ մեր ցեղին պէտք եղած շատ մը կենսական ձշմարտութիւններ պարզ լեզուով մը կը հռչակեն անոնք։

Տոքթ. Մ. Ս. ԱՄԲԱՏ ԳԱԲՐԻԵԼԱՆ

(Dr. M. S. GABRIAL)

23 Հոկտ. 1911

410 West 23rd Street,  
New York City

## Ց Ե ՞ Կ

Հայ Յեղը . . . . .	1
Կրօնք և Աղքասիրութիւն . . . . .	34
Ամերիկահայք . . . . .	52
Քրիստոնեայ Հայաստան եւ Քրիստոնեայ Տէրութիւնք . . . . .	85
Հայ Որբերը . . . . .	98
Որբախնամ Բարեգործութեան Մեծութիւնը . . . . .	106
Սասուն . . . . .	115
Կովկասահայոց Տագնապը . . . . .	119
Զէյթուն . . . . .	122
Հայ Կինը . . . . .	127
Ոճիրը . . . . .	133
Հայ Մալը և Բօթարեր Ագռաւը . . . . .	140
Աղքասիրութեան Արուեստը . . . . .	142
Հայկ Բարեգործ Ղնդհ Միութիւնը . . . . .	152

## ՎՐԻՊԱԿ

111րդ էջին 18րդ առողին «կերամրեմ» բառը  
ալէտք է կարդալ «կ'իրարկեմ» :

## ՀԱՅ ՏԵՂՄ

Ա.

Հայրենակիցներ,

Երբ ազգի մը անունը կ'արտասանենք, մարդկութեան մասնաւոր տիպ մը, նկարագրի կարկառուն քանի մը յատկութիւններով բնորոշուած, կը ներկայանայ մեր երևակայութեան. — Անդլիացի', հաստատակամ ու հպարտ մարդ. — Գերմանացի', ամրակազմ Փիզիքի և մեթոտաւոր աշխատանքի մարդ. — Ֆրանսացի', տրամաբանող, նըրբաճաշակ և դիւրայոյզ մարդ. — Ամերիկացի', արագագործ և կորովի մարդ. — Թո՛ւրք, ձեռքը չառլեցուն փորին վրայ դրած գեսգոտացող զգայամու մը:

Ի՞նչ կը նշանակէ ՀԱՅ անունը: Այն օտարներն որք անվերջ ջարդերու երկարապատում լուրերը լրագրաց մէջ կարդալով կազմած են իրենց դադախարը մեր մասին, Հայ կամ Արմէնիքն ըսելով կը հասկնան շատ թշուառ և շատ ողորմելի, զուցէ նաև ստրկամիտ և երկշոտ մարդ մը: Անոնք կը կարծեն թէ բոլոր Հայոց պատմութիւնը կոտորածոց պատմութիւն մ'է: Մեր Արաւաշէններու եւ Տիգրաններու, Աշոտներու եւ Լեւոններու, Ներսէսներու և Սահակներու կեանքն ու զործերը անձանօթ են անոնց: Իսկ մենք Հայերս որ այդ ա-

նունները եւ ուրիշ շատ բաներ կը յիշենք մեր ցեղին վրայ, դեռ եւս շատ թերի եւ թիւր գաղափարներ կը տածենք: Այս իրիկուն իմ գործո պիտի ըլլայ ճանչցնել ձեզի Հայ ցեղը — անոր դօրութիւններն ու տկարութիւններն, անոր գերազանցութիւններն ու պակասներն, և մանաւանդ անոր սիրալ: Ու շկայ զիտութիւն աւելի շահեկան ու փրկաւէտ քան ինքնաճանաչութիւնը:

Բ

Եթե մեզի ներկայացնեն մէկը, «Պարոն թուրոսն է» ըսելով, գոհ չենք ըլլար, եւ կը հարցընենք — Պ. Թորոս ինչեա՞ն: Կ'ուզենք գիտնալ ընտանիքը: Ի՞նչպիսի ոք էր այս թորոսը իր ծնողացը, իր նախնեացը մէջ: ատկէ շատ բան կրնանք գուշակել իր ներկայ «Ես»ին նկամամբ: «Պ. Թորոս լեւոնեան»: — «Օ՛, լեւոնեան, շատ ուրախ եմ զՁեզ ճանչնալու: Է ուք Լեոն մեծագործի սերունդ էք»:

Հասկնալու համար թէ ինչպիսի ազգ է այսօր Հայը, հարկ է ճանչնալ անոր անցեալ պատմութիւնը: Անշուշտ անկարելի է այս ժամուս մէջ ձեր առջեւ դնել Հայոց Պատմութիւնը իր էական գծերովը: միայն պիտի ճգնիմ քանի մը նշանակիչ դէպքեր, քանի մը էական կէտեր ամփոփել ընդհանուր ակնարկի մը մէջ, որպէսզի յետոյ իվեր հանեմ մեր ցեղին յատկութիւններն:

Գ

Հինաւուրց ցեղ է Հայը: Անոր վերջի երկու հազար տարուան ազգային պատմութիւնը բաւա-

կան ընդարձակօրէն գիտենք, այսինքն Ն. Ք. 95 թուականէն մինչեւ այսօր: Անկէ առաջուան 500 տարուան պատմութեան վրայ հատակուար տեղեկութիւններ միայն ունինք: իսկ անկէ աւելի անդին նախապատմական երկու հազար տարիներ կը մնան մութի մէջ: Միայն ընդ աղօտ գիտենք թէ Հայք իրենց այժմու հայրենիքը՝ Հայաստան՝ գալ հաստատուելէ առաջ գարաւոր թաւալում մը գործած են դէպքերու մեզի անձանօթ հուանքներէ ազգուելով: Հաւանօրէն Ն. Ք. 2500 կամ 3000 տարի առաջ ապրած է մեր ցեղը Եւրոպիոյ արեւելեան մասին մէջ, Հնդ-Եւրոպական ընտանիքին վերաբերեալ ուրիշ ցեղերու հետ: Ապա անցած է Փոքր Ասիայ արեւմտեան մասերը բնակելու, Փուեգիացւոց հետ, եւ անկէ ալ յամբագնաց հոսանքի մը հանգոյն յառաջացած է դէպի Սրբելք, Ալիս գետին արփունքը, անցած է Ալիսի արեւելեան կողմը, լեցուցած է տակաւ Փոքր Հայքն ու Կապադովլիկան, հասած է մինչեւ Եփրատ, անցած է ապա Եփրատի արեւելեան կողմն, և Ն. Ք. եօթներորդ գարուն հասած ու գրաւած է Մեծ Հայքը, եւ հայկական լեռնագալախն վրայ իրրե աղդկազմակերպած է ինքզինք: Մեծն կիւրոսի ժամանակէն կը սկսի մեր ծանօթութիւնը Հայ ազգին վրայ՝ երբ Հայաստան Պարսկական կայորութեան մէջ կ'առնուի: Այսպէս գիտենք թէ Մեծ Հայքը թագաւորութիւն մըն էր Ն. Ք. Զ դարուն, ինչպէս կը պատմէ Քսենոփոն: Այս Յոյն փիլիսոփայ պատմիչն է որ մեզի կը ծանօթացնէ Հայաստանի պատմութեան առաջին զլուխը, յիշելով կիւրոս Մեծի դաշինքն ու բարեկամութիւնը մեր Տիգրանին ու անոր հօրը հետ, Քսենոփոն շատ

Հրապուրիչ կերպով կը վիպէ միջադէպ մը որ աե-  
զի ունեցաւ կիւրոսի և Հայոց թագաւորին միջեւ  
դաշնագրութեան միջոցին։ Կիւրոսի զօրքը դա-  
րանակալ ըլլալով լեռնային այն ճամբուն վրայ ո-  
րով Հայ թագաւորին ընտանիքը լեռը կը փախ-  
չէին՝ յանկարծակիի բերին գանոնք ու բոնեցին։  
Աս միջադէպը ստիպեց Հայոց թագաւորը Պարսի-  
կին պայմաններն ընդունիլ դաշնակցութեան մը  
համար։ Մինչ վրանին տակ կը բանակցէին, թա-  
գաւորին որդին՝ Տիգրանը՝ վրայ կը հասնի եւ ի  
մանկութենէ ծանօթ ըլլալով կիւրոսի, բարեկա-  
մական հանգամանք մը կուտայ դաշինքին։ Երբ  
արքայական ընտանիքը պատգարակներ նոտած կը  
փերադառնար պալատ, ճամբան կարծիքներ կը  
փոխանակէին կիւրոսի նկատմամբ եւ կը ներո-  
ղին անոր Փիզիքական ու բարոյական յատկու-  
թիւններն։ Տիգրան արքայորդին, որ նոր ամուս-  
նացած էր, հարցուց իր տիկինին. «Դո՞ւն ինչպէս  
գտար զիիւրոս»։ — «Ես անոր բնաւ չի նայեցայ,»  
պատասխանեց իշխանուհին։ — Հապա որո՞ւ կը նա-  
յէիր, — «Ես անո՞ր կը նայէի, որ ըստ կիւրոսին.  
Ես իմ անձս իսկ փրկանք տալ յօժար եմ, որպէս  
զի իմ կինս գերի չտարուի։»

Դարեհ Ա. ի սեպաձեւ արձանագրութիւններէն  
որ ի Պէհստուն՝ գիտենք թէ Հայք ապստամ-  
բութեան դրօշ պարզեցին ընդդէմ Դարեհի 521-520  
Ն. Ք.։ Պարսկական կայսրութեան ուրիշ քանի մը  
երկիրներուն, մասնաւորապէս Մարաց հետ միա-  
սին շարժեցան Հայք այդ յեղափոխական դժուար  
փորձն ընելու, այսինքն յաջողութեան նպաստա-  
ւոր պայմաններու մէջ, սակայն քանի մը ճակա-  
մարտարտներ յաջողորէն մղելէ յետոյ՝ վերջապէս

յաղթուեցան։ Այնուհետեւ՝ Աքեմինեան տիրապե-  
տութեան բոլոր միջոցին՝ անկախութեան հասնելու  
այլ ևս չաշխատեցան, գոհ ըլլալով ինքնօրէն վար-  
չութենէն զոր կը վայելէին պարսկական վեհապե-  
տութեան ներքեւ։ Այդ քանի մը դարերը, խաղաղ  
ու ապահով կացութեան մը չնորհիւ, մեծապէս  
ծառայեցին Հայոց նիւթական յառաջդիմութեանն  
ու թուական աճումին։ Հայաստանի սահմաններն  
ընդարձակեցան եւ օտար ցեղերը տակաւ լուծ-  
ուեցան Հայոց մէջ կամ դուրս մղուեցան երկրէն։

Երբ Մեծն Աղէքսանդրի աշխարհակալութեան  
հետեանօք Սէլլեկեանց վեհապետութիւնը հաս-  
տատուեցաւ Սրեւելքի մէջ, փոխան պարսկակա-  
նին, Հայաստան բաւական զօրացած կը գտնուէր  
և մեր երկրին հայ փոխարքաններն արամադիր էին  
անկախութիւն հոչակելու առաջին բարեդէպ պա-  
տեհութեամբ։ Այս ուղղութեամբ եղած փորձե-  
րուն յաջողն տեղի ունեցաւ Ն. Ք. 190 թուակա-  
նին, երբ բնիկ թագաւորութիւնը կազմուեցաւ  
Արտաւազդի որդի Արտաշեսի ձեռքով, որ Անտիո-  
քոսի Հռովմայեցոցմէ պարտութենէն օգտուե-  
լով, անկախ գարձուց Մեծ Հայքը։ Այս թագա-  
ւորութեան կեդրոնն էր Երասխի հովիտը, Մասի-  
սի շուրջը, և մայրաքաղաքն էր Արտաշատ։

Արտաշիսեան թագաւորութեան երկու դարերն  
կը կացուցանեն մեր յեղին քաղաքական յաջողու-  
թեան և փառաց ամէնէն նշանաւոր շրջանը։ Ար-  
տաշիսի օրով լծընկէց եղած Հայաստանը՝ Տիգրանի  
օրով լծադիր կ'ըլլայ օտարաց, և հարկատուն կը  
դառնայ հարկապահանջ։ Այլ ևս Հայ այրուծին չէ  
որ կ'երթայ Պարսկին կամ Մակեդոնացւոյն բա-  
նակներն ստուարացնել, այլ հայկական վեհապե-

տութեան ենթարկուած օտար թագաւորներն են որ իրենց զօրքերովը կուգան ծառայել Մեծին Տիգրանայ: Աւ սին ախաղոս մը չէ այս: Տիգրան ջախախած է Պարթեաց ահաւոր զօրութիւնը, մի առ մի տիրած է այն փոքր թագաւորութիւններուն զորս Պարթեւք ստեղծեր էին Հայաստանի շուրջը, իր յաղթականի փառահեղ մուտքը գործած է ի նինուէ՝ Ասորեստանի մայրաքաղաքը, եւ յԵկատան՝ Մարտաստանի մայրաքաղաքը, 500,000 զօրքով այցելած է Ասորիքը, Սեւեկեանց զեղծ տիրապետութենէն ձանձրացած այդ երկրին վրայ տարածելու իր փրկարար վեհապետութիւնը զոր ժողովուրդը կը հրաւիրէ ինքնայօժար՝ Հայուն զօրութենէն հրապուրուած: Տիգրան մեծ է ոչ միայն իրբեւ յաղթող այլ և իրբեւ չինող: Հին նինուէի նման ահագին պարիսպներով շրջապատուած նոր մայրաքաղաք մը կը կառուցանէ իրեն, զՏիգրանակերու, եւ զայն կը լեցնէ քաղաքակիրթ բնակչութեամբ մը, քանի մը հարիւր հազար Յոյներ բռնի գաղթեցնելով ի Հայաստան, ինչպէս նաեւ Ասորիներ: ի Հայաստան կը փոխադրէ նաև օտար, Յոյն և Ասորի աստուածներ՝ իր երկիրը մացնելու համար քաղաքակիրթ ժողովուրդներու եւ տուածոց խմորը, իր արքունիքին մէջ ոչ միայն հպատակ թագաւորներ ունի այլ և Յոյն փիլիսոփներ եւ բանաստեղծներ, եւ իրուամբ կը պարծի «յունասէր» տիտղոսով: Իր քառասնամեայ երկար թագաւորութեան առաջին տարիներն դաշնակց է Պոնտոսի թագաւոր Միհրդատին, իսկ յետոյ, երբ Լուկուլլոսի և Պոմպէոսի հետ ընդհարումներով փորձառու կ'ըլլայ Հռովմէական զօրութեան գերազանցութեանը, ոիտէ զսպել իր

զոռ եւ յաջող աշխարհակալի յանդուղն միսումն ներն եւ կը դաշնակցի Հռովմի: Տիգրան անհուն կորով ունի և շատ ողջմտութիւն: Իր սուրը քաղաքակրթութեան դատին ի սպաս կը դնէ: կը քանդէ՝ շինելու համար, եւ կը չինէ՝ վերանորոգելու համար: Անոր մէջ Ասիացի վեհապետը արդէն եւրոպականացած է ըստ մասին, բուն միջոցներով իսկ կ'աշխատի Հայաստանը արևմտեան մշակութեամբ օժտելու: Տիգրան այսպէս պսակուած աշխարհակալի եւ քաղաքակրթիչի կրկին տիխոպովը կը կենայ Հայ թագաւորներու բազմահայու կամ կեղրոնը: Տիգրանէն յետոյ, մեր Արշակունի, Բագրատունի և Ռուբրինեան թագաւորներուն մէջ եղան մեծ դէմքէր, դիւանագիտութեամբ կամ զինուորականութեամբ մեծ, մտքի եւ որաի բարեմասնութիւններով մեծ, սակայն մեզի կը բաւէ Տիգրան Մեծ, իրբեւ տիպար մը հզօր Հայութեան, որտես նայելով կրնանք դատել մեր ցեղը եւ չափել անոր առաւելութիւններն ու պականներ:

Դ

Մեր առջեւ ունենալով տեսիլը մեր ազգին 2500 տարուան պատմութեանը, ի՞նչ եղած ըլլալ կը գտնենք անոր դիրքը ազգերուն մէջ: Ի՞նչ կամարում վայելած է ան իր գրացիններուն և տիրապետող ազգերուն առջեւ:

Պարսից Աքեմինեան տիրապետութեան միջոցին Հայաստան պատուաւոր դիրք մը ունէր իբրև մին քանի մը մենաշնորհաւոր սատրապութիւններէն: Մեծ Հայոց փոխարքաներն Պարսից արքայական ընտանիքին անդամներուն կամ անոր

Հետ խնամութեամբ նոյնացած իշխաններուն մէջն կ'ընարուէին : Հայաստանի փոխարքայութիւնը օժտուեցաւ նաեւ ժառանգականութեան մենաշնորհով , անանկ որ այդ իշխանական ցեղը կամաց կամաց Հայաստանի բնիկը դարձաւ : Փոքր Հայքի կամ Արևմտեան Հայաստանի իշխանը , որ զատ էր Մեծ Հայքինէն , «թագաւոր» իսկ կը կոչուէր : Արեմինեան վեհապետներն Հայոց հետ մասնաւոր զգուշութեամբ եւ անուշութիւնով վարուելու պատճառներ ունէին . կը յիշէին անոնց ապստամբութիւնը Դարէհ Ա. ի օրով . գիտէին թէ Հայաստան օտար բանակաց դժուարամատոյց է . թէ Հայոց ստորաբաժանեալ ուժերուն յաղթել թէպէտ չէր յոյժ դժուար , յոյժ դժուար էր զանոնք հպատակ պահել , զի օտար բանակը հազիւ Հայաստանէն հեռացած՝ ահա Հայը , քաջ լեռնորդի , պիտի կանգնի իր աննուածելի կուրծքը տնկած իր աննուածելի լեռներուն վրայ : Ուրեմն իմաստուն դիւանագիտութիւնն էր Հայերը սիրաշահիլ , մանաւանդ որ անոնք քաջ ցեղ մըն էին , անոնք իբրև ճարտար աղեղնաւորներ և սքանչելի հեծելազորք՝ բարձրօրէն կը գնահատուէին պատերազմի մէջ :

Ինչո՞ւ սակայն , Հայաստան ամուր և Հայք տոկուն լեռնցիներ ու ճարպիկ զինուորներ ըլլալով հանդերձ , քիչ ժամանակ կատարեալ անկախութիւն վայելեցին , և ինչո՞ւ այնքան յաճախ օտար իշխաններ կրեցին հայկական թագը : Ի՞նչ թերութեան նշան է այս . ի՞նչ կը պակաէր մեր ցեղին :

Մեր ցեղին կը պակսէր աշխարհակալութեան եռանդն և խիզախ ոգին որ յանդուգն քայլեր առնելու կը մղէ ժողովուրդ մը : Հայ ցեղը Եւրոպա-

յէն մինչեւ Մեծ Հայոց լեռնադաշտը եկած հասած էր . ոչ արշաւելով սուր ի ձեռին , այլ իրուհովիւ և երկրագործ ժողովուրդ հետեւլով նուազագոյն դիմադրութեան գծին : Երբ վերջապէս հայկական լեռնադաշտը ողողել սկսաւ , չստիպուեցաւ սուրը պատեանէն քաշել մեծ զինուորական գործողութիւններու համար , զի իրմէ առաջ հոնքնակող Հեթեան և Խալտեան ժողովուրդները ընդդէմ Ասորեստանի դարաւոր պայքարներուն հետեանօք տկարացած էին : Հայք , բազմածին եւ աշխատասէր , տէր դարձան երկրին՝ լեցնելով եւ մշակելով զայն : Ուստի երբ հոնքիմարկեցին իրենց առաջին թագաւորութիւնը , որուն վրայ գաղափար կուայ մեզի Քաէնոփոն , զինուորական մեծ ու երկար գործողութիւններու աւանդութիւնը կը պակսէր իրենց . խաղաղ միջոցներո՞վ մանաւանդ աշխարհակալելու կերպին էին սովորած :

Ասոր վրայ աւելցնելու ենք և ան իրողութիւնը թէ Հայաստանի լեռնային հանգամանքը թէպէտ ինքնապաշտպանութեան յարմար , միացեալ ուժերով յարձակողական գործողութեանց և աշխարհակալական ձեռնարկներու նպաստաւոր չէր : Իւրաքանչիւր նախարարութիւն գրաւած էր գաւառ մը եւ կը նկատէր զայն իր պղափկ տէրութիւնը , ու չէր ուզեր այդ նեղ սահմանէն անդին իր ցեղակիցներուն գործակցիլ աղգային նպատակի մը համար : Ազգային թագաւորն ալ , երբ կար , շատ զօրաւոր նկարագրի տէր մէկը ըլլալու էր նախարարներուն պատկառելի հանդիսանալու եւ անոնց միացեալ աջակցութիւնը հրամայելու համար : Ցիշել պէտք է թէ խոշոր տիրապետող միապետութիւններն Բաբելոնի և Եգիպտոսի նման

Երկիրներուն մէջ ծագումն են առած , այսինքն ուր  
որ յանդուգն իշխան մը , քաջ մարդոց գլուխն  
անցած , կրնայ բոլոր երկրին տիրել , և երկրին աշ-  
խարհագրական միութեանը շնորհիւ քաղաքական  
միութիւնը պահպանել : Յունաստան ալ , մեր  
երկրին պէս լեռնային ու բազմարաժին , չկրցաւ  
ըլլալ աշխարհակալող երկիր մը : Հայոց աշխարհն  
երկար ատեն երեք թագաւորութիւններ ունեցաւ,  
Մեծ Հայքի , Սոփէնի կամ հարաւային Հայքի , եւ  
Արևմտեան կամ Փոքր Հայքի , մինչև որ Մեծն  
Տիգրան անոնց երկրուքը միացուց :

Այս պարագաները կը բացատրեն միայն այլ  
բաւական չեն չքմեղելու հայ ցեղին ցաւալի ան-  
ընդունակութիւնը միացեալ եւ հսկայական ձեռ-  
նարկներու համար , աւելի ճշգիւ խօսելով՝ անոր  
առաջնորդներուն , ցեղապետներուն , նախարար-  
ներուն , տանուտեարց անընդունակութիւնը ընդ-  
հանուր ազգային տեսակէտի մը բարձրութեանը  
վերանալու :

b

Այս խոշոր թերութիւններուն հակառակ՝ Հա-  
յը աշխարհի էն տոկուն ցեղերէն մէկ է եղած :  
Ի՞նչ է իր կենսականութեան գաղտնիքը : Անիկա  
քիչ անգամ իր քաղաքական փառասիրութեան  
հորիզոնը ընդլայնած է , սակայն միւս կողմէն՝ իր  
ազգային անհատականութիւնը , իր ցեղային ինք-  
նութիւնը ահագին ուժով չեշտած է : Հայը իր  
ազգային աւանդութիւններուն համար շատ նա-  
խանձաւոր է եղած : Իր թագաւորութենէն՝ ոչ երբեք:  
իր ազգային թագը երբեմն օտար իշխանի մը գը-

լուխ դրած է , բայց յաջողած է այդ օտար գլուխը  
հայացնելու : Աքամենեան փոխարքաներն հայա-  
ցան : Պարթեազն արշակունիներն հայացան : Հա-  
յը իր ազգային զգացմանց հուրին մէջ կը հալեցնէ  
օտար տարրերն ու իր հետ կը ձուլէ :

Հայը ոչ միայն օտար իշխաններն այլև օտար  
ժողովուրդներն հայացուցած է : Հեթեան , Խալտ-  
եան ցեղերը Մեծ Հայոց սահմաններուն մէջ ձուլ-  
ուեցան Հայոց հետ : Հարաւէն Ասորեստանի եւ  
Ասորիքի սեմական ցեղերէն ժողովուրդներ հա-  
յացան Արտաշիսեան թագաւորութեան դարերու  
ընթացքին : Մինչեւ այսօր սեմական դիմագծով  
Հայեր շատ են Հայաստանի մանաւանդ հարաւային  
կողմերը :

Հայը օտար Աստուածներն ալ հայացուցած  
է : Հելլենական՝ Ասորական ծագում ունեցող  
աստուածները , որոց արձաններն Արտաշէս եւ  
Տիգրան Մեծ փոխագրեցին իշայաստան , ինչպէս  
նաև աւելի հին իրանական ծագումով աստուած-  
ները , հայացան : Մենք Յունական Հէրքիւլէսը ը-  
րած ենք Վահագն , Գիանան՝ Անահիտ , Մինէովը՝  
Նունէ , Ափրոդիտէն՝ Աստղիկ , Զեւսը՝ Արամազդ :

Հայը օտար Լեզուներէ փոխ առած բառերն  
ես հայացուցած է : Բազմաթիւ են պարսկերէնէ ,  
յունարէնէ և ասորերէնէ առնուած բառերը մեր  
լեզուին մէջ , մանաւանդ քաղաքական , զինուո-  
րական և եկեղեցական հիմնարկութիւններ բա-  
ցատրող բառեր , սակայն Հայերէն լեզուին իս-  
կական , բնիկ տարրերն անոնցմէ ազդուած չեն  
այլ անոնց դրոշմած են իրենց տիպը : Հայ չըթանց  
վրայ օտար բառերը հայ ։ նչարանութիւն զգ ե-  
ցած են ու հայացած :

Այս բոլորը ցոյց կուտան թէ Հայ ցեղը բարձըր աստիճանով ունի իւրացուցումի կարողութիւնը, այսինքն օտար տարրերը մարսելու և իրեն մարմինին ու հոգիին վերածելու զօրութիւնը : Ասիկա անոր դարմանալի կենսունակութեան ապացոյցն է :

Սակայն,

Տիարք և Տիկնայք,

Հայը իւրացուցումի կարողութենէն զատ ունի նաև աւելի բարձր ձիրք մըն ալ, այն է իր ձգտումը, հզօր և համբերով ձգտումը դէպի բարձրն ու խէշականը : Ոչ միայն կը իւրացնէ բաները այլ և կը բարձրացնէ և կ'ազնուացնէ զանոնք : Հայը ազգային սին փառասիրութենէ կամ փցուն ինքնահաւանութենէ չէ՝ որ օտար բաները իրեն սեպհականեր է, այլ յառաջդիմութեանսիրով, իրմէ լաւերուն հաւասարելու և իրեն քանքարը շահեցնելու տենչով առած է օտարներուն բաները : Օտարի հողին աչք տնկած չէ այլ օտարի լաւագոյն գաղափարներուն, կըթութեանն և աստուածներուն բացած է իր գիրկը :

Արտաշէս և Տիգրան բաւական չէին համարեր քաղաքակրթուած ժողովուրդներ բերել Հայաստան բնակեցնել այլ և հոն գաղթեցուցին աստուածներ. աստուածներն ալ, անոնց համոզմամբ, քաղաքակրթութեան հզօր ազգակներ էին, փառաւոր արձաններն, Հելլենական արուեստի արդիւնք, պիտի ծառայէին կրօնական եռանդ արծարծել : Եւ իրօք, Եկեղեց մէջ, յերիզա, մեր Անահիտի ոսկի արձանը ոչ միայն Հայոց այլ և դրացի ազգերուն մէջ հռչակուած էր :

Հայը քանի մը օտար դիւցազներ ևս հայացուցած է : Ասիկա, պէտք է փութամ ըսել, գողութիւն մը չէր որ կ'ընէր, զի երբ այնքան Ասորիներ հայացան ու մեր ցեղին մէջ ձուլուեցան, պատշաճօրէն իրենց ասորական քանի մը դիւցազներն ալ հայկական աւանդութեանց խառնուեցան : Այս կերպով երկու դիւցազներ ենք ունեցած, զ Հայկ, որ ախոյեանն է ազատութեան և միայն Աստուծոյ պաշտաման, և Արա, որ ախոյեանն է սեռական բարոյականի : Դիտեցէք որ այս պարագային մէջ ալ Հայ հոգիին միտումը պարձառօրէն երեան կուգայ իր ընտրութեաններու մէջէն իրեն մէջ . շատ մը աւանդութիւններու մէջէն իրեն կ'իւրացնէ ինչ որ ամենաազնիւ խէշական ու բարձր մտափար է . Հայկ կը մերժէ զԲէլ իրը և աստուած պաշտել . Արա կը մերժէ գեղեցկութեան ու զգայական հեշտանքի պաշտօն մատուցանել : Հայը այդ երկու դիւցազնական դիմացութեանց մէջ հայկական խէշալը կը վերագտնէ և կ'ընդգրկէ իրը եւ իւրը :

Զ

Հայուն զարգացումն և օտարէն առած տարբերու իւրացուցումն այսչափ հակիրճօրէն պատմած ըլլալով՝ կուգամ այժմ ձեր առջևը դնել հաշիւը անոր սեպհականութիւններուն, անոր ըստացուածոցն, անոր դրամագլխին :

(1) ՀԱՅՈՒՆ ՃԱՐՏԱՐ ԶԵՐԻՔԸ պիտի յիշեմ նախ և առաջ : Զափազանցութիւն մը չըլլար ըսել թէ Հայ ցեղը այս մասին աշխարհի էն ձարտարածեռն ժողովրդոց հաւասար է : Տոքթոր Բոպէրթ Զէյմալըրս, որ 25 տարիէ ի վեր Հայաստան

կ'ապրի, շատ հիացմամբ կը վկայէր այս իրողու.  
թեան և կ'ըսէր՝ Հայերը «ձեռք ունեցող» ցեղ  
մըն են, ինչպէս կ'ըսուի «խելք ունեցող»։ Հայ  
կինն ու աղջիկը ինչպէս այր մարդը կարծես իյա-  
ւիտենից վարժած ու մարզած են իրեն մատուց-  
ները կարելու, հիւսելու, ասեղնագործելու, գոր-  
ծիներ գործածելու, գծագրելու, բամբիոն ու  
դափ հարկանելու, դաշնակ ածելու։

Հայուն ճարտար ձեռքերուն հետ սերտիւ  
կապուած է և պէտք է յիշեմ անոր ԱՇԽԱՏԱՄԻ-  
ՐՈՒԹԻՒՆԸ։ Անիկա կ'ախորժի իր ճապուկ ձեռ-  
քերը գործածել ու անխոնջ աշխատող է։ «Կին  
ժրագլուխ, եթէ գտանիցի, պատուականագոյն է  
քան զականս պատուականս» կ'ըսէ առակը, ու ես  
կրնամ չստահօրէն ըսել թէ ժրագլուխ կինը,  
եթէ փնտուն հայ ժողովուրդին մէջ, իմաս-  
տուներն շատ գժուարութիւն չեն ունենար գըտ-  
նելու։

Հայուն ճարպիկ ձեռքերն ու աշխատասիրու-  
թիւնը կը բացատրեն անոր նիւթական բարդա-  
ւած վիճակը հնուց իվեր։ Քսենոփոն հիացմամբ  
կը պատմէ թէ ինչպէս բարելից և առատ երկիր  
մըն էր Հայոց աշխարհը Քրիստոսէ 400 տարի ա-  
ռաջ։ Հայստան միշտ այսպէս եղած է։ Հայը  
ունեոր ժողովուրդ մըն է։

Հայուն ԳԼՈՒԽԸ կամ ուղեղը մատնանիշ կըր-  
նամ ընել իրբեւ անոր կարեոր մէկ դրամազլու-  
խը։ Ուշիմ, հաշուող, մտային աշխատութեան  
և ուսման ընդունակ գլուխ մըն է ան։ Մեր ու-  
սմանողներն եւրոպայի և Ամերիկայի կրթական  
բարձր հաստատութեանց մէջ կ'ապացուցանեն  
զայս։ Շատ հիանալի ու պատուաբեր պիտի ըլ-

լար ցանկը այն բաղմաթիւ մրցանակներուն զորս  
անոնք առած են վերջին տասը տարիներու ըն-  
թացքին։

Մեր վաճառականներն ու ելմտագէտներն,  
մեր զօրապետներն ու դիւանագէտներն ալ առա-  
տօրէն ապացուցած են թէ Հայը ուղեղ ունի։ Հայ  
վաճառականք դարերէ իվեր բարձր դիրք բռնած  
են ամեն երկրի մէջ, Հնդկաստանէն մինչև Ամե-  
րիկա։ Իբրև սեղանաւոր եւ ելմտագէտ անոնց  
կարողութիւնը աշխարհահռչակ է, և կարմիր Սուլ-  
թանն անգամ իր անձնական գանձուն նախարար  
միշտ Հայ մը կ'ընտրէ։ Յակոբ փաշա մը, Փոր-  
թուգալ փաշա մը, Սագըզ փաշա մը։ Հայուն  
գլուխը բարձր կը կենայ քաղաքական ասպարէ-  
զին վրայ ևս, երբ ասպարէզը օտար է։ Տատեան  
մը Օսմանեան Արտաքին Գործոց մշտնջենաւոր  
քարտուղար կ'ըլլայ։ Մէլիքով մը Ռուսիոյ Զա-  
րին փոխանորդ կը կարգուի։ Տէր Հուկասովներ  
ու կաղարէֆներ Ռուսական բանակին պատիւ կը  
բերեն։ ու աւելի հին դարերու մէջ Բիւզանդ-  
եան կայսրութեան մէջ բազմաթիւ հայ զօրա-  
վարներ եւ հայազգի կայսրներ կ'ապացուցանեն  
նոյնը։ Նուպար մը Եգիպտոսի մէջ բարեկարգիչ  
կ'ըլլայ և նախարարապեա։ Լօրտ Քրօմըր, Անգ-  
լիացի պետական մարդըն, իր նորատիպ գրքին  
մէջ Եգիպտոսի վրայ, կ'ըսէ թէ մինչ Խփտիները  
ու Սիւրիացիք միջին մակարդակէն վեր չեն կըր-  
ցած բարձրանալ, Հայերը վարչական ամենաբարձր  
դիրքերու հասած են և՝ երբեմն՝ վճռական աղե-  
ցութիւն մը գործած են Եգիպտոսի մէջ հանրային  
գործերու ընթացքին վրայ։

ՀԱՅԵՐԻՆ ԼԵԶՈՒՆ, իբրև մէկ պատկերն հայ

մտքին, ունի առաջնակարգ լեզուի մը բարձր յատկութիւններն, և է՛, ըստ վկայութեան օտար գիտնոց, աշխարհի քանի մը մեծագոյն լեզուներէն մէկը։ Ես կը հաւատամ, — եւ կը յուսամ օր մը ապացոյցներս ի լոյս հանել — թէ հայերէնը աշխարհի ամենէն սքանչելի լեզուն է։ Հիմա սաւչափն ըսել կը բաւէ թէ հայերէնը, իր հիմնական տարրերով, աւելի սերտ ազգակիցն է Յոյնին ու Լատինին քան Պարսկին եւ Սանսկրիտին։ ինչպէս հայ ցեղը, նոյնպէս հայ լեզուն, Հնդկրոպական ընտանիքին եւրոպական հատուածին կը վերաբերին, ոչ ասիականին։

Հայուն Սիրծլ անոր դրամագլուխն ամենէն պատուական մասն է։ Սրաին մէջ է կենաց ակը, պաշտամունքի սեղանը, իտէալը, Աստուածը՝ Բանականութիւնը, իրրե տրամաբանհլու կարողութիւն, կը հաշուէ, կը չափէ, կը կըռէ, կը բաղդատէ օգուտան ու շահը գտնել կը ճգնի, իսկ սիրտը իտէալներ կը յղանայ, և զգացողական ու բարոյական այնպիսի շարժառիթներ կը ծնի որոնք հզօրագոյն են քան զբան և կարող են մարդը մը-ղելիր նիւթական շահը, առողջութիւնը և կեանքն անգամ զոհելու։ Ուրեմն սիրտն է որ, բանին անհասանելի պատճառներով, կ'որոշէ գերազոյն բարին ու նպատակը որուն պէտք է ստորագասուին իմացական հաշիւնները։ Այս նկատումով է որ Բասդալ ըսած է, «Le coeur a des raisons que la raison ne comprend pas.» (Սիրտը պատճառներ ունի զորս բանը չի հասկնար։) Սիրտը տէրն է, ան կըյլանայ կենաց նպատակը բանը սպասուար է, կը գտնէ միջոցները։ Քննենք պահ մը Հայուն սիրտը անոր կրօնական և բարոյական իտէալներուն մէջ։

Հայոց հեթանոսական կրօնքը աւելի բարձր ու մաքուր էր քան ուրիշ աղքերունը։ Ասիկա շատ համարձակ հաւասարում մըն է, և չեմ կըրնար անցնիլ առանց փաստերս հարեւանցի յիշեռլու։ Թէպէտ ութն էին Հայոց գլխաւոր աստուածները, անոնց մէջէն երեքը միայն սովորական պաշտամունքի առարկայ էին և Հայաստանի խնամակալքը կը նկատուէին — այսինքն, Արամազդ, Անահիտ և Վահագն։ Աշարիչասի մէջ, իջարօն, այս երեքին մեհեաններն կամ բազիններն միասին էին։ Տրդատ թագաւորին հրովարտակն ես, զոր Ագաթանգեղոս ի մէջ կը բերէ, այդ երեք աստուածները միայն կը յիշէ՝ ըսելով «Ողջոյն հասեալ և շինութիւն դիցն օգնականութեամբ, լիսութիւն պարարտութեան յարուն Արամազդայ, խնամակալութիւն յԱնահիտ արինոջէ, և քաջութիւն հասցէ ձեզ ի քաջն Վահագնէ ամենայն Հայոց աշխարհիս։» Հոս երբորդութեան մը ըմբռնումը երեան կուզայ բայց ատէ աւելի բարձր կը ճգափ Հայոց աստուածաբանական յղացումը երբ «զմեծն և զարին Արամազդ՝ զԱրարիչն երկնի և երկրի» կը հաւատայ (Ագ. 61), և երբ կը ճանշնայ զայն իրրե հայրը բոլոր աստուածուցուց («Հօրն անուաննեալ դիցն ամենայնի»)։ Ագ. 590)։ Հայոց հեթանոսական դաւանանքը այսօքան մերձ էր միասսուածութեան։ Հօր Աստուածմէն, Արամազդէն, երկու գլխաւոր բազուկներու պէտ կը բնին Անահիտ, իրրե դուսար, և Վահագն՝ իրրե որդի, իրենց յատուկ պաշտօններով։ Վահագն՝ առնացի քաջութեան մարմարում, պատերազմի և յաղթութեան աստուածնէ որ Հայոց երկիրը կը պաշապանէ օտար թշնամութեան վեհական առաջնորդ է։ Հայոց երկիրը կը պատերազմի և յաղթութեան աստուածնէ որ Հայոց երկիրը կը պատերազմի և յաղթութեան աստուածնէ օտար թշնամութեան վեհական առաջնորդ է։



եաց դէմ : Անահիտ տիկինը՝ հայաստանի մայրն և խնամակալն է : Ահա աստուածաբանական դրութիւն մը լաւ կազմակերպուած , և ազատ շփոթեցուցիչ կնճռոտութիւններէ :

Հայոց այս հեթանոսական հաւատքը փուձ և ունայն չէր . անոնց բարոյական իտէտլները այդ հաւատքին սերտիւ կապուած էին . քաջութեան մտատիպարը՝ Վահագնի պաշտամունքին , և ըզդ գաստութեան մտատիպարը՝ Անահիտի պաշտամունքին :

Հայ այր մարդուն և զինուորին մտատիպարն էր քաջ Վահագն , և քաջութիւնը ճշմարիտ մարդուն ամենէն էական յատկութիւնը կը նկատուէր բովանդակ հեթանոս աշխարհի մէջ : Ամէն քաջ կամ դիւցազն կը նկատուէր հայոց մէջ Վահագնի մէկ օրինակը , և մինչև իսկ անմահ : Հայերը կը հաւատային թէ շատ քաջ մարդ մը չի' մեռնիր , և եթէ մեռնի իսկ , կրնայ յառնել : Գիտէք թէ Խորենացին ինչ կը պատմէ Արայի մասին (Ա. ԺԵ .)՝ Պղատոն ալ , Խորենացին դարեր յառաջադոյն , իր «Հանրապետութեան» մէջ կը յիշէ(1) վէպը հայազդի Արայի որ պատերազմի մէջ սպաննուելէն տասերկու օր վերջը յարութիւն առած է :

Այս գաղափարը Հայոց մէջ յետ քրիստոնէութեան ալ դեռ հաստատ կը մնար , այնպէս որ երբ քաջ սպարապետն՝ Մուշեղ Մամիկոնիան՝ ըստաննուեցաւ , ընտանիքը անոր դիակը աշտարակի մը տանիքը հանեցին դրին , ակնկալելով որ անիկանորէն պիտի կենդանանար . չէին կրնար հաւատալ

(1) The Republic of Plato, (Bryan) , էջ 306 :

թէ այնպիսի քաջ մարդ մը մահկանացու էր հասարակ մարդոց նման :

Անահիտ Տիկին ամենէն չատ սիրուած ու պաշտուած աստուածն էր ի Հայս : Անոր անդրին զուտ ձոյլ ոսկի էր : «Ոսկեմայր , ոսկեծին դիք» կը կոչէին զայն : Հարստութեան , քառքի և մաքրութեան գաղափարները կ'արթննային մտքերուն մէջ երբ Ոսկեմայր Տիկին , կ'ըսէին . անիկա կը մարմնացնէր ամուսնութեան , ծնունդի , ընտանիքի և տնաշինութեան խորհուրդը : Գիտէք թէ ուրիշ հեթանոս ազգաց մէջ Անահիտի պաշտամունքին ատեն անասելիորէն պիղծ արարողութիւններ կը կատարուէին : Հայք որբացուցեր էին Անահիտ Տիկինին պաշտամունքը : «Մայր ամենայն զգաստութեանց» կը դաւանէին զայն (Ա. կ . 52) : Հայկական բարոյականին ծուծը ընտանեկան ուրբութիւնն էր , ամուսնութեան նուիրականութիւնը : Հայ կինը համեստ էր ու հայ երիտասարդը լրբութենէ զերծ : Քրիստոնէական կրօնը պատրաստ հող մը գտաւ հայ որտին մէջ : Անոր համար Հայք եղան աշխարհի վրայ առաջին քրիստոնեայ պետութիւնը : Ուշադրութիւնն կը հրաւիրեմայս իրողութեան : Ծնանիքի գաղափարն ու նըւիրականութիւնը փրկած է զՀայ ազգը : Անահիտ Տիկինը , «Մայր ամենայն զգաստութեանց» օրինակ ու մտատիպար եղած է հայ կնոջ , հայ մօր Ռ' , հայ մայրը , օ' , հայ մօրկան ու էրն ու գորովը , չեմ կարծեր թէ աշխարհի վրայ հայ մամային հաւասարը կայ որդեսիրութեան ու տնաշինութեան մասին , և զգաստութեան մասին : ի՞նչ անոյշ և ճշմարիտ է այն այլաբանական պատկերը որ զՀայաստան կը ներկայացնէ իրրե մայր մը ,

սգաւոր, առ այժմ, բայց թագուհի միշտ, պաշտելի՝ յաւէտ: Օ՛, ո՛ Հայաստանի մամաներ, օրհնեալ լինիք: ձե՛ղ կը պարտինք հայ ընտանիքին ու հայ ազգին պահպանումը:

Զ

ՏիՊԱՐ ՀՅՅԼ, այնպէս ինչպէս ելած է անհաղարաւոր տարիներու պատմական փորձառութեան բովէն և ընկերային հոլովոյթի գործարանէն, պէտք է որ այժմ նկարեմ ձեզի քանի մը արագածիկ գծերով: Թող առաջինը ըլլամ այդպիսի նկար մը փորձելու և դուք վկայեցէք թէ տիպար Հայը որոշ կը տեսնէ՞ք հոն:

Տիպար Հայը աղուոր աչքերով, կարմիր այտերով, առատ մաղերով, լուրջ և խոհուն դէմքով մարդ է, նիստ ու կացը մաքուր, կերուխում եւ խնճոյք սիրող, ընտանեկան և ազգակցական առընչութիւններուն մէջ շատ գորովալիք, համոզումներուն մէջ յամառ, իր տոհմային ժառանգութեանցը կաթոգին փարած, նոր և լաւագոյն բաներու առջեւ սիրտն ու միտքը բաց, օտարներէն գեղեցիկն ու բարին առնելու յօժարամիտ, աշխատանքի մէջ անխոնջ, նեղութեան մէջ անդրդուելի, հաւատոքին մէջ անյողդողդ:

Հայը հաւատացող, ուստի և անվհատ և անընկճելի սիրտ մոռնի: Հայը կը վիրաւորուի, կ'իյնայ, կ'արիւնի, մեռած կը թուի, և սակայն անոր սիրտը կը շարունակէ բարախել, և ահա նորէն ոտքի կ'ելլէ: Ե. Ք. է դարուն կը կանգնէ իր աղ-

գային թագաւորութեան գահը, ան կ'իյնայ, բայց ինքը չի յուսահատիր. կը կանգնէ Արտաշիսեան գահը, կ'իյնայ, չի յուսահատիր. կը կանգնէ Արշակունիի գահը. ան ալ կ'իյնայ, չի յուսահատիր. կը կանգնէ Բագրատունեաց գահը, Անին կ'իյնայ, չի յուսահատիր. կը կանգնէ Ռուբինեանց գահը. ան ալ կ'իյնայ, չի յուսահատիր:

Հայը շգիտէ յուսահատիլ, անոր սիրտը լիցուն է կեանքով: Անիկա 2500 տարիներէ ի վեր իր Հայկական լեռնադաշտին վրայ կեցած է, մէկ ձեռքը խոփի միւս ձեռքը սուր, զարկած ու զարնուած, յաղթած ու յաղթուած, ինկած ու եւլած, հիւրընկալ եղած օտարաց կամ ինքն յօտարութիւն գնացած, սովերէ, բարբարոսաց արշաւանքներէ, քաղաքակիրթ բանակներէ գետնատարած շատ անգամ, Պարսկին, Մակեդոնացւոյն, Հռովմայեցւոյն, Պարթևին, Արաբացւոյն, Յոյնին, Թուրքին հարուածներն կրած, բայց կ'ապրի գեռ, կ'ապրի հոն «Խայաստան»ի մէջ ու շուրջը, կ'ապրի Սմերիկայի մէջ ու ամեն ուրեք անուշիկ ու նուիրական «Խայաստան»ի համար, կ'ապրի ու կը յուսայ նորէն ելլել, նորէն կանգնել իր աղքային ինքնօրինութեան գահը. գեռ երէկ մռնչեց Սասուն, առջի օրը իր Տիգրանեան սուրը քաշեց Զէյթուն, ու այսօր, այնքան ահռելի փորձառութիւններէ վերջ, հայ երիտասարդին հոգին կ'եռայ, հայ կնոջ սիրտը կը բարախէ, և ամեն Հայ կը սպասէ ու կը յուսայ . . . , և եթէ կը ցաք իմ սիրտը զգալ իմ ձայնիս մէջ այս վայրկենիս, դուք ամենքդ կը զգաք իմ սրտին ալ ուժդին բարախիւնը, որ կը մարդարէանայ թէ Հայը

հորեն իմիմօրեն ու ազա պիտի ըլլայ, ՆՈՐԷՇՆ ՏԻ  
ԱԵՐԱԿԱՆԴԻՆԻ : [\*]

Ե

Նորէն պիտի վերականգնի Հայլ, այս', բայց  
ոչ առանց ահագին ճիգերու, ոչ առանց իմաս-  
տուն և երկարատև տրունքներու :

Մեր անդրդուելի բարեաեսութիւնը Ազգին  
ապագային նկատմամբ հիմուած է Հայուն ներ-  
քին ուժերուն և խորանիստ յատկութիւններուն  
վրայ՝ ի հեծուկս վերջերս գործուած մեծամեծ  
սխալներուն և քարոզուած մոլորութեանց :

Մեր ազգային դրամագլուխը շատ մեծ է,  
ինչպէս անսանք, և կը բաղկանայ բարոյական և  
իմացական զօրութիւններէ որոնք նշաւակ չեն  
արտաքին թշնամեաց յարձակումներուն : Մեր  
փրկութիւնն այդ դրանազիմին զնանառումն էւ մշա-  
կութիւնն է, իսկ մեր կորսատը՝ զայն չարաչար զոր-  
ծածելն ու փնացնելը :

Զարգացնենք ուրեմն հայու ճարտար ձեռքե-  
րը, նոր արհեստներ սորվինք դպրոցին մէջ ու  
դպրոցէն դուրս, և քա'ջ սորվինք :

Մշակենք հայ գլուխը : Կրթութիւն, աւելի՝  
կրթութիւն, անը ադամ' կրթութիւն : Զթողունք  
որ ո'ւէ հայ տղայ մը կամ աղջիկ մը առանց լուրջ  
դաստիարակութեան մնայ : Եւ բարձրագոյն կը ր-

[\*] Այս խօսքին վրայ նիւ եորքի ունկնդրու-  
թիւնը խանդագառ և երկար ծափահարութիւն  
մը ըրաւ, երեք անդամ վերսկսելով զայն անսո-  
վ աւիւնուլ մը որ նշանակիչ էր :

թութիւն ալ, որպէսզի կրթուած գլուխներու  
բազմութեան մէջէն ելլեն իրօք մեծ գլուխներ :  
Խօսինք, սիրենք, մշակենք հայերէն լեզուն :  
Հպարտութեամբ խօսինք զայն ու սորվեցնենք  
մեր պզտիկներուն . գիտցնենք անոնց թէ հայե-  
րէնը աշխարհիս էն մեծ ու սքանչելի բարբառնե-  
րէն մէկն է, կ'ուզէի որ Վահագնի երգը ամեն  
հայ մանուկ գոց սորվէր, որ ամեն հայ մանուկի  
մտաւորական պաշարին անհրաժեշտ մէկ տարրը  
ըլլար, և ամօն հայ տղայ ու աղջիկ կարենար  
արտասանել մեր լեզուին այդ ամենահին ու ա-  
մենապատուական նմոյշը որ մեզի բարեբաղդա-  
բար հասած եկած է իրբւ նուիրական աւանդ մը.

«Երկնէր երկին և երկիր,  
երկնէր և ծիրանի ծովն .  
երկն ի ծովուն ունէր զկարմրիկ եղէգնիկն ,  
լնդ եղեգան փող ծուխ ելանէր ,  
լնդ եղեգան փող բոց ելանէր .  
եւ ի բոցոյն պատանեկիկ վազէր .  
Նա հուր հեր ունէր ,  
Բոց ունէր մօրուս ,  
եւ պչկունքն էին արեգակունք :

Խորենացին կը պատմէ թէ հայ աշուղները  
բամբռան վրայ նուագելով կ'երգէին և ինքը իր  
իսկ ականջովը լսած է զայն : Ուրեմն է դարուն  
իսկ, քրիստոնեայ հայերը գեռ կը սիրէին երգել  
այս հին հեթանոսական գարերու երգը : Թողի  
դարու Հայք ալ սիրեն, ու թող հայ շրթունք  
արտասանեն այդ երգը յաւիտեան ցորչափ հնչէ  
մեծասքանչ հայ լեզուն :

Մշակենք հայ սիրտը ամենաջերմ հոգածու-

թեամբ։ Ուսմունքն ու Գիտութիւնը միայն բաւական չեն մեր գիտաքած ներքին վերածնունդը իրականացնելու։ Հոկ իմացական կրթութիւնը փոխանակ զօրաւոր և ազնիւ անձնաւորութիւն շինելու, ու ժերու կրթութ կը խանգարէ և մհծամիտ ու եսամոլ կ'ընէ մարդը։ Մեր ազգին նորահաս մատառականներն, մեծ մասամբ, դըք-բաղդաբար ըմբռնած չեն այս ճշմարտութիւնը թէ սիրաը խելքէն վերէ և հաւատքը զօրութեան աւելի մեծ աղրիւր մ'է քան գիտութիւնը։ Գլխէն չէ՛ որ մեծ ներշնչումներն կուգան մարդուն այլ սրաէ՛ն։ Գիտութիւնը չէ՛ որ զմարդ դիւցաղնական ընթացքի կ'առաջնորդէ, այլ հաւատքը։ մաթեմաթիքը չէ՛ որ հանրային գործիչն հաշիւ կը պահանջէ, այլ ի՞ղճը։ Խի՞դն է որ «պարտի՛ս» կը հրամայէ մարդուն, ոչ թէ Գիտութիւնը։

Մեր մտաւորականները նոյնպէս կը թուին անգիտել թէ բարոյական իտէալը և պարտքի ծանօթութիւնը սերտիւ կտպակցուած են կրօնական զգացմանց և հաւատաւեաց հետ։ Սնահիտի և վահագնի պաշտամունքին չնորհիւ մեր հեթանոս նախնիքը կը տածէին իրենց որտին մէջ ընտանեկան սիրոյ և առնական քաջութեան իտէալները։ Ժողովուրդի մը աստուածներէն ու դիւցազունքն կուգան անոր կ'եհ ներշնչումներն։ Հայկ, Արայ, Տիգրան, Վարդան, Ներսէս և այլ դիւցաղնական ամեն անուն Հայու սրմին մէջ ազնիւ թել մը կը հնչեցնեն։ Վերացական սկզբունքները շատ չեն ազդեր ժողովուրդին, այլ վսեմ սկզբունքներն մարմացնող աւագ մարդիկը և աստուածները միայն կրնան զանոնք չօշափելի, զգալի ընել

և հասարակ մահկանացուներու կեանքին գործնական ոլորտները թափանցել։

Ուէ գրող կամ հրապարակախօս որ ժողովութիւն մէջ կրօնական զգացումը տկարացնել և հաւատքը չնչել կ'աշխատի, տպէտ և ազգավասարձիչի մը դերը կատարած կ'ըլլայ, ինչպէս այն գործիչի մը դերը կատարած կ'ըլլայ, ինչպէտ պարոնը որ «Երկրի Զայն»ին մէջ վերջերս հրատարակեց «Նոր Աղօթք» մը, սապիսի հրաշալի խօսքերով—

«Ու ահա այսօր ցաւից, մրմուռից, հառաչանքներից, Արցունքներից ու ոդից հիւսուած միանէծք եմ նետում Քո անուան, Քո դատաստանին և Քո սկ Փահին։ Անէծք եմ նետում Քեզ, նախանձի, ցասումի, անդթութեան Եհովայիթ»։

Արդեօք ի՞նչ կ'ուզէ հասկցնել հեղինակը իր հայ ընթերցողներուն, թէ անոնց հաւատոյ առարկայ Աստուածը նախանձի և անդթութեան աստուած մըն է։ Ուրեմն մեր պարոն քերթողը որ կը ենթագրեմ թէ ուսանող մըն է Գերմանիոյ մէջ, ենթագրեմ թէ ուսանող մըն է Գերմանիոյ մէջ, դեռ չէ սորված թէ այդ անդթութեան Եհովան դարեր առաջ զահընկէց եղած է, և թէ Հայերուն Աստուածը այն բարի ու գթած «Հայրն» է Յիսուս Սորվեցուց։ Մեր նորափթիթ քերդողը դեռ նոր պիտի սորվի թէ լուսամիտ քրիստոնեաներն Հին ու Նոր Կոտկարաններուն հաւատագույն իր կրօնական փորձառութիւնն ու գիտուցեղն իր կրօնական փորձառութիւնն ու գիտութիւնը յոյժ խակ հաւատաւեքէ մը և թիրու բարյագիտութենէ մը սկսած է, և թէ գարաւոր հոլովյթի մը չնորհիւ է որ քրիստոնէական ըմհոլովյթի մը չնորհիւ է որ քրիստոնէական ըմբռնումներն բարձրացած են վեհագոյն աստիճանի բըռնումներն բարձրացած են վեհագոյն աստիճանի մը։ Թանձր տգիտութեան գործ է չանալ չայ ժողովը աղամարդը տգիտութեան գործ է չանալ չայ ժողովը։

դովուրդին հաւատքն ի ճշմարիտն և կենդանին  
Աստուած թուլցնել յարձակելով հնոտի ըմբռու-  
նումներու վրայ : Ասիկա միանգամայն ազգավլ-  
նաս և չհայրենասիրական գործ մըն է , զի հա-  
ւատքը և կրօնքը իմաստակութեան խարսւիկ  
հնարամտութիւններու մէջ տարրալուծել ջանա-  
լը ուրիշ բան չէ բայց եթէ քայքայել տքնիլ այն  
բոլոր սկզբունքները և իտէալներն որոնց վրայ  
հաստատուած է հայ ընտանիքը և հայ քաղաքա-  
կրթութիւնը և որոնցմէ միայն Հայը կը ստանայ  
զօրութիւն իր ատամնելի վերելքը շարունակե-  
լու դէպի իլոյս և ազատութիւն :

Պէտք է համբերող ըլլաք , Տեարք եւ Տիկ-  
նայք , եթէ այս կէտին վրայ քիչ մը կ'երկարեմ  
խօսքս : Ասիկա կենսակա՞ն կէտ մըն է : Կ'ուզեմ  
որ թիւրիմացութեան տեղ չմնայ : Կրօնական  
նախապաշտումները չէ որ կը պաշտպանեմ . մո-  
լորութիւններն թող հարուածուին անխնայ . բայց  
չեմ կընար ընդունիլ որ իմ ժողովուրդիս բարո-  
յական թեւերը փճացնեն մերթ հին Եհովայի մը  
նետածիդ ըլլալով եւ մերթ քրիստոնէութիւնը  
խծրծելով , իբր թէ քրիստոնէական կրօնքը մեր  
ցեղին տկարութիւն բերած ըլլար : Քրիստոնէա-  
կան կրօնքը , շիտակ հասկուած , կեանք եւ զօ-  
րութիւն է : Ո՛րպիսի ոք էր այս կրօնին հիմնար-  
կուն՝ Յիսուս , այնպիսի անշուշտ կը միտի ըլլալ  
անոր ամեն աշակերտող : Տկա՞ր ոք էր Յիսուս թէ  
հզօր . անգութթէ գորովալիր . երկշո՞տթէ քաջ . ե-  
սամո՞լ թէ անձնուէր . ա՛ն որ կեղծաւորներն յան-  
դիմանեց , աւազակներն մտարկեց , զեղծ հեղինա-  
կութեանց եւ մոլար ուսուցիչներու դէմ ելաւ ոգի  
ի բռին , եւ որ սակայն պատիկ տղաքը գիրկն առաւ ,

վայրի մանուշակը ներբուզեց , այրի կնոջ երկու լու-  
ման գնահատեց , ագէտներուն եւ խոնարհներուն  
մէջ գործեց , եւ թշուառներուն բարեկամն եղաւ :  
Զարագործ իմաստակութիւն է ըսել թէ զթիսուս  
իրեւ առաջնորդ եւ փրկիչ ընդունող եւ անոր  
նմանիլ ձգտող ժողովուրդ մը կը ակարանայ : Ի՞նչ  
իրաւունք ունի մարդ իր չգիտցած բանին վրայ  
խօսելու :

Տհաս մտաւորականներու երեսէն ներքին քայ-  
քայումի մեծ վտանգ մը կը սպառնայ ազգին :  
Մասնաւոր պարտաւորութիւն մը կը ծանրանայ  
հաւատացեալ և ողջամիտ մտաւորականներուն վը-  
րայ՝ գօտեպինզ դէմ ելլել այդ ահաւոր վտան-  
գին : Պէտք է հռչակել թէ կրօնքը , այն չափով  
որով ձշմարիտ է , ուժի աղբիւր մըն է : Անահի-  
տի և Վահագնի պաշտամունքը ուժաբեր եղած է  
մեր հեթանոս նախնեաց : Քրիստոնեայ Հայը իր  
բոլորանուէր պաշտամունքին արժանի Աստուած  
մը կը ճանշնայ այսօր , եթէ շի ճանշնար , ճան-  
չըցնե՞նք — և անոր սրտին մէջ քրիստոնէական  
վեհ հաւատքը զօրացնել , հրաշագործ սէրը եւ  
անշիջանելի յոյսը տածել է ճշմարիտ հայրենասէ-  
ոփի գործ : Գիտցէ՞ք , ո՛ հայրենասէրներ , թէ ար-  
դարութիւնը , մարդասիրութիւնը , ազգասիրու-  
թիւնը , բարոյական պարտաւորութիւնը գիտա-  
կան ճշմարտութիւններ չեն , այլ անոնց նուիրա-  
գործումն սրտէն է , հաւատացեալ սրտէն , կրօ-  
նական զգացումէն : Մեր մէջէն շարիքը , քու-  
թիւնը , նախանձը , պառակտումները , եղբայրաս-  
պանութիւնը չպիսի վերնան գիտութիւն տարա-  
ծելով , ընկերութիւններ եւ կուսակցութիւններ  
կաղմելով , այլ լուսաւոր հաւատքի և ջերմ կրօ-  
կաղմելով ,

նական զգացման ազդեցութեամբ, այսինքն լարոյական բարձր իտէալ մը պաշաելով մեր որտին մէջ, ընդունակ պիտի ըլլանք անձնուէր սիրոյ և զոհողութեան. ու սէրը միութիւն պիտի բերէ, և միութիւնը՝ զօրութիւն, և զօրութիւնը՝ ազատութիւն:

Ը

Զեմ ուզեր, սիրելի հայրենակիցներ, որ իմ այս բանախօսութիւնը ձեզի ներշնչէ կոյր ու նախապաշարեալ վստահութիւն մը թէ, քանի որ մեր ազգը քանի մը անգամ իր տնյարիր կարծուած անկումէն վերականգնած է, նորէն պիտի վերականգնի ո՛րքան ալ քիչ օգնենք անոր կամ ո՛րչափ ալ արգելք ըլլանք անոր վերականգնումին: Հասկնանք հայ ցեղին փառաւոր կարելի. ութիւններն ինչպէս նաև անոր բոլորական փճացում սպանացող բարոյական և նիւթական պէս պէս վտանգներն: Հասկնանք թէ ազգային վերակազմութեան ամեն կարելիութիւն կ'անհետանայ եթէ Հայաստան պարպուի իր հայ բնակչութենէն, եթէ արտագաղթի յարածուն հոսանքը չդադրեցնենք՝ մեր եղրաց համար կարելի ընելով հոն ապրիլ: Հասկնանք թէ մեր ցեղը կը ընայ թերեւս, ներկայ տագնապին վերջանալէն յետոյ, ապրիլ իրեւ ունեւոր կամ բարեկեցիկ ժողովուրդ մը՝ ցրուած ու թափուիկ, ինչպէս Հրեայ ցեղը, սակայն ազգային վերականգնումի, ինքնօրէն բարգաւաճան ու հայկական քաղաքակըրթութեան ամեն յոյն կը մարի երբ Հայաստան թափուր ըլլայ Հայերէ:

Հասկնանք նաեւ, որ եթէ Հայաստան Հայե-

րէն չպարպուի, հոն ազգալին կեանք մը ստեղծել և կազմաւորել տակաւին անկարելի պիտի ըլլայ եթէ մեղի պակսի միութեան հոգին ու կազմաւորիչ հանձարը: Մեր ցեղին հին և վաղեմի տկարութիւնն է, ինչպէս տեսանք, անոր անընդունակութիւնը ազգային տեսակէտին բարձրանալ և հանրային շահերուն ծառայել միարանեալ ձիգով: Դարերով երեք Հայաստաններ զատ կառավարութիւններ մնացին մինչեւ որ Մեծն Տիգրան բռնի միացուց անոնցմէ երկուքը: Երբ Մեծն Տիգրանի սերունդէն պայազատ չմնաց, մեր ազնուականութիւնն ստիպուեցաւ օտար ցեղէ իշխան մը ազգային գահուն վրայ բնդունիլ, զի մեր նախարարաց համար անմտածելի էր իրենց մէջէն արժանաւոր մը ընդհանուր համաձայնութեամբ այդ պատուոյն բարձրացնելու գաղափարը: Բագրատուննեաց օրով, փոխանակ բոլոր նախարարական ընտանիքներն թագաւորին չուրջը իրենց ուժերով բոլորուելու, անոր հմայքը նսեմացուցին երկու կամ երեք ուրիշ պատիկ ու վաղանցիկ թագաւորութիւններ ստեղծելով: Մինչեւ մեր օրերը, ուր կը կարծենք կրթութիւն և լուսաւորութիւն ծաւալած են, նոյն հոգին կը տիրապետէ տակաւին: 1890 - 92 ին նիւ եորքի մէջ կազմուած յանձնախումբ մը շատ աշխատեցաւ եւրոպայի մեր հանրածանօթ հայ հայրենասէր գործիչներն ու ընկերակցութիւններն համոզել միակ եւ հզօրագոյն կեղրոնական մարմին մը կազմել իրենց բոլորին միութեամբը: Այդ հոչակաւոր առաջնորդներէն մին բոլոր զօրութեամբ հակառակեցաւ մեր առաջարկին, ուրիշ մը առարկեց թէ, միութեան ծրագիրը մշակ-

ուելու պէտք ունէր, եւ երրորդ մը ինծի գրեց թէ, ինքը յօժար էր կեդրոնին անդամ ըլլալու, պայմանաւ որ... ինքը ըլլար նախագահը:

Ազգովին, ընդհանուր միութեամբ գործելու պէտքը դեռ ըմբռնած չենք, անտի՛ Հայ զաղու թներուն անտարբեր կեցուածքը հանդէպ «Հայկական Ընդհանուր Բարեգործական Միութեան» որ երկու տարի առաջ կազմուեցաւ ի Գահիրէ Պօղոս փաշա Նուպացի և ընկերաց նախաձեռնութեամբ: Ամենքս ալ կ'ընդունինք թէ այդպիսի՛ Միութիւն մը միայն պիտի զօրէ բաւական նիւթական և բարոյական օգնութիւն հասցնել Հայաստանի, և ահաւոր գաղթը դադրեցնել: Ամենքս ալ կ'ընդունինք թէ այդ միութեան սնառուկին մէջ արդէն գոյացած 8000 սուկիի պահեստի գումարը կրնայքիչ ժամանակէն 100,000 սուկիի հասնիլ, և կարելի կ'ըլլայ տարուէ տարի մէկ միլիոն ֆրանքի օգնութիւն մատուցանել մեր չարախոնջ ժողովուրդին եթէ ամեն ուրեք նոյն Միութեան ճիւղեր կազմուին, սակայն և այնպէս ոչ մի ճիւղ կազմուած է դեռ ոչ յեւրոպայ և ոչ յԱմերիկա: Վիթխարի և հզօր Հայկական Միութիւն մը կազմելու գաղափարը մեր հասկցողութեան անմատչելի կը մնայ դեռ: Պօղոս Նուպար փաշա թագւոր իսկ ըլլալու արժանի մարդ մընէ, սակայն չենք փութար գինքը շրջապատել և իրեն աջակից ըլլալ երբ նա իրրե Բարեգործական Միութեան պարզ նախագահ մը կը զանայ իր ցեղին մատուցանել ծառայութիւններու ամենէն ստիպողականը, օգնութիւններու ամենէն ապահով ու փըրկաւէտը — հաց և կրթութիւն:

Զարժա՞նք: մինչ այսքան չօշափիելի իրողու-

թիւն մը մեր հասողութենէն կը վրիպի, չափազանց երազային իտէալներ կրնան մեր սիրտը գրաւել: Մեր հայրենասէր, յեղափոխական եւ ընկերվարական այլեայլ առաջնորդներ ապշեցուցիչ միտում մը ունին գործնական օդտակարութեան և անմիջական ծառայութեան ճամբաներէն զարտուղելու՝ հեռաւոր կամ երեակայական տեսպիներէ հրապուրուած: Հայկական իրականութիւններու աշխարհքէն դուրս ապրելու տարօրինակ սովորութիւն մը ունին անոնք: Եւրոպիոյ յատուկ վէճերը մեր մէջ կը ներմուծեն, իբրը թէ արդէն վէճի բաւական նիթ չունենայինք: Եւրոպա ճարտարագործութեան արագ ու զարմանալի փթթումին չնորհիւ չափականց հարըստացած ու յդիացած է, և անոր համար կենդանի ինդիր է տնտեսական անհաւասարութեան ծայրայեղութիւններուն դարման գտնել, նորանոր օրէնքներով սանձել բրլսքներու և տնտեսական վիթխարի միութեանց ապերասանութիւններն: սակայն մենք Հայաստանի մէջ տակաւին ոչ գիտութիւն ունինք ոչ ճարտարագործութիւն, այլ սոսկալի աղքատութեան մէջ ամեն ոք տընտեսական հաւասարութենէ կը տառապի: Ինչու ուրեմն մեր խելօք եղբայրները չեն կենար պահ մը մտածել թէ իրա՞ւ տնտեսական անհաւասարութիւնը շարիք է, իրա՞ւ տնտեսական հաւասարութիւնը իտէալ մը ըլլալու արժանի է: ու եթէ ծանծաղամիտ Եւրոպացւոց ոմանց համար այդպէս իսկ ըլլալ թուի ան, մեղի՞ ինչ... մենք ինչու խելագարօրէն վիճինք հարստութեան ահեղասահ հեղեղներուն դէմ ձեռք առնուելու միջոցներուն վրայ երբ Հայաստանի մէջ հարս-

տութեան վերջին կաթիլները ցամքելու վրայ են :  
Հայկական կացութիւնը շատ դարմանի կարօտ է , սակայն փրկութեան ամենէն էական պայմանը ներքին միութիւնն է որ սիրով և բնդհանուր համակրանքով միայն կրնայ իրականանալ : Պէտք է որ սորվինք նախ զիրար յարգել . մաժուլի ազատութիւնը ճանչնալ , քննադատութեան համբերել , դիմախօսութիւնը քաջալերել իսկ : Մեծ թէ պղատիկ՝ խօսողները բերան բանաւու չեն երբէք և գրողները գրիչ ձեռք առնելու չեն բնաւ բայց միայն արտայայտելու համար ինչ որ իրենք ճշմարիտ ըլլալ կը հաւատան : Անբարեկիրթ վարմունքն ու անխղճամիտ քննադատութիւնը կը ցրտացնեն սրաբերը ու կը բաժնեն ուժերը : Անհրաժեշտ է որ . մեր ցեղին դէմ գըտնըւող սոսկավիթիար արգելքներուն յաղթել զօրելու համար , ամենքս միանանք — կուսաւորչական , Բողոքական ու կաթոլիկ — Հնչակեան , Դաշնակցական ու Յառաջդիմական — մեծահարուստ , ունեւոր և գործաւոր — ԱՄԵՆՔՍ իրքե մէկ մեծ ու դժբաղդ ընտանիքի զաւակներ իրարու մօտ դանք , միմիանց ձեռք սեղմենք ջերմ համակրանքով , մէկ զմէկ հասկնալ ու զենք բաց ու ազատ մաքով , և այսպէս հայ աշխարհին ամեն կողմը սէրը տաքցնէ սրաբերն ու միացնէ :

Հայե՞ր , գիտնա՞նք թէ կարծիքները չե՞ն որ դմեզ իրարմէ բաժնելով կը ակարացնեն , այլ բարբարոս եսականութիւնը մանաւանդ , մեծամբառութիւնը , նեղ մտածութիւնը : Կրնա՞նք սակայն գօրաւոր ըլլալ ու յաղթող , եթէ նախ յաղթելով մենք մեղի , ուրանանք անձը և ստորակարգենք կուսակցական փառամոլութիւնն ու

նկատումներն ազգային ընդհանուր շահերուն և նպատակին — եթէ ամենքս մեզի ընտրե՛նք միակ առաջնորդ , ուղեցոյց , պետ և թագաւոր զայն որ ամենէն արժանաւոր ընտրելին է , այսինքըն՝ ԱԶԳԱՅԻՆ իՏԵԱԼԸ : Ազգային միութեան , յառաջդիմութեան եւ ազատութեան իՏԵԱԼԸ բարձրացնենք , Հայեր , ու անմիջապէս բարձրացընենք զայն հայկական իշխանութեան զահը , եւ անոր ներշնչումներուն հնազանդինք . բոլորուինք ամենքս Անոր զուրջը , եւ մեր գիտութիւնը , հարբառութիւնը եւ ուժը գնենք Անոր ի սպաս , որպէսզի իտէալը մարմին առնէ եւ շուտով հնչէ փրկութեան ժամը մեր սիրելի Մայր Հայաստանին համար :



## ԿՐՈՆՔ ԵՒ ԱԶԳԱՍԻՐՈՒԹԻՒՆ

(Խոսեցեալ յնւասըր, 3 Յուլ. 1904)

Կրօնի սէրն ու ազգային զգացումը իրարու հետ հաշտեցնել չպիտի ըլլայ ատենախօսութեանս նպատակը, զի անոնք արդէն հաշտ են ու ներդաշնակ: Կան կրօնը ուրացողներ ինչպէս կան ազգայնութիւնը ուրացողներ: սակայն բան մը հերքելու ամենէն տկար ու անզօր կերպն է ուրացումը: Ես կուգամ նշանակել ձեզ հոլովոյթի այն փուլերը որոնցմէ անցած է ազգային զգացումը իր արդի նրբութեանն ու բարձրութեանը հասնելու համար: Երբ կարող ենք բան մը ապացուցնել իրեւ գործ աստուածային նախախնամութեան կամ, այլապէս ըսելով, իրեւ համաձայն այն եղանակին որով՝ և ծրագրին որուն համեմատ տիեզերքի զարգացումն առաջ կ'երթայ ամենէն հզօր և համոզիչ ապացոյցը տուած կ'ըլլանք: Այսպիսի ապացուցման ընդունակ է ազգայնութիւնը, ազգային սէրը, ինչպէս պիտի տեսնենք:

Նոյնը կրնայ ըսուիլ կրօնի համար: կրօնք ըսելով աստուածաբանութիւն, եկեղեցի, կամ նոյն իսկ սրբազն մատեաններ ըսել չեմ ուզեր: կրօնքը զգացում է, հոգւոյն հաւատքն է, խորին և սակայն չփոթ հասողութիւն մը տիեզերական գաղտնիքին: Հաւատք եւ բան իրարու հակաղը բրել սխալ է ինչպէս կ'ըսէ իզուլէ. «La foi est une raison confuse, et la raison est une foi distincte» (Հաւատքը ազօտ բանաւորութիւն մըն է, եւ բանաւորութիւնը յստակեալ հաւատք մը:): Վայրենի

ու բարբարոս ժողովրդոց կրօնքը, զգացումներու քառոչն կազմուելու սկզբնական փուլերուն մէջ, շատ խոչոր է եւ մոլորութիւններով խառնամառն. քաղաքակրթութեան բազմադարեան յառաջդիմութիւն պէտք է եղած որպէսզի կը-րօնքն ալ, մարդկային հոգւոյն հետ զարգանալով, հասնէր իւր նրբացեալ եւ իմաստասիրեալ մաքրութեան: Ըստ իմ ըմբռնման, կրօնական հաւատոյ սահման կ'ուտամ հետեւեալը. Կը ՀԱ-ԻԱՏԱՄ թէ իՄ ԼՍԻԱԳՈՅՆ ԵՍԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՄԱ-ԽԱՆՈՂ ԶՕՐՈՒԹԻՒՆ ՄԸ ՆԵՐՄՆԱՅ է (immanent) ՏԻԵԶԵՐՔԻՆ ՄԷՋ ՈՐ ԶԻՍ ՆԵՐՇՆՉԵԼՈՎ Կը ՔԱ-ՇԷ ԴիՊ ԳԵՐԱՆԱՍԱԿԱՆ ԻՏՔԱԼ ՄԸ ԿԵՍՆՔԻ:

Եյս սահմանը տալէ վերջ կրնամ աւելցնել թէ կրօնի եւ ազգային ոգւոյ միտու մներն նոյն ուղղութիւնն ունին եւ կը սատարեն, իրեւ աջակից ազգակներ, համամարդկային քաղաքակրթութեան դժուար ու յամբ գործին յառաջդիմութեանը:

Կուգամ այժմ ազգայնութեան ծագումն եւ զարգացման հոլովոյթը արագօրէն նկարել:

Երբ բնութեան անսահման ասպարէզն ու շիշիակնք, մեր հիացումը շարժող ամենէն ցայտուն երեւոյթը առատութեան եւ բացմազանութեան երեւոյթը կը գտնեք: Հանքային նիւթոց, բուսական գոյութեանց եւ անասնական էակներու անբաւութեան մը առջեւ կը գտնենք մենք ըզմեզ. անհատներն անհաշուելի են եւ անոնց թիւերն անըմբռնելի, ու տեսակներն իսկ անհաշուելի են: Բուսոց եւ կենդանեաց տեսակներուն թիւը երկու միլիոն կը հաշուեն գիտունք: Առ նըսազն քսան միլիոն տեսակներ ալ անցեալ դարե-

դուն մէջ մարած են։ Երբ այս անրաւութեան քով երեւան կուգան մանրացոցական եւ հեռագիտակային աշխարհները, այն ատեն մեր հիացումը շարժող առաջին անբաւութիւնը կ'առնու կաթիլի մը համեմատութիւնը առընթեր ովկիանուին։

Դիտենք նախ ԱՍՏԵՂԱԲԱՆԱԿԱՆ ՏԻԵԶԵՐՔՆ անհուն։ Գիտութիւնը մեզ կը սորվեցնէ թէ նիւթը որմէ կազմուած են երկնից անթիւ աստղերը կը գտնուէր ի ոկզրան կազային (ուեսար) վիճակի մը մէջ։ այսինքն տիեզերքը գրաւուած էր ցանցառ, անօսր, անձեւ, անեզր կազով մը։ Այս կազը տակաւ տակաւ խտանալով կը բաժնուի զանազան մեծութեամբ գնդերու, որոնք իրարմէ աւելի կամ նուազ մեծ անջրպեաներով հեռու կը գտնուին և ձգողութեան ուժով կը շարժին, կը գառնան միջոցին մէջ։ Երկնից գնդերը կամ աստղերը 100 միլիոն կը հաշուին, եւ դեռ չի գիտցուիր թէ հեռազիտակներու ցուցնել կրցածներէն եւս անդր որքան միլիոններ կան։ Հէկէ դիտել կուտայ թէ կազային անձեւ ու անեզր նիւթին դէպի անհատականացում ունեցած միտումը կը տեսնուի անոր աստեղային բազմութեան վերածուելուն մէջ։ Դիտել կուտայ թէ աստեղային մարմիններուն շարժումներն կառավ սրող օրէնքներն լոկ ՄեթենԱԿԱՆ են, այսինքն ԶՈՐՈՂԱԿԱՆ ԶՈՐՈՒԹԻՒՆՆ է որ կ'ազդէ ամեն արեւու եւ մոլորակի՝ լոկ ՔԱՆԱԿԻՆ կամ զանդուածային պարունակութեանն համեմատ։

Անթիւ աստղեր ստեղծելով գոհ չէ եղած տիեզերքի խորհրդաւոր Զօրութիւնը։ Նա ուզած է որ գոյութիւն առնուն բազմաթիւ քիմիական

տարրեր, ինչպէս ջրածին, բնածուխ, թթուածին ուկի, արծաթ, սնդիկ, կապար, ևն, աւելի քան եօթանասուն տեսակներ, եւ այս տարրերն ալ իրարու միանալով կազմեն պէսպէս գոյացութիւններ, քիմիական բազադրութիւններ, որոնց թիւ չկայ։ Այս ձգողութիւնը որ տարրերն իրարու հետ միացնելով նոր նիւթեր կը յօրինէ կը կոչուի քիմիական ԶՈՐՈՒԹԻՒՆ կամ ԽԱՄԱՅԻՆ թիւն։ Այս քիմիական խնամութիւնը զանգուածի կամ քանակի վրայ չի գործեր այլ ՄԱՅՈՒՆԻԿՆԵՐՈՒ (πολεκαλ) վրայ, եւ ոչ ալ անտարբեր կերպով կը միացնէ իրարու ուելէ մասնիկներ, այլ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ կ'լնէ։ ուրիշ խօսքով, տարրերն իրար չեն քաշեր կամ սիրեր անխտիր եւ հաւասար կերպով այլ ունին այս կամ այն տարրերուն համար աւելի զօրաւոր համակրութիւն, եւ անոնց հետ միանալ կը ւախընտրեն։ եւ այսպէս կը կազմեն ԳԻՄԱՅԱԿՈՒՆ միութիւններ։ Կը տեսնենք ուրեմն թէ քիմիական տարրերու բազմաթիւ ըլլալը պալման մըն է որ անոնց կատարած խնամութիւններն ընտրութեամբ կատարուին եւ տեսակին նային, յարմար ընկեր փնտռեն եւ զօրաւոր ընկերակցութիւններ կազմեն։

Մարդկային ընկերակցութիւններն ալ համակրութեան օրէնքով կը կազմուին։ Մարդ անիտիք չընկերանար ամեն հանդիպածին հետ։ Ամուսնական միութիւններն չեն կատարուիր անտարբեր կերպով, ալ ընտրութեամբ, և այս ընտրութիւններ այնքան աւելի գժուարահամ է որքան անը հատն աւելի զարգացած է։ Վայրենեաց մէջ կը նիկներն իրարու շատ աւելի նման են քան բազակարգելոց մէջ, եւ ուստի բարբարոսն ամեն կին

Հաւասարապէս լաւ կը գտնէ մինչ քաղաքակիրթ մարդը կամ կինն կը նշմարէ անհատական խորին տարբերութիւններ և ստիպուած է լաւ ճանչնալ, ըստ այնմ սիրել և ընտրել իր լժակիցը։ Գլիւպ մը կամ ընկերակցութիւն մը անդամ չընդունիր ամեն թիկնածու, այլ քննութիւն կը կատարէ ու իրեն յարմարները կ'ընտրէ։ Նոյն իսկ քաղանցիկ և վայրկենական յարաբերութեանց պահուն արագ ընտրութիւն մը կ'ընենք թէ կառքին ո՛ր նստարանին վրայ նստելու ենք որպէսզի անհաճոյ դըրացիններ չունենանք։ Ընկերաբաններն ընկերակցութիւններն վարող այս ընտրողական ձգողութիւնը կը կոչեն «նմանին գիտակցութիւնը» (the consciousness of kind) (1)։ Ընկերութեան մէջ ամենէն տարրական և հիմնական ենթակայական իրողութիւնը նմանին գիտակցութիւնն է։ Այս այն գիտակցութիւնն է որով կը զգանք թէ այսինչ անձը աւելի նման է մեզի քան այնինչը եւ կը նախընտրենք ընկերութիւնն անոնց որոնք կեանքի նշանակութիւնն եւ կենսական խնդիրներն մեզ պէս կը հասկնան, և ունին յէականս մերինին համաձայն համոզումներ, ձգտումներ և ճաշակ։

Եթէ այսպիսի գժուարահաճ ընտրութիւն կ'ընեն մարդիկ ժամանակաւոր ընկերակցութեան համար, հասկնալի է որ մնայուն եւ մշտնջենաւոր խմբակցութեան համար ընտրութիւնք աւելի խընամուած ըլլան եւ հզօրապէս հպատակին «նմանին գիտակցութեան» սկզբունքին։

Ընկերային տեական միութեանց ամենէն նախականը ԸնծԱնիքն է։ Հոս միեւնոյն ծնողաց

(1) Giddings: The Principles of Sociology, էջ 17։

գրկին մէջ եւ խնամքին տակ ապրող զաւակները պարզ գիտակցութիւնն ունին իրարու արենակիցքն և վիճակակիցքն ըլլալու։ Յաջորդ աստիճանն է քանի մը ընտանիքներու միութեամբ կազմուած խումբը (horde), որ 25էն մինչեւ 100 անհատներէ կը բաղկանայ։ Կը հանդիպինք այսպիսի գնչու խմբերու երբեմ։ Ցեղ (tribe) կոչուածը աւելի մեծ է, և կը կազմուի քանի մը խմբերու միութենէն։ Երբ քանի մը ցեղեր, ունենալով նոյն լեզուն և կրօնն ու ձգտումներն, միանան մէկ գըլխոյ ներքեւ, այն ատեն կը կազմաւորի ՍԶԳՆ ու ՍԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹԻՒՆՆԵՐ։ Բոլոր ազգային պետութիւններն այս կերպով գոյութիւն առած են։ Հայ ազգն ալ այս եղանակով կազմուած է։ Իրարու ազգակից բազմաթիւ ցեղերու մէկուն պետը զօրանալով՝ բոլորին վրայ կը տարածէ իր իշխանութիւնը, եւ կը հանդիսանայ ազգային թագաւոր։ Թէեւ աւելի կամ նուազ րոնի կը կատարուի այս միութիւնը իրարու շատ նման ցեղերու միջեւ տեղի կ'ունենայ և «նմանին գիտակցութիւնը» կը յաղթէ չկամութիւններու, մանաւանդ որ այսպիսի միութիւններ կ'իրագործուին անանկ պարագաներու մէջ երբ ցեղերը ինքնապաշտպանութեան եւ աշխարհակալութեան համար կը զգանթէ պէտք ունին այն մեծագոյն զօրութեան գոր միութիւնը կ'երաշխաւորէ իրենց։

Մարդուս համակիր ընկերակցութեան շրջանը այսպէս աստիճանաբար կ'ընդարձակի և ընտանիքի նեղ սահմաններէն կը հասնի ազգային ընդարձակ շրջանակը։ Ազգը իրեն համար մեծ ընտանիքը մը կ'ըլլայ եւ բոլոր ազգայիններն՝ եղբայր-

Աեր : Այս շատ մեծ զարդացում մէկ մարդուն համար , որ փոխանակ ընտանիքի քանի մը ան . դամներուն՝ ազգին միլիոններն կ'ընդգրկէ իւր սիրոյն և անձնութիրութեան լայնաբաց գրկին մէջ :

Բայց ո՞ւր կը մնայ այն ատեն բոլոր մարդկութիւնը : Ճշմարիտ մարդը պարաւոր չէ<sup>o</sup> ճանչնալ համամարդկային եղբայրութիւնը : Եւ արդեօք հնար չէ<sup>o</sup> որ ցեղերն միանալով ազգեր կազմելէ յետոյ՝ ազգերն եւս իրենց կարգին միանալով՝ մարդկային Միկ Աջդ կազմեն :

Ազգային պետութիւններն մէկ տիեզերական պետութեան վերածելու փորձեր եղած են մեծամեծ աշխարհակալներու կողմէ . Ռամսէս Բ. Եդիպտոսէն , Սարկոն Ասորեստանէն , Մեծն Տիգրան Հայաստանէն , ի հնումն , և աւելի նոր ժամանակաց մէջ Շառլըմանեը , անյաջող փորձեր բրին : Սակայն աշխարհ տեսած է երեք տիեզերական կայսրութիւններ – Պարսկականը , Մակեդոնականը և Հռովմէականը , իրարու ետեէ : Երեքն ալ անտեւական եղան : Պատճառ : Վասնզի իրարու չափականց աննըման ազգեր մէկ կայսրութեան մը ուկանական անդամներն ընելու փորձեր էին անոնք , այսինքն բնկերաբանական տարրաբանութեան սիսալ փորձեր , իրար չքաշող տարրերէ մէկ մարմին կազմելու ջանքեր :

Տիեզերական կայսրութեանց վերջինին , Հռովմէականին , օրով էր որ երեւցաւ երկրի վրայ նորորինսկ վարդապետ մը , Նազովրեցին Յիսուս : Սա վարդապետեց թէ բոլոր մարդիկ միոյ երկանաւոր Հօր որդիք են , միոյ երկնաւոր թագաւորի հպատակներն , եւ պարտին ամենքը մի երկնաւոր թագաւորութեան քաղաքացիներն ըլլալ ,

հոգ չէ թէ իրենց առանձին երկրաւոր նախահայրերն տարբեր եղած ըլլան : Քրիստոնէութիւնը այս յայտարարութեամբ ալ չբաւականացաւ , այլ եւ հոչակեց թէ բոլոր մարդիկ , հոգեւոր վերածնութեան մը չնորհիւ , կրնան իրարու նմանիլ , նմանելով Յիսուսի , եւ այսպէս իրարու գաղափարակից եւ զգացակից ըլլալով յէականս՝ համերաշխատարբեր ըլլալ տիեզերական այս նոր հոգեւոր պետութեան մէջ : Դժբաղդաբար այս բարձր իտէալը , հոգեւոր ցեղաբանութեան վրայ հիմելի այս տիեզերական միութեան իտէալը չուտով աղարտեցին և աշխարհային տիրապետութեան գաղափարին լինեցուցին , ու այս ահաւոր զեղծումը տակաւին մինչեւ այսօր միլիոններ ունի իւր հակաքրիստոնէական գաւազնին ներքև՝ յանուն Քրիստոսի : Այն հոգեւոր վերածնութիւնը որ Յիսուսի բարձր ուրուցման եւ ոգւոյն բոլոր մարդոց մէջ թափանցելովն պիտի իրագործուէր՝ դարձուցին ՄՈԳԱԿԱՆ գործողութեան մը , իբր թէ ՄԿՐՏՈՒԹԻՒՆԸ կրնար զմարդիկ հոգեւոր և բարձր իտէականով ներշնչեալ էակներու փոխել :

Ի՞նչ ըսենք ի տես այս ձախող իրողութեանց : Ինչպէս կիւրոս , Աղեքսանդր եւ կեսոր վրիպեցան տիեզերական կայսրութիւններ հիմնարկել տեւական հողի վրայ , վրիպեցաւ նաեւ Յիսուս հոգւոր տիեզերական թագաւորութիւնը հիմնարկելու մէջ : Ինչպէս Աղեքսանդր մասնակի և անտեւական կերպով յաջողեցաւ Յունական քաղաքակրթութիւնը պատուասել Ասիոյ եւ Աֆրիկէի ժողովրդոց , արդեօք նաև Յիսուս մասնակի կամ անցողական կերպով միայն ինքզինքը խմոր մըրաւ մարդկային սեոին հոգեւոր վելածնութեան համար :

Իմ հաւատքս է թէ Յիսուս մասամբ յաջողած է և թէ վերջապէս նորա հիմնած կրօնը, մաքրուելով և վերածուելով իր սկզբնական հոգեոր բնութեանը որմէ հեռացած է, պիտի յաջողի մարդկային եղայրութիւնը իրական դարձնել՝ հոգիներու մշակութեամբը:

Թէ որքան դարեր պիտի անցնին դեռ մինչև այս փառաւոր եղայրութիւնն իրականանայ, զայն չենք կրնար նախասացել, բայց բան մը կայ որ լաւ գիտենք և կարող ենք մարդարէանալ—այսինքն թէ, քրիստոնէական այս ապագայ միութիւնը մարդկութեան մէջէն չպիտի ջնջէ վերցնէ ազգութիւնները:

Յիսուս յայտարարեց թէ ինքը չեկաւ օրէնքը լուծել այլ լնուլ: Նա չեկաւ քակել ինչ որ Արարիշը չիներ էր երկար դարերով, այլ կատարելագործել: Նա չեկաւ ազգերը շաղել և մէկ զանդուածի վերածել: Զարդացումը միօրինակութենէ դէպի զանազանութիւն կ'երթայ, և պարզութենէ դէպի բարդութիւն: Միթէ տասնազեայ քննար մը ներդաշնակելու կոչուած վարպետը հասկցած կ'ըլլայ իր գործը եթէ տասնի տեղ մէկ թել դնէ: Ո՞չ, այդ ներդաշնակել պիտի չըլլար, այլ բարձրը ցածնել: Ազգերն ալ մարդկային քնարին զանազան թելերն են, և անոնց հնչմանց պէս պիտութենէն կը ծնանի հիանալի ներդաշնակութիւն: Կեանքի ստորին, բուսական եւ անասնային արտայայտութիւններն ամբաւ զանազանութիւններ ունին. նոյնպէս և իմացական և ընկերային կեանքը ունի արտայայտութեան կարեւոր զանազանութիւններ: Ազգերը իրարմէ կը տարբերին իրենց Փիզիքական դրումով, եւ անոնց գը.

բական, բանաստեղծական, երաժշտական, ճարտարապետական արտայայտութիւններն և նոյն իսկ վարչական, պետական կարգերն իրարմէ կը տարրերին: Ազգերը գեղեցիկի, հշմարտի և բարւոյ զանազան արտայայտութիւններ կը ստեղծեն և իրարու կ'ընծայեն, և այս կերպով մարդկային սեռին բարոյական սնունդի սեղանէ կը ճոխանայ և ընդհանրական զարգացումը կ'երագի:

Ուրեմն մոլորութիւն մըն է այն սովորական գլումը զոր ոմանք յանուն քրիստոնէութեան և այլք յանուն ընկերվարականութեան կ'ընեն իրը թէ ազգայնութիւնը բարբարոսութեան սին մնացորդ մը և հայրենասիրութիւնը հնոտի նախապաշտառմ մը ըլլային: Ընտանիքն ալ պատիկ խըմբակցութիւն մըն է, սակայն չենք կրնար անպատիժ հալել աներեւութացնել զայն ունէ մեծագոյն խմբակցութեան մէջ: Ընկերային հոլովոյթի մնայուն արտադրոյթներէն մին է նաև ազգայնութիւնը և շատ զօրեղ ազգակ մըն է քաղաքակրթութեան: Բնութիւնը կը ջնջէ, ինչպէս վատաներեալ ընտանիքները, նոյնպէս վատասերեալ ազգերը, բայց անոնց աեղ ուրիշ ազգեր կը հանէ: Ուրեմն ազգութեանց ջնջումը իտէալ մը չէ բնաւ, այլ ազգերը եղայրացնելը՝ վեհ իտէալ մըն է:

Այս ապացուցումներէն ետեւ՝ կը ֆնայ մեզ հարցումի մը պատասխանել: Արդեօք ի՞նչ է Հայ ազգին արժէքը իբրեւ ազգ: Մարդկային քնարին վրայ ի՞նչպիսի հնչումներ արտադրելու կարող է արդեօք Հայ հոգին: Ի՞նչ աստիճանի են Հայ մտքին յատկութիւններն, բարձր թէ միջին, կամ գժբաղդաբար ստորին: Մարդկութիւնը կրնայ

քաղաքակրթական դեր մը սպասել մեր ազգէն :  
Մեր ցեղին անցեալէն դատելով՝ արդեօք Հայը  
ուրիշ ազգերն վեհագոյն դարգացման մը առաջ-  
նորդելու փառաւոր պաշտօնը պիոնի կրնայ երբեք  
վարել . Հէկէլ կ'ըսէ թէ պատմութեան Աստ-  
ուածը հետզետէ ընտրած է իրեւ ազգերու ա-  
ռաջնորդ զեգիպատացիս, զԱսորեսոտանեայս, զՅոյնս,  
զՀոռովմայեցիս և զՄրանսացիս . ազգային մոքե-  
րը կը շրջապատեն անհուն Միտքը որուն տաճարն  
է պատմութիւնը, և մի զինի միոյ կը լինին Ա-  
նոր մենաշնորհեալ գործարանը : Գայ պիտի եր-  
բեք դարաշրջան մը յորում մարդկային միտքը  
աւելի լիովին Հայ ժողովրդին մէջ մարմանայ  
քան ուրիշներուն մէջ, և անիկա ըլլոյ տիեզերա-  
կան քաղաքակրթութեան առջևէն քալողը :

Հայը Փոքր Ասիոյ ազգերուն մէջ երբեմն կա-  
տարած է առաջնորդի դեր, և ունի ընդունակու-  
թիւնը աւելի ընդարձակ շրջանակի մը մէջ ալ-  
նոյնը ընելու : Հայը մեծ ժողովուրդ մ'է, և ու-  
նի, կը հաւատամ, մեծ ապագայ : Կը փութամ  
աւելցնել թէ ասիկա ազգային ունայնամտութե-  
նէ թելադրուած հաստատում մը չէ : Տեսնենք  
փաստերը :

Հայուն իրեւ ժողովուրդ բարձր արժանիքին  
և կարողութեան փաստերը օտարներու կողմէ  
գտնուած են ու նշանակուած, և զերծ են հետե-  
ւալէս Հայկական ինքնասիրութեան չափական-  
ցութիւններէն : Եւ նախ յիշենք թէ մարդկային  
ցեղերուն ամենալաւին կը պատկանի Հայը, եւ  
վիրխօվ կը նկատէ զՀայն իրեւ բուն տիպարը  
կովկասեան ցեղին : Իրեւ մին Հնտեւրոպական  
մեծ ընտանիքի անդամոց, Հայն Եւրոպացի է յա-

ւէտ քան Ասիացի, և Հերոդոտոսի կարծիքը թէ  
Հայք Փակւգիայէ գաղթած են իրենց այժմու  
հայրենիքը՝ շատ հաւանական է նկատելով Հայե-  
րէնի սերտ խնամութիւնը Յունարէնի : Յամե-  
նայն դէպս ճշմարիտ է թէ Հայը Ասիացիի ծան-  
րութիւնու Եւրոպացիի ճապկութիւնը միանգա-  
մայն երեւան կը բերէ և ինչպէս աշխարհագրա-  
կան դիրքովն նոյնպէս հոգերանական գծերովն  
դարմանալի օղակ մը կը կազմէ Ասիոյ և Եւրո-  
պայի միջեւ :

Զայ արտադրութիւն մը որ ժողովրդի մը  
հոգեկան յատկութիւններն այնքան ուղակի եւ  
այնքան հաւատարմօրէն ցոլացնէ որքան լեզուն :  
Հայերէնը Հնտեւրոպական կոչուած լեզուական  
ընտանիքին մէջ առանձին ճիւղ մը կը կազմէ ,  
շատ մօտ Յունարէնին և Լատինին : Յտար լեզ-  
ուաբաններ աւելի մէծ թուով ուսած են մեր լե-  
զուն վերջին տարիներս և գնահատած անոր բա-  
րեմանութիւններն . այս գիտնոց մին, Գերմա-  
նացի մը, անցեալ տարի յայտարարեց թէ, Յու-  
նարէնը ի բաց առնելով, ամենէն սքանչելի լե-  
զուն է Հայերէնը : Բնդունելով հանդերձ այս  
բացառութիւնը, թէև ես իմ մասիս պատճառ ու-  
նիմ վարանելու, կը հարցնեմ — կը հասկնա՞ք թէ  
ինչ ըսել է յայտարարել թէ այսինչ ժողովրդին  
լեզուն աշխարհի ամենէն գերազանց լեզուն է ,  
բաց ի մէկէն : Ժողովուրդ մը չէ կարող գերա-  
զանց լեզու մը յօրինել առանց մտային գերա-  
զանց յատկութիւններ ունենալու և առանց հա-  
սած ըլլալու քաղաքակրթութեան բարձր մա-  
կարդակ մը : Այն Հայը որ գրեց հետեւեալ տո-  
ղերը չէր մտածեր թէ մեր լեզուն Եւրոպացի

գիտուններուն իսկ սրտերն պիտի կրնար գող-  
նալ .—

Լեզու համակ սիրաշարժ ,  
Քանի՛ ճոխ , պերճ ու պայծառ .  
Մինչ կը հնչես դուն քեզի  
Սրտերն ամեն գողացար :  
  
Հնչէ՛ , հնչէ՛ յաւիտեան ,  
Վեհ դիւցազանց պերճ երգ դու .  
Թոթուէ փոշիդ խոր մութէն ,  
Ել երեւան , պերճ երգ դու :

Ժամանակը չի՛ ներեր որ Հայկական երաժշշ-  
տութեան , ճարտարապետութեան և գրականու-  
թեան յատկութիւններուն ակնարկւմ , և ոչ ալ  
յիշե՞ այն հին ու նոր ժամանակաց մեծանուն  
Հայերը որք առաջնակարգ զինուորներ . դիւնա-  
կէտներ , քաղաքագէտներ եղած են : Ռուս-ձա-  
րոնական ներկայ պատերազմին մէջ արկածով մե-  
ռաւ Ռուս որուն կորուստը ողբացին բոլոր  
ազգերը և նոյն իսկ ձարոնացիք հիացումով խօ-  
սեցան անոր վրայ — այդ Ռուսը , Ծովակալ Մակա-  
րով , Հայազգի մէր :

Հպարտացի՛ր , Հայ : Գիտցի՛ր , խոնարհագոյնդ  
Հայ եղբայրներու թէ բարձրագոյն մարդու գրոշ-  
մը կը կրես և մեծութեան բոլոր կարելիութիւն-  
ներն ունիս հոգւոյդ մէջ :

Գիտցէ՛ք , Հայ գործիշնե՛ր , թէ մեր ազգին  
այժմու տիկարութիւնը անոր անմշակ վիճակին ար-  
դիւնքն է : Հայը կրնայ կրթութեան չնորհիւ ար-  
րանալ այնպիսի վիթխարի զօրութեան որուն հա-  
ւասարը Հռովմայեցւոց օրէն ի վեր աշխարհ տե-  
սած չէ :

Սիրեցէք ազգերնիդ , Հայե՛ր , ոչ միայն վասն  
զի այն ձեր ազգն է այլ եւ վասն զի ան սքան-  
չելի յատկութիւններով օժտեալ է և մեծ ապա-  
գայ կը սպասէ անոր : Եւ ի՛նչպէս կրնանք մենք  
չսիրել մեր ազգը երբ ՕՏԱՐՆԵՐՆ անդամ իրենք  
զիրենք կը նուիրեն Հայուն : Դեռ անցեալ շար-  
թու կը տօնէինք Օր . Պէտքուէլի հայասէր գործ-  
նէութեան տասնամեակը , որ մեր ազգին նուի-  
րած է իր աղնիւ սիրտն ու բարձր տաղանդը : Եւ  
քիշ օրեր յառաջագոյն Բոպէրդ Զէմպըրո , մե՛ծ  
հոգի , պարծանօք կը յայտարարէր իներկայու-  
թեան Ամերիկացւոց թէ ինքն ալ «Հայ» է , Հայ  
դարձած : Ա՛հ , օտարներն իրենք զիրենք հապր-  
տութեամբ Հայ կոչեն ու մե՛նք Հայ անունէն ա-  
մըչնանք . . . : Օտարներն մեր դատը ջատագովե-  
լու համար թերթ մը զPro-Armenia , Հրատարա-  
կեն ի Բարիդ , եւ մենք մեր թերթերը կարդալ  
դանդաղի՞նք : Օտարները , մեծանո՞ւն մարդիկ ,  
անձնական զործերը ձգելով Եւրոպայի ամեն կող-  
մէն դիմեն ի լուստոն՝ Հայկական խնդրոյն համար  
գոնֆէրանս ընելու , եւ մենք մեր ազգային ժո-  
ղովներուն չերթա՞նք . . . : Եւ ինչո՞ւ այդ նշանա-  
ւոր օտարտկաններն այնքան յօժարութեամբ կ'աշ-  
խատին մեր թշուառ հայրենակիցներուն դատը  
պաշտպանելու . որովհետեւ անոնք գլաւեն թէ Հա-  
յերը անմեղ զոհերն են ահաւոր անիրաւութեան :  
Զենք գիտեր մենք մէկ օրինակ մը այնպիսի օտա-  
րականի որ Հայաստանը այցելած կամ Հայոց դժու-  
դակ , սարսափելի կացութիւնը ուսումնասիրած  
ըլլալէ ետեւ՝ զգացած չըլլայ թէ քաղաքակիրթ  
մարդկութիւնը պարտաւոր է անոնց օգնութեան  
հասնելու : Միթէ այս Հայկական աղէտներուն ի

անես Հայն է որ անսիրտ եւ անկարելիր պիտի  
գտնուի : Եթէ օտա՞ր իսկ ըլլայինք՝ պարտ էր  
մեղ գործել Հայերուն համար, ուրեմն ո՞րքան  
աւելի յօժար եւ բոլորանուէր գործնէութիւն մը  
պարտաւոր ենք Հայաստանի՝ մե՞նք որ Հայ ենք :  
Ո՞չ ավագէն եւ Ս. Պօղոս կ'ըսէ . «Եթէ ոք իրեն-  
ներուն եւ մանաւանդ իւր ընտանէաց հոգ չտա-  
նիր, այնպիսին ուրացած է հաւատքը եւ չար է  
քան զանհաւատան» : Այս պատուէրը իր մէջ կը  
բովանդակէ այն ողջամիտ սկզբունքը թէ անհատ  
մը, իբրեւ փոքր արեւ մը, պէտք է եւ բնական  
է որ իրեն ամենէն մօտ եղողներուն վրայ սփոէ  
իւր ձառագայթներուն ճոխութիւնը, այսինքն նախ  
իւր անմիջական ընտանիքին և ապա իւր ազգային  
մեծ ընտանիքին, և վերջապէս, ըստ կարի, մարդ-  
կային մեծագոյն ընտանիքին : Ուեւէ մէկը որ չի  
սիրեր իր ընտանիքը, անկարելի է որ սիրէ իր ազ-  
գը, եւ նա որ չսիրեր իր ազգը անկարելի է որ  
սիրէ մարդկութիւնը : Ըստ Ս. Գրոց սկզբունքին՝  
իր ազգին հոգ չտանող մարդը «անհաւատ» է :  
Եւ ասիկա աւելի ահաւորապէս ձշմարիտ է ան-  
տարբեր Հայուն համար, վասն զի ամեն ուրինե-  
րէն աւելի Հայ ժողովուրդը անձնուէր հոգածու-  
թեան կարօտ է : Միթէ ամենէն թշուառ և ամե-  
նէն արդահատելի երկիրը Հայաստան չէ<sup>®</sup> ուր

«Հայ երկրագործ միշտ կ'աշխատի,  
Օտարին է իր վաստակ .  
Հայը մերկ, բոկ կը պտըտի,  
Իրեն չկայ հոգատար .

և ուր


«Մատղաշ աղջիկն ու հարս հալաւ մը չունի  
Որ իր մարմին անօրէնին դէմ ծածկի .

Էսպէս ձեռքերն դրած աշխից ամշկոտ,  
Գթու, սիրու, ողորմութեան է կարօտ :»

Հայե՛ր, Հայե՛ր, սիրեցէք զՀայաստան . երկին  
ու երկիր, կրօն և բնագդ զայս կը հրամայեն ձեզ :  
Սիրեցէք զՀայաստան, զայս կը խնդրեն ձենէ ա-  
նոր «մատղաշ աղջիկներն» և կիսամերկ հարսնե-  
րը իրենց աւերակ աներէն և արիւնոտ դաշտե-  
րէն — անմեղ մանուկները սուիններու վրայէն  
իրեք ի խաչ բարձրացած — իրենց պատիւը փըր-  
կելու համար սարերէն գահավիժող Հայ կիներն  
ու կայսեր — Հայրենի բարձունքները պաշտպանե-  
լով զոհ գնացող առիւծասիրտ Սասունցիք — Զէյ-  
թունի լեռներուն վրայ զոռացող յաղթական Զէյ-  
թունցիք — և Հայաստանի անցեալէն եկող հզօր  
ձայներ կը խառնուին մերօրեայ աղաղակներուն,  
լուցէք . . . , «Սիրեցէք զՀայաստան» կը զոռայ քաջ  
Տիգրան որ կիւրոսի նիշակակից՝ կործանեց զեղծ  
Բաբելոնը . — Մեծն Տիգրան որ Յունական քաղա-  
քակրթութիւնը պատուաստեց Հայաստանի եւ  
Հայկական դրոշը ծածնեցուց օտար երկիրնե-  
րու վրայ : Ծաղմագէտ զօրավարաց և զիւանա-  
գէտ թագաւորներու բաղմութիւն մը որ բիւր  
արգելքներու հակառակ հնարեցան Հայկական  
ինքնօրինութեան դատին կրկին ու կրկին յաղթա-  
նակել տալ — Սահակ, Մեսրոպ, Եղնիկ, Ներսէս  
Շնորհալի և ամբողջ կաճառ մը Հայ հայրապետ-  
ներու և լուսաւորիչներու ձայն կուտան ձեզի կո-  
չելով՝ «Սիրեցէք զՀայաստան» :

Եղբայրներ, Հայաստանի վրայ շարունակ վազ-  
ցընենք մերքբատանց արդիւնքը, մեր սիրոյ հո-  
սանքը, մինչեւ որ կործանենք Խաւարի իշխա-

նութիւնը և Արդարութեան ձեռքը տանք կառա-  
վարութեան գաւազանը։ Հայ լեզուն ու գրակա-  
նութիւնը, Հայ կրթական եղանակներն ու հաս-  
տատութիւններն տարածենք Հայաստանի մէջ ու  
Հայաստանէ դուրս։ Հայաստանը նորէն ընենք  
երկիր գրախտավայր, անկէ հոսեցնելով գիտու-  
թեան, իմաստասիրութեան և արտեստի աղբիւր-  
ներ, սփռելով ընդհանուր Հայկական բարեաց ճոխ  
ձորսիներ, խրոխտ երասիներ, փառահեղ եփ-  
րատներ եւ արագաստահ Տիգրիսներ։ Արարատը  
նորէն ընենք ազատութեան մեծ ու փառաւոր  
տաճարը, և նորէն ազատ ըլլայ Հայ հանճարը,  
Հայ լեզուն ազա՛տ, Հայաստանը ազա՛տ, եւ ինչ-  
պէս Հայկականը ունեցած է առաջին ազգային  
քրիստոնեայ եկեղեցին ըլլալու պատիւը յաշխար-  
հի, նոյնպէս և Հայութիւնն ըլլայ ազգաց մէջ  
քրիստոսաշունչ մարդկային եղբայրութեան եւ  
տիեզերական համերաշխութեան տռաջին և հզօ-  
րագոյն գործիչը։



Խարզիս Մինալեան

(1825 - 1905)

## ԱՍՏՐՈՎԿԱՆԱՑՔ

(Խոսկեալ ի նիւ Եօրֆ, 29 Մարտ, 1907)

Ա.

Տաճկահայք, Ռուսահայք, Պարսկահայք կային  
Քրիստոնութիւնը կարեք բաժինները, եւ ար-  
տասահմանի մէջ կը ճանչնայինք Հնդկահայք, Ե-  
ղիպտահայք, ևն: Հիմա ատոնց վրայ աւելցած է  
Ամերիկահայք մը: Շատ կարեւոր է գնահատել  
թէ ի՞նչ տեսակ գաղութ մը ըլլալ սահմանուած  
այս վերջինս, եւ ի՞նչ են իր կարելիութիւննե-  
րըն: Ի՞նչ գեր պիտի կատարէ Ամերիկահայք  
Ազգային Վերածնութեան գործին մէջ:

Մեր այս գաղութը նորատունկ է եւ Կարճ  
պատմութիւն մը ունի: Զպիտի ձեռնարկեմ ա-  
նոր սկիզբէն մինչեւ այսօր ունեցած յամր զար-  
գացումը նկարագրել, Օսկանեան հրապարակա-  
գրէն ու Սարգիս Մինասեան բարեգործ վաճա-  
ռականէն սկսելով: Գիտէք թէ ջարդերէն անմի-  
ջապէս յետոյ էր որ բազմաթիւ ընտանիքներ ե-  
կան ստուարացնել մեր գաղութը որ այժմ իր  
25,000 կը հաշուի Միացեալ Նահանգաց մէջ: Ա-  
մեն նահանգի մէջ Հայեր կը գտնուին հիմա,  
թէեւ Նիւ Եօրֆ, Պոսթոն և Ֆրէզնօ իրենց շրջա-  
կայիւք կը կազմեն հայկական գլխաւոր շրջանակ-  
ներն: Ունինք հազարաւոր գործառներ, բազ-  
մաթիւ երկրագործներ և շատ մըն ալ վաճառա-  
կաններ և խանութաններ: Խնդիրը այս պա-  
հուս ան պիտի չըլլայ թէ ո՛րքան շահաւոր գոր-

ծերով կը զբաղինք կամ ի՞նչպէս կը հարսանանք,  
այլ թէ ի՞նչ ա դեցութիւն կը կրենք մենք Ամե-  
րիկացւոց հետ այսպէս շփման դալով, և թէ մենք  
ի՞նչ աղդեցութիւն, ի՞նչպիսի խմոր պիտի տա-  
նինք օր մը հայրենիք, Երբ հոն վերադառնանք:  
Ու վերադառնանք պիտի, այնպէս չէ: Երբ մեր  
արիւնկղակ թշնամին բարեհաճի մեռնիլ, ի՞նչպէս  
քանից խոստացած է, ճամբան պիտի բացուի մեր  
առջև և պիտի երթանք մեծ բազմութեամբ քա-  
ղաքակրթել Արեւելքի մէջ մեր ժողովուրդն ու  
անոր բարբարոս դրացիները:

Բ

Ցեղերու իրարու հետ շփման դալը քաղաքա-  
կրթութեան համար ամենակարեւոր աղդակ  
մէ: Արեւելեան առած մը ճմարտիւ կ'ըսէ թէ  
«ո՛չ ան որ շատ ապրած, այլ այն որ շատ է ճամ-  
բորդած՝ գիտուն է»:

Ազգ ազգի հետ շփման կուզայ երեք գլխա-  
ւոր առիթներով: Ամենէն հասարակ ու հնօրեայ  
առիթը պատերազմն է և աշխարհակալութիւնը:  
Աղեքսանդր Մեծի առաջնորդութիւնը Հէլլէն  
քաղաքակրթութիւնը մուտ գտաւ Արեւելք և հոն  
թողուց մայուն ազգեցութիւն մը: Երկրորդ ա-  
ռիթը գերութիւնն է, իրրեւ հետեւանք մը առաջի-  
նին: Հրեայ ցեղը ահագին ազգեցութիւն կրած  
է Բարելաստանի մէջ իր գերութեան շրջանին,  
որով եղանակաւորուած են անոր աստուածաբա-  
նութիւնն և բարոյական աեսութիւններն: Եր-  
բորդ առիթը վաճառականութիւնն է, Փիւնիկե-  
րութիւն պիտի առաջականութեան եռանդուն  
դիք, ծովային վաճառականութեան եռանդուն

Հետաւուաներ, շատ բան տեսան ու սորվեցան օ-  
տար ժողովուրդներէ, և անսնց կ'ընծալուի այբ-  
ուբենի ստեղծումը։

Հայ ազգը այլ ազգաց հետ շփման գալու այդ  
երեք առիթներն ալ ունեցած է իր երկար գոյու-  
թեան միջոցին։ Անիկա պատերազմած է շատ  
ազգերու հետ — Ասորեստանի միապետներուն,  
Պարսկաստանի ինքնականներուն, Հռովմայ լէ գէ-  
աններուն, Պարթևաց բանակներուն, Բիւզանդիոնի  
գնդերուն, Եգիպտոսի Սուլթաններուն, ու դեռ  
երեկ իսկ կոռւէր թիւրք և թաթար հրոսակաց  
գէմ։ Գերի բերած ի Հայաստան կամ բռնի գաղ-  
թեցուցած ենք բիւրաւոր հրեայ եւ յոյն ընտա-  
նիքներ մեր քաղաքական զօրութեան օրերուն,  
և մենք ալ գերի տարուած ենք օտար երկիրներ,  
կամ ապաստանած ենք հեռաւոր աշխարհներ՝  
հայրենիքի դժոխւմբեր կացութենէն խուսափե-  
ելու։ Վաճառականութեամբ ևս ընդարձակ ու  
քաղմակողմանի առընչութիւններ ունեցած ենք  
օտար ազգաց հետ։ Հին գարերուն մէջ հայ վա-  
ճառականներ Եփրատի վրայէն քէլէկներով մին-  
չե Բաբելոն կ'երթային։ Ժամանակ մը իտալիոյ  
մէջ հաստատուած հայ վաճառականները նշանա-  
ւոր դիրք ունեցած են։ Այսօր ալ ի Պոլիս և  
Զմիւռնիա, Թիֆլիս ու Թապրիզ, Բարիզ և Մար-  
ալիս, Մանչէսթըր և Եգիպտոս, Նիւ Եորք ու  
Շիբակոյ ունինք երևելի հայ վաճառատուններ։

Միջացեղային շփման ուրիշ միջոց մ'ալ ու-  
սանողութիւնն է օտար վարժարանաց մէջ։ Օ-  
տարաց հետ ուսումնական շփում ունենալով էր  
որ Մեսրոպ կատարելազործեց Հայ տառերու դը-  
րութիւնը, և Մահակ հիմնարկեց Հայ գրականու-

թիւնը Ե. դարուն։ Սահակայ և Մեսրոպի աշա-  
կերաներուն ընտրանին յղուեցան օտար ուսման  
կեղրոններ, Աթէնք, Հռովմ, Բիւզանդիոն, Ա-  
ղէքսանդրիա, Եդեսիա, եւ օտար վարպետներու  
աշակերակէլէ յետոյ անոնք վերադարձան ի Հա-  
յաստան՝ ուսում և լուսաւորութիւն ծաւալել։  
Արդի ժամանակաց մէջ ևս մեր գրականութեան  
վերածնունդը կը պարտինք օտար երկիրներու մէջ  
ապաստան գտած եւ բոյն գրած Միաթարեան  
Հարց։ Ամերիկայի հողին վրայ ոտք գնող առա-  
ջին Հայերն ալ ուսանողներ էին։ Ներկայիս իրր  
յիսուն Հայ ուսանողներ ունինք Միացեալ Նահան-  
գաց գոլէճներուն և համալսարաններուն մէջ, և  
շատեր ալ իրենց ընթացքը աւարտած են արդէն  
ու ոմանք ուսուցչի պատուաւոր դիրքին հասած,  
ինչպէս Յ. Մ. Տատուրեան որ Եէլ Համալսարա-  
նին, Վ. Մ. Պապասինեան որ Լիհայ Համալսարա-  
նին մէջ բնական գիտութեանց դասախոս են եւ  
Մ. Յ. Անանիկեան, Լեզուագէտ, ՀարթՓըրափ  
Ճեմարանին մէջ կ'ուսուցանէ։ Մանկասար Ման-  
կասարեան իրեւ պերճարան բարոյախօն՝ քառորդ  
գարէ ի վեր հանրածանօթ եղած է։

Հայ ցեղը ուրեմն ամեն տեսակ առիթ ունե-  
ցած է յանցելումն օտար ազգերու հետ սերտիւ-  
ծանօթանալու իրեւ գինուոր և յաղթական, իր-  
եւ վաճառական և իրեւ ուսանող այսօր ալ մեր  
ազգին գաւակաց խոշորկեկ մէկ թիւը իր բնիկ  
երկրին սահմաններէն դուրս տարածուած է իրեւ  
առժամեայ կամ մնայուն գաղթական, սակայն իր  
յարաբերութիւններն պահելով մայր Հայրենիքին  
հետ ուրեմն Հայրենիքը տարաշխարհ տարածուած  
իր զաւակներէն հիւթ կ'ընդունի ինչպէս ծառ մը

իր հեռահաս արմատներէն ու երկնարերձ ճիւղերէն։ Ի՞նչպիսի հիւթ կ'ընդունի ան կամ կրնայ ընդունիլ Ամերիկահայ գաղութէն։ ահա՛ խնդիրը։



Յարուբիւն Մ. Տառուրիան

Կ.

Ընկերային ո՞րպիսի մթնոլորտ մը կը զանէ Հայը Ամերիկայի մէջ։ Քննենք և լաւ ճանչնանք այս միջավայրը, անոր առաւ ելութիւններն ու յոռութիւնները։ Երկիր մը, ժողովուրդ մը լաւ ճանչնալ հեշտ գործ չէ։ Հայերուս գաղափարները այս երկրի մասին յաճախ ծաղրելի աստիճան սխալ են։ «ԱՇԽ», կ'ըսէր անցեալ օր Հայ մը, «Երանի՛ թէ Ամերիկա եկած չըւլայի»։ Ինչո՞ւ արգեօք գէշ երկիր է աս։ կամ թէ մեզի՞ համար մասնաւորապէս գէշ է։ Մարդիկ իւրենց խելքին ու ճաշակին համեմատ կը դատեն ամեն բան։ Երբ կատու մը տարին թագուհին պալատը, ամենէն շահեկան ու պատուական բանը որ իր ուշագրութիւնը գրաւեց թագուհոյն գահին տակ այդ պահուն գտնուող մուկն եղաւ։ Սենեկա ըստծ է։ «Մի զարմանաք և թէ իւրաքանչիւր հոգի կը վարուի բանի մը հետ իր ճաշակին համեմատ։ Միկնոյն մարմանդին մէջ կովը խոտ կը փնտաէ, չունը նապաստակ կ'որոնէ, արագիլը ի խնդիր է խլէզներու։ Թող բանասէր մը, քերականագէտ մը և իմաստասէր մը, երեքն առնեն կիկերոնի Հանրապետութիւնը, իւրաքանչիւրը իր անը բագարձու միերը պիտի պտացնէ տարբեր կէտի մը շուրջ։» Ամերիկա եկող օտարազգիներն ալ հոս իրենց ամենէն շատ ախորժած բանին ետեւէ են և ըստ այնմ կը դատեն զայն։ Մէկը ոսկի կ'ուզէ, միւսը ուսում, երրորդ մը զրօսանք։ Ու կարելի է դանել հոս ամեն բան։ Կարելի է հոս տեսնել ամեն ցեղ — Աֆրիկեցի, խափշիկը, ու ցեղէն, բուն Ամերիկան Հնդիկը,

կարմիր ցեղէն, զրեան, սեմականէն, ինչպէս  
նաև իրանուացի, ֆրանսուացի, Գրրման և այլ և այլ  
ստուար գաղութներ։ Ասոնք ամենքն ալ Ամե-  
րիկացի են, բայց ունին անհաւասար արժէքներ։  
Եթէ կ'ուզենք Ամերիկան ճշդիւ ճանչնալ, պար-  
տինք մեր աշքին առջև բերել այն ցեղը որ անոր  
ողնաշարն է, այսինքն եանքին, Անգլիական խը-  
մորէ։ Ան է որ հետպհետէ հոս գաղթող այլա-  
զան ցեղերը իր ազգեցութեան կ'ենթարկէ ու  
կ'իւրացնէ, զանոնք Ամերիկացիի կը վերածէ ա-  
ւելի կամ նուազ յաջողօրէն։ Քաղաքացիու-  
թեան ընդունուած բոլոր օտարականք չեն կը ը-  
նար անշուշտ հաւասարապէս Ամերիկացի համար-  
ուիլ։ Ո՞վ է ճշմարիտ Ամերիկացի։ Ան որ այս  
ազգին քաղաքական, ընկերային և բարոյական  
իտէլներուն ի սրտէ կը համակրի և անոնց իրա-  
կանացմանը կ'աշխատի, է ճշմարիտ Ամերիկացի,  
փոյթ չէ թէ աշխարհի որ կողմէն եկած ըլլայ  
հոս, փոյթ չէ թէ մորթը ճերմակ, սև, դեղին  
կամ կարմիր ըլլայ։

Ու հիմա դանք հարցնել թէ ի՞նչ են Ամերիկ-  
եան ազգին իտեղիները։

Քաղաքական կարգին մէջ Ամերիկայի իտէալն  
է Ազգային միութիւն եւ նահանգային ինքնօրինու-  
թիւն։ Այս ժողովուրդը ազգային միութեան  
սկզբունքը հաշտեցուցած է նահանգային ինքնօ-  
րինութեան սկզբունքին հետ։ նահանգք բազում  
են, ազգը մէկ է։ Իւրաքանչիւր նահանգ ունի  
իր խորհրդարանը, բայց նահանգ նահանգի հետ  
պատերազմելու վատնգէն զերծ կը մնայ չնորհիւ  
մասնաւոր կարգադրութեան մը որ է Federal  
Supreme Courtը, Դաշնակցական Գերագոյն Դատա-

ռանը։ Սա է Ամերիկայի քաղաքական կազմա-  
կերպութեան մասնայատուկ դիմագիծը։ Այդ  
դատարանի վճռով կը լուծուին այն բոլոր գըժ-  
ուարութիւնք որք կը ծագին այլեւայլ նահան-  
գաց միջեւ, ոչ թէ պատերազմով։ Քանի մը տա-  
րիէ ի վեր շարժում մը սկսած է բովանդակ երկ-  
րագունդը կազմակերպել այս սկզբան համեմատ,  
այսինքն ստեղծել միջազգային դատարան մը (ի  
կահէ), որ յանուն աշխարհի բոլոր պետութեանց,  
դատէ և վճռէ միջազգային ամեն խնդիր և գըժ-  
ուարութիւն։ Այս պիտի ըլլար աշխարհը կազ-  
մակերպել Ամերիկան տիպարին համեմատ։

Ամերիկայի վարչական իտէալը բանաձեւուած  
է հետեւեալ պարզ կերպով — The Government  
of the people, by the people, for the people. Ժողո-  
վուրդին կառավարութիւնը ի ձե՛ռն ժողովրդեան  
վասն ժողովրդեան։ Ասիկա ըսել է թէ երկրին կա-  
ռավարութիւնը ժողովուրդին ձեռքը պիտի ըլ-  
լայ, և հանրութեան աշխերն պիտի ըլլան կառա-  
վարութեան նպատակը և ոչ թէ մի քանի մենա-  
շնորհեալ անձանց կամ դասակարգի մը։ Նաեւ  
ըսել կ'ըլլայ թէ հասարակ ժողովուրդը իր ծո-  
ցէն կարող է միշտ հանել ազգը կառավարելու  
արժանիքն ու կարողութիւններն ունեցող անձ-  
նաւորութիւններ, և պէտք չկայ որ այս կամ այն  
իշխանազն ընտանիքը, իբր թէ յերկնուստ կո-  
չեցեալ, իբեն մենաշնորհն համարի որդւոց յոր-  
դի կառավարել ազգը, իշխել ժողովուրդին, նը-  
կատելով զայն իր ժառանգութիւնը։ Ո՞չ, կ'ըսէ  
Ամերիկացին, ժողովուրդը ինքն իր տէրն ու իշ-  
խանն է, և կարող է իր ազատ քուէուլ ընտրուած  
ներկայացուցիչներու ձեռքով ինքնինք կառավա-

բԵԼ: Այն սկզբունքը որ կը ճանշնայ ժողովուրդին վեհապետական իրաւունքը, կը կոչուի Democracy (տիմաքրէսի) Դեմոկրատիա: Այդ է Ամերիկացին մեծ խոհալն իր մէջ խտացնող բառ:

Եթէ իր քուէով ընտառուած պաշտօնէից ձեռքով ժողովուրդը պիտի կառավարէ ինքզինք, իր բարձրագոյն բարօրութեանը համար, ուրեմն պէտք է որ քուէարկուներն բան հասկնան, որ ժողովուրդը հանրային կարծիք մը կազմելու ընդունակ ըլլայ, ու պէտք է որ նոյնպէս անոր քըուէներուն արժանի՝ կարող, պարկեցտ քայլաքացիներ գտնուին, ձմարիտ առաջնորդներ։ Ու Ասոր համար հարկ է ուրեմն որ բոլոր ժողովուրդը կրուած ըլլայ—հարկաւոր է հանրային սփառուական դաւահարակութիւնը բոլոր մանչերուն և աղջկիներուն համար։ Երբ ամեն անձ կրթուի, բնական է որ բարձրագոյն ընդունակութեան տէր անհատներ պատեհութիւն ունենան իրենց ամենալազարգացման աստիճանին հասնիլ և մեծ ու ճշմարիտ առաջնորդի գեր կատարել հանրային կեանքի այլ ազան ոլորտներուն մէջ։

ի հնումն դաստիարակութիւնը մենաշնորհն  
էր իշխող ու ազնուական գերգաստաններուն՝  
երբ կառավարութիւնն ալ անոնց ձեռքն էր, ու-  
կայն երբ կառավարութեան զեկը ժողովուրդին  
ձեռքն անցաւ, հարկ եղաւ որ դաստիարակու-  
թիւնն եւս ամեն քաղաքացիի մենաշնորհն ըլ-  
լայ: Ամերիկացիք ամեն զոհողութիւն կ'ընեն  
իրենց կրթական խոհալին իրականացմանը հա-  
մար: Պետական ելեւմտացոյցին մէջ մեծ տեղ  
կը գրաւէ դաստիարակութեան ծափքը. գեղեցիկ

դպրոցներ կը կառուցանեն՝ առզդապահիկ օրէէնք-ներու համաձայն, չատ անգամ շուրջը իւաղա-վայրով։ Դպրոցը ձրի է, մինչև իսկ դասսագլը-քերը, թուղթն ու գրիչը։ Անդիէն մեծահա-րուսատ անհատներ ալ իրարու հետ կը մրցին գոգ-ցես այս կենսական գործին համար կառավարու-թեան աջակցելու, և ամեն շաբաթ կը Լսենք թէ այս կամ այն միլիոնատէրը յօգուտ դաստիա-րակութեան նուիրած է գումար մը, 50,000, կամ 100,000 տոլար, երբեմ 1,000,000, և վերջերս մէ-կը 32 միլիոն տոլար (կամ 160,000,000 ֆրանք) միահազոյն նուիրեց յօգուտ բարձրագոյն դաս-տիարակութեան։ Խորապէս կը զգան Ամերիկա-ցիք դաստիարակութեան հիմական, նախնական, անհրաժեշտ, կենսական կարեւորութիւնը։ Ա-նոնց համար գոգցես կրօնքէ եղած դաստիարա-կութիւնը, այնքան կաթոգին հետամուտ են ա-նոր։ Հա՞րի է որ բառ մը ըսեմ ի ջատագովու-թիւն այս ազնիւ կիրքին։ Գերագոյն իմաւուու-թեան քաղաքականութիւնն է այն, ձևմարիտ բարեկարգութիւններն իրականացնելու էն կարձ բարեկարգութիւններն է այն, իմաւուու-թեան ստանդարտներն ու ստանդարտն ընդհանրա-նուիրուած եռանդներն ու ստանդարտներն էն խորապէս անկեալ ան-իրատներուն քաղաքաց էն խորապէս անկեալ ան-հատներուն ականջին, թէրի նէշընի պէս բարե-հատներուն ականջին, թէրի նէշընի պէս բարե-միտ բայց խոլ կիներ տապարագէն կը յարձակին գինետանց վրայ, սակայն ոստիկանութիւն եւ գինետանց վրայ, սակայն ոստիկանութիւն եւ բանատ, քարոզութիւնք եւ ժողովներ, օրէնոգրու-թիւն եւ երկիւղ նման են պաշտոնգով մը

ջերմնաւորին երեսը սրբելու, անդին ախտասուն  
եւ ախտածին ճահիճներն կը մնան: Պէտք է գե-  
տակը իր ակէն մաքուր ելլէ: Դաստիարակու-  
թիւնն է արմատական դարմանը:

Դ

Եւ փութամ աւելցնել թէ Ամերիկան ըմ-  
բռոնած և որդեգրած է այս բարձր իտէալները,  
հանդիսացած է աշխարհի էն արագօրէն յառաջ-  
դիմող երկիրը շնորհիւ ոչ պոռոտախօս հայրենա-  
սէրներու և ոչ բարեմիտ բայց իմաստութենչ  
զուրկ յուղիչներու ո'չ, ո'չ ճմարիտ մարդիկ,  
ճշմարիտ հայրենասէրներն եղած են այս երկիրն  
բոլոր գերագունութեանց և յառաջդ իմութեանց  
ստեղծողներն: Ուր որ ազգաէն հիմնարկու-  
թիւններ, արդար օրէնքներ, իմաստուն քաղա-  
քականութիւն, բարձր իտէալներու ըմբռոնում կը  
նշմարէք, գիտցէք թէ հոն ՄԵԾ ՄԱՐԴԻԿ գլու-  
նըուած են, ճշմարիտ ու անձնուէր հայրեր ժո-  
ղովուրդին: Դուք ձեզի երբեմն հարցած էք թէ  
որո՞նք են Ամերիկայի մեծ մարդիկը: Եթէ վա-  
զը Արևելք դառնաք ու ձեզմէ իմանալ ու զեն  
ձեր ազգայինք թէ որոնք են Ամերիկան Ամերի-  
կա շինող հանճարները, Ամերիկացւոց վարդան-  
ները, Սահակները, Լեւոնները, Ներսէսները, ի՞նչ  
պիտի պատասխանէք: Պէտք է ձեր ուշադրու-  
թիւնը հրաւիրեմ այս երկրին ստեղծիչներուն  
մէկ քանիին վրայ այժմ: Մեր պարտաւորու-  
թիւնն ու մեր մենաշնորհն է ճանչնալ մեծ մար-  
դիկը այն մեծ պետութեան որուն որդեգրեալ  
քաղաքացիներն ենք եղած:

Առաջին անունը զոր պիտի արտասանեմ է  
բնականօրէն ձՕՐՃ ՈՒՍՏԻՆԿԹԸՆ: Այս երկրին  
աղատագրման կոփւները վարող հրամանատարն, և  
յետոյ՝ աղատագրեալ երկրին առաջին նախագահը:  
Ամերիկացւոց «Հայկ»ն է ան: Հողատէր գիւղացի  
մըն էր Ուաշինկթըն, ունեւոր մարդ մը, գոր-  
ծունեայ, ժիր մարդ մը: Անդադար զբաղած էր  
ագարակներուն, ջաղարցքներուն և անասուննե-  
րուն հոգատարութեամբը: Յետոյ շատ տարիներ  
ապրեցաւ իբրև զօրավար, և եղաւ երկիցս Ամե-  
րիկայի նախագահը, բայց երբ երրորդ անգամ  
զինքը թիկնածու ընել ուղեցին այդ պատուին,  
մերժեց և ըսաւ թէ իր կեանքին մնացածը կ'ու-  
զէ անցունել իբրև գիւղացի, և թէ կը յուսայ  
«Քիչ մը ալիւր շինել և ծախել տարուէ տարի»:  
Ահա յաղթական զօրավար մը և պաշտուած նա-  
խագահ մը որ իր գիւղական գործերուն կը վե-  
րադառնայ առանց գրամի, և կ'ուզէ աշխատու-  
թեամբ և տնտեսագիտութեամբ ապրիլ: Ահա  
մարդ մը որ պաշտօններու բարձրագոյնը և թո-  
շակը կը մերժէ՝ երթալ իր ագարակներուն վրայ  
իր ճակտի քրտինքը թափելու: Ահա մարդ մը  
որ աշխատութիւնը նուիրական ու պատուաւոր  
կը նկատէ, և ամենէն շնորհալի կերպովը կ'իջնէ  
նախագահական աթոռէն երթալ իր աղօրիքնե-  
րուն ու ոչխարացը հոգ տանիլ:

Հիանալի՛ նկարագիր: Մարդկային պատմու-  
թեան մէջ նոր տիպար մը այդ Ուաշինկթընը՝  
զերծ փառամոլութեան ախտէն: Հզօր գործիչ  
մը եղած է Ամերիկեան ազգն ստեղծելու գոր-  
ծին մէջ, ամենափայլուն յաջողութիւններ է ի-  
շլուխ հանած, սակայն երբ բանակը՝ խանդա-

վառուած՝ կ'ուզէ զինքը թագաւոր հռչակել, կը  
մերժէ։ Զի մուածեր, ինչպէս այդ դիրքին մէջ  
գանուող ուրիշ ուէ անձ պիտի մտածէր, «ի՞նչ  
պիտի ըլլոյ այս նորածին Հանրապետութեան  
վիճակը առանց իմ իմաստուն պաշտօնավարու-  
թեանս»։ Ուաշինկթըն կը հաւատայ թէ այդ ժո-  
ղվոուրդին մէջ ուրիշներ ալ կան այդ պաշտօնին  
արժանաւոր։ Ի խորս սրտին ծեօօրէ է նա, նա-  
բոլէան Պոնաբառդէն ո՛րքան տարբեր դեմոկրատ  
մը։ Ուաշինկթընի անունը ներշնչում մըն է ա-  
մեն Ամերիկացիի համար։ Սնիկա է որ յաւիտ-  
եան պիտի մնայ արժանաւոր գրօշակիրն դեմոկ-  
րասիի։ Սնիկա հանձար մը չէր, ինչպէս նաբո-  
լէոն էր։ Ուաշինկթըն մեծցաւ ու բարձրացաւ  
շնորհիւ հասարակ բարեմասնութիւններու որոնք  
ամեն անհատի բարեմասնութիւններն կրնան ըլ-  
լալ։ Անիկա sober, sensible, honest և brave էր,  
այսինքն զգաստ, ողջամիտ, պարկեշտ և քաջ։ Ը-  
սել է թէ շատ մարդիկ կրնան մեծ ըլլալ առանց  
հանձարի։ Հանձարը բնութեան տուրք է, բացա-  
ռիկ շնորհէր։ Հանձարը կրնայ, և յաճախ եղած է  
աշխարհի վնասակար։ Մակայն ամեն մարդ ըդ-  
գաստ, ողջամիտ, պարկեշտ և քաջասիրտ կրնայ  
ըլլալ, և օդտակար հանդիսանալ ընկերութեան։  
Ահա խրատն ու ներշնչումը զոր կը գտնենք Ուա-  
շինկթընի օրինակէն։

Benjamín Franklin, Բենհիմին Ֆրանկլին, է  
այս ազգին ուրիշ մէկ նախնիին անունը, Ուա-  
շինկթընի ժամանակակիցներէն։ Ֆրանկլին Ամե-  
րիկեան Հանրապետութեան ծնունդն ու աճումը  
ունսաւ իրբե անոր դայեակներէն մին, և իրբե  
ազատութեան ախոյեան, քաղաքական իմաստա-

սէր եւ հայրենասէր թողած է անմահ յիշատակ։  
Այս մարդն ալ, հանգոյն Ուաշինկթընի,  
մարմնացումն էր ողջմտութեան, պարկեշտու-  
թեան, աշխատասիրութեան և չափաւորութեան։  
Իր առաջարէցն սկսաւ իրբե գրաշար, և շուտով  
վարպետ եղաւ։ Շնորհիւ իր ժուժկալութեան  
և անխոնջ աշխատասիրութեան քիչ ատենէն կա-  
րող եղաւ իրեն յատուկ տպարան մը հաստատել։  
Իրբե տպագրիչ կամ տպարանապետ տնտեսագի-  
տորէն և ժրութեամբ աշխատելէ յեաոյ՝ քաշ-  
ուեցաւ գործէն, տպահոված ըլլալով ապրուս-  
տին համար հարկաւոր եղած եկամուտը։

Ֆրանկլին գրաշարն ու տպագրիչը մեծապէս  
ծառայեց Ֆրանկլին հեղինակին։ Իրօք, անդէն  
իպատանեկան հասակէն, իր յօդուածներն ու  
պղտիկ շարադրութիւններն, կեղծ անունով կը  
տպագրէր։ Անյագ բայց ուշադիր ընթերցող և  
գրող մըն էր, որ, հասարակ դաստիարակութիւն  
մըն էր, որ, հասարակ դաստիարակութիւն  
մը առած եւ տասներկու տարեկան հասակէն  
գործի սկսած ըլլալով իսկ, կրցաւ, երկարատե  
համբերատար ինքնակրթութեամբ, ըլլալ աշ-  
խարհածանօթ գիտուն մը և բազմահմուտ մա-  
տենագիր։ Ֆրանկլին անունը երկու խոռոր դա-  
սեր կը յիշեցնէ մեղի նախ, թէ տնտեսագիտ և  
աշխատասէր մարդ մը կարող է քսան տարուան  
մէջ ստեղծել իրեն համար բաւական եկամուտ  
մը և, եթէ կ'ուզէ, 45 տարեկան հասակէն քաշ-  
ուիլ այն գործէն զոր կ'ընէր ապրուստ մը հայ-  
թայթելու համար, ու նուիրել ինքզինքը իր նա-  
խասիրած առաջարէցին։ Երկրորդ, թէ ինքնակը ը-  
թութեամբ կարելի է առաջնակարգ հեղինակ մը  
ըլլալ։

Ralph Waldo Emerson, Ամերիկայի ՈՒԱԼԸՈՅ կուբըն, մեծագոյն բանաստեղծն ու խորհողն զոր արտադրած է Ամերիկա, պարտինք ճանչնալ: Արժանաւորապէս կը համարուի նա արդի ժամանակաց ձևարիտ մարդարէներէն մէկը: Ճշմարիտն ու գեղեցիկը նշմարող և հռչակող հոգի մըն էր ան: Իր դատողութիւններն ողջմիտ են, զի իր տեսութեան հորիզոնը յոյժ ընդարձակ է: Անհուն ազդեցութիւն ունեցած են իր ուսուցմունքը Ամերիկայի խորհող դասակարգին վրայ: Անոր ոյժը մեծ եղած է դաստիարակութեան մէջ մտցուած կարգ մը բարեկարգութեանց ի նպաստ, որք հետզետէ կ'իրականանան անոր մահէն շատ վերջ:

Տնտեսական յաջողութեան զարմանալի պատեհութիւններու այս երկրը պէտք ունէր նաև ուժեղ կոչի մը որ ուշադրութիւն հրաւիրէր առ գեղեցիկն: Էմէրսոն վարդապէտեց թէ «գեղեցկութիւն պարտէր ետ գալ օգտակար արհեստներուն, և գեղարուեստին ու օգտակար արհեստներուն միջև խտիրը մոռցուէր»: «Ան մարդը», ըստ, «որ օգտակարին համար միայն կ'ապրի, մուրացկան մըն է:» Կ'ողբար որ մարդիկ այնքան դրամ կը վատնէին ցոյցի և համակերպութեան համար: «Իմացականին, սրտին, գեղեցին և կրօնական պաշտամունքի համար այնքան ծախք չենք ըներ»:

Հզօրապէս ազդած է Էմէրսոն այս երկրին մշակուած դասերուն կրօնական խորհուրդին վըրայ: Անոր տեսութեամբը կրօնքը բնական է, և ոչ թէ գերբնական: Յայտնութիւնը բնական է և ամեն դարու մէջ մարդարէներ կ'երեւնան: Ճըշ-

մարտութիւնը միահաղոյն և ամբողջովին չի յայտնուիր, այլ շարունակական կերպով մը և աստիճանօրէն ի լոյս կուգայ մարդկային մաքին մէջ դարէ ի դար: Աստուած մարդակերպ վեհապետ մը չէ ի գահոյս բազմած, այլ տիեզերաց ամենուսոյց և ամենակեցոյց հոգին է: Ուրեմն տիեզերքը կրօնական է, և նուրիբագործուած իր ամեն տարերքներովը: աշխարհայինի ու որբազանի խտիրը նախապաշարում մըն է:

Էմէրսոն իներքս հոգւոյն ուրախ մարդ մըն էր, եւ կ'ըսեն թէ ուր որ մտնէր, ներկայից վրայ լուսաւորի մը զուարթարար տպաւորութիւնը կը գործէր: Անիկա երկրպագող հոգի մը ունէր, և ըստ իւր համոզման երկրպագութիւնն է կեցուածքն անոնց որք կը տեսնեն թէ ի հեծուկս ամեն երեսութից, իրաց բնութիւնը կը գործէ ճըշմարտութեան եւ արդարութեան համար առ յաւէտ: Ըստ իս, այս մեծ ձևարտութեան ի ուրատէ հաւատացողն է ձևարիտ հաւատացեալը: Այսպիսի հաւատացեալն է որ իր հոգւոյն զուարթութիւնը և իր գործելու ոյժը կը պահպանէ հակառակ ամեն արտաքին և ժամանակաւոր անյաջողութիւններու:

Մէկ մեծ մարդ մը ևս պիտի յիշեմ: այն է Abraham Lincoln, Աբրահամ Լինքլն: Հզօր իմացականութիւն մը զօրեղ նկարագրի մը միացած, ամենաբարձր կարողութիւններ՝ համեստութեան քողով ծածկուած — ահա լինքը: Եթէ իրրե գրական մարդ Էմէրսոն է մեծագոյն Ամերիկացին, իրրե քաղաքական մարդ՝ լինքն է մեծագոյնը:

Լինքըն աղքատիկ ընտանիքի զաւակ էր, որբ

մը ի հօրէ, մօրը ժրացան աշխատանքին չնորհիւ մեծցած, առանց բարձր դաստիարակութիւն առնելու: Սակայն ինքնաշխատութեամբ սորվեցաւ ու զարգացաւ մինչև փաստարան եղաւ: Երբ իրեն նախագահական ընտրելիութեան մասին լրագիրներն խօսիլ սկսան, լինքընի բարեկամները լուրջի չառին, կարծելով թէ կատակ մը կայ. իրօք լինքըն հանդիսաւոր երկոյթ և վարմունք չունէր, դրաէն զուարթախօս ու խնդացող, ներսէն ծայրայեղ լուրջ էր: Պատասխանատուութեան խորին զգացումն ունէր, ծայրագոյն չափով պարտաճանաչ, խղճամիտ, բարետես, ճշմարտասէր, ուշիմ և խորաթափանց: Այս բազմադիմի բարեմասնութեանց չնորհիւ էր որ նա կարող եղաւ Ամերիկայի Միութեան դատին մեծ ախոյեանն ըլլալ, իբրեւ նախագահ վարելով քաղաքային պատերազմը՝ սոսկավիթիսար դժուարութեանց յաղթելով:

Աշխարհի վրայ շատ կը հանդիպինք փքացած միջակութիւններու, որք բարձր երենալու համար կը ճգնին միշտ իրենց թախերուն վրայ կանգնիլ և յար կը ճգտին տիտղոսներու եւ աթոռներու և աստիճաններու. լինքըն այն դիւցազնատիպ հսկան էր որ կը ծռէր որպէսզի իր բոլոր բարձրութիւնը շերեւնար:

Նկարագրի գերագոյն փորձաքարը իշխանութիւնն է: Մարդ իր ճեռք անցուցած կամ իրեն յանձնուած հեղինակութիւնը չարաչար գործածելու կը միտի: Պատմութիւնը լեցուն է օրինակներով այն հզօր անձնաւորութեանց, որք ճառայութիւններ մատուցած ըլլալէ վերջ՝ զեղծան և իրենց իշխանութիւնը կիրարկեցին անձնական նը.

պատակներու և վրէժխնդրութիւններու համար: Լինքըն միշտ գթած ու փափկասիրա էր հանդէպ տկարին և թշուառին, միշտ վեհանձն ու արդար հանդէպ թշնամեացը: Իւր կանուխ հասակին բոլոր համեստութիւնը պահպանից իր նախագաղական աթոռին վրայ եւ: Ընդունակ էր նազայրանալու, և քանի մը դէպերու մէջ սոսկաւի եղած է իր զայրոյթը, բայց լոկ ազգային շահուն, օրինաց և արդարութեան դէմ ցոյց տրուած ապերասանութեանց հանդէպ միայն:

## b

Հայրենակիցներ, չորս մեծ մարդիկ միայն յիշեցի ձեզի, Ուաշինգթուն, Ֆրանքլին, Էմերսոն և Լինքըն, թէպէտ մեծ ու վեհ ուրիշ շատեր կան, իմիսու շատեր այս ազգին մէջ: Մակայն այս քանի մը օրինակներն կը բաւեն ցոյց տալու թէ Արեւմուտքի մէջ կ'ելլեն մնձ մարդկանց այնպիսի տիպեր որպիսիք Արեւելքի մէջ երբեք չեն երենար: Ու ի՞նչ բարձր բարեմասնութիւններով որ մեծ առաջնորդները կը փայլին հոս, նոյն բարեմասնութիւններով չնորհազարդուած են նաև անոնց հետևողներն, ժողովուրդի լաւագոյն մասը:

Չեմ ուզեր թիւրիմացութեան տեղ թողուէ, ուստի այս հաւասարումս պէտք է քիչ մը աւելի մանրամասնօրէն բացատրեմ: Կարգ մը բարեմասնութիւններ, կամ բարեմասնութեանց եւրոպական բաշագրութիւններ կան, որոնք Արեւելքի մէջ չենք գտներ. ի՞նչ են անոնք:

Արեւելցիի մը ուշադրութիւնը այս երկրին մէջ նախ և առաջ գրաւող բանը այն է որ մեծե-

ըը ամբարտսւան չեն և ոչ պատիկները նկուն եւ նուաստ : Ամենէն բարձր աստիճաններուն վրայ կեցողներն անդամ զերծ են գոռողութենէ և բռնապետական միտումներէ : Ոստիկան մը իր ճոկանովը զարկաւ կրանթ զօրավարին և հրամայեց որ ետ քաշուի այն գծէն զոր նա անցնիլ կ'ուզէր աւելի ի մերձուստ դիտելու համար հըրդեհ մը : Երբ ոստիկանը իմացաւ թէ ո՛վ էր ան, շատ վախցաւ . բայց ոչ պատիժ կրեց և ոչ յանդիմանութիւն լսեց : Տիեզերահոչակ զօրավար մը, բանակի ընդհանուր հրամանատար և երկիցս ազգին Նախագահն եղած, ուտէ՛ գաւազանի հարուածը անշշուկ, առանց վիրաւորանք զգալու, և ըսէ ինքն իրեն թէ ոստիկանը իր պարաքը կատարեց . . . : Այսպիսի բան աներեւակայելի է Արեւելքի մէջ :

Մեծերուն այս օրինասէր և մեծանձն վարժունքը պղտիկներն կը քաջալերէ իրենց գլուխը վեր բռնել : Ամերիկայի մէջ ամեն քաջաքացի վեհապետ է, ազատ ու հպարտ : Ճաշարանի մէջ սպասարկող կիներն անդամ բարձր ի գլուխ և համարձակ կը չարժին, զի այլոց սպասարկելով իրենք զիրենք նուաստացուցած չեն համարիր :

Արեւելեան ժողովրդոց մէջ ասոր ճիշդ հակառակը կը տեսնենք : Երբ ուէ մէկը իշխանութիւն, կամ գէթ ստուերը իշխանութեան, ձեռք բերէ, բռնաւոր կը գառնայ : Ամեն ոք իրմէ բարձրին ստրուկն է, իրմէ ցածին բռնավարը : Արեւելքի մէջ մարդիկ արտաքուստ խոնարհ կ'երեւին, սակայն ի ներքուստ մեծամիտ են և ինքնահաւան . Արեւմուտքի մէջ, մանաւանդ յԱմերիկա, մարդիկ դրսէն հպարտ կ'երինան, սակայն ներսէն ամբարտաւան չեն, իրենք զիրենք ուրիշ-

ներէն գերիվեր չեն նկատեր : Արեւելքի մէջ հարուստ մարդ մը խոնա՞րհ և հե՛զ՝ անհաւատալի հրաշք մըն է, մինչ Արեւմուտքի մէջ մեծահարուստ մարդիկ ընդհանրապէս զերծ են փքացումէ : Նոյնպէս և գիտունը, Արեւմուտքի մէջ չունի այն ուռուցիկ ցուցամոլութիւնը որ սովորական ախտ մըն է Արեւելքի ուսումնականաց մէջ :

Նաև Արեւմուտքի ժողովուրդներն, մասնաւորապէս Ամերիկացիք, ճշմարտութիւնը կը սիրեն, և սովոր են գործերն ու մարդերը գատել արդարութեան տեսակէտով, մինչ Արեւելքի մէջ կողմնակալութիւն և խարր փնտուել ամենահասարակ ախտ մըն է : Արեւելցի մը կրնայ ուշիմ ըլլալ մաքով, գթած ըլլալ սրտով, բայց մին, իր ընտանիքին թեր կ'ելլէ անպայման՝ հոգ չէ ո՛քան անիրաւ է իր կողմը : Ու թեր ելլելով սուտ խօսիլ, չափազանցել, և խեղաթիւրել պատրաստ ու յօժար է : Զեր բոլոր կեանքին մէջ կը յիշէք պատահած ըլլալ Արեւելցիի մը որ, իրողութիւններն նախ խղճմատօրէն քննելէ յետոյ՝ ըսէ վճռականօրէն իր բարեկամին, իր կուսակցին . «Դուն անիրաւ ես . ա՛ն է իրաւացի»: Ամենէն բարձրագոյն յայտնութեան առջեւ խսկ կը կմկմայ ան, և երկու կողմերուն ալ քիչ մը իրաւունք և քիչ մը անիրաւութիւն կ'ընծայէ : Անկլօ — Սաքսօն ժողովրդոց լաւագոյն գասերուն մէջ ա՛յլ կերպ կ'անցնին անցքերը : Անգլիոյ ներկայ թագաւորն, Եղուարդ Ե, երբ 4—5 տարեկան մանկիկ էր գեռ, օր մը իր մօրը՝ Վիկթորիա թագուհոյն կետ՝ ծովեզրն կը գտնուէր : Հոն օղափոխութեան համար գացողներուն մէջ մանուկ մըն ալ կար

որ աւազէ թլրակ մը շինելով կը զբօսնուր . Եղուարդ աքացեց ու փլցուց անոր թլրակը : Տղեկը վերստին շինեց . Եղուարդ նորէն փլցուց : Երրորդ անգամ իր աւազէ շէնքը բարձրացնելու պահուն տղեկն ազդարուեց Եղուարդին որ պատիժ պիտի կրէր եթէ ժպրհէր դարձեալ փլուգանել : Եղուարդ ժպրհեցաւ , և տղեկը արդար ցասումով մը վառեալ , յարձակեցաւ անոր վըրայ և լաւ մը դիմում զայն : Եղուարդ լալով գընաց առ իւր մայրիկն վիգթորիս , որ ամբողջ եղելութեանը հանդիսատես էր եղած լուռ ու մուռ , և Եղուարդին ըստաւ . «աղէ՛կ ըրաւ . արժանի՛ էիր :» Արեւելցի ամենէն հասարակ մայրէն սկսեալ մինչեւ թագուհին անկարող են այդպիսի դէպքի մը մէջ ուղիղ դատել և արդար վարուիլ . անոնք կը մտածեն թէ աղուն վնաս մը չեղաւ իր աւազէ թլուրին տրուած հարուածովը , մինչ իշխանազն մանուկը իր փափուկ մարմինին վրայ հարուածներ ընդունեց : Անըգայ են այն իրողութեան թէ հասարակ տղուն իրաւունքն էր զբօսնուլ աւազէ շէնքեր շինելով , ու իշխանազն տղեկը անիրաւ էր , ուստի և պատժապարտ , երբ անոր անմեղ զբօսնքը կը խանդարէր և սիրտը կը նեղացնէր յամառօրէն :

Արդարասիրութեան պակասը շատ ողբալի կեպով աչքի կը զարնէ Արեւելցուց քաղաքական կուսակցութիւններուն մէջ : Հակառակորդին թերութիւնները դիմումամբ կը խոշորցնեն , չունեցած թերութիւններն անոր կը վերագրեն , ունեցած բարեմասնութիւններն կ'ուրանան կամ կը պըզատիցնեն , իսկ իրենց կուսակցութեան պատկանող ամենէն համարական համարական միջակութիւններն մէյ

մէկ «վարպետ» կամ «հսկայ» կը ներկայացնեն : Կուսակցութեան շահերուն պահանջն է ատիկա , ըստ Արեւելցուց , որք չեն հասկցած դեռ թէ արդարութիւնն է ճշմարիտ հմայք եւ իրական գորութիւն բերողը անհատին ինչպէս կուսակցութեան :

Զկայ բան մը որ այնքան ազնիւ ու մեծանձն ու արի ընէ մարդը որքան արդարասիրութիւնը և ճշմարտասիրութիւնը : Այդ պատճառաւ ալ Արեւելմտեանք շատ աւելի վեհանձն են քան Արեւելցիք : Առեւտուրի մէջ Ամերիկացին իրեն անվայել կը նկատէ գին կտրելու համար երկար կամ կարծ չանչանաբանութիւն և ընդհանրապէս կուզուած գինը կը վճարէ , իսկ եթէ սուղ թուի իրեն , առանց գինը կոտրել փորձելու կ'անցնի կ'երթայ : Իրաւ , Ամերիկացին ալ ամեն մարդու պէս , աժան գնել կը սիրէ , բայց Արեւելցին միայն զի՞ւանի շատ աժան գնելու կամ շատ սուղ ծագը կը զի՞ւանի շատ աժան գնելու կամ շատ սուղ ծագը իսկելու համար հազար առուէ հազար ջուր բերել իսկելու համար հազար առուէ հազար ջուր բերել կը գրեթէ աղաչողի մը , խեղճի մը երեւոյթն առնել :

Ամերիկացիք նշանաւոր են ինքնավստահութեան և ինքնօրէն գործունէութեան մէջ : Իրենց բնական դարձած է ինքնօգնութիւնը : Երբեք չեն ուզեր ուրիշներու ձանձրոյթ պատճառել կամ ըլլալ : Շատ օրիորդներ իրենց քիչ շատ ունեւոր հայրերուն բեռ չըլլալու համար գործ մը կ'ընեն , գլագիր , տոմարակալ , վարժուհի կ'ըւ լան : Ծնողք ալ կը քաջալերեն պղտիկներուն լան : Ծնողք ալ կը քաջալերեն պղտիկներուն լան կամ երիտասարդներ ինքնօրէն ու անկախ գործի կան երիտասարդներ ինքնօրէն ու անկախ գործի մարդիկ կ'ըւլան մինչ անոնց հասակակիցքն , նոյն

իսկ եւրոպական երկիրներու մէջ, տակաւին խը-  
նամակալութեան եւ սերտ հսկողութեան ներքեւ  
կը գործեն։ Ծնողք իրենց զաւակաց թելադրու-  
թիւններ կ'ընեն, ուղիղ շաւիդ ցոյց կուտան,  
սակայն խստիւ սանձահարել չեն ուղեր զանոնք,  
այլ անոնց կանուխ հասակէն կը փափաքին վարժել  
զանոնք իրենք զիրենք կառավարելու, պատշաճն  
ու պատուաւորն ընտրելու . Անգլիկան յատուկ  
բացատրութեամբ կ'ըսեն պղտիկին. «behave yourself» (դուն քեզ վարէ)։

Ա. Երիկացիք ունին ուրիշ մեծ բարեմասնու-  
թիւն մըն ալ որ ինքնօգնութեան իրենց լուրջ և  
անկեղծ հաւատաքին հակառակ կը թուի վեր ի  
վերոյ տեսութեամբ։ Անոնք նշանաւոր են իրենց  
generosityով, առատասրութեամբ, և իրենց ներա-  
կանով, առատաձեռնութեամբ։ Ընկերին օգնու-  
թեան հասնիլ կը սիրեն, և նոյն իսկ օտար ու հե-  
ռաւոր տառապելոց կը համակրին, իրենց առատ  
դրամական հանգանակութիւններն յղելով Ռու-  
սիա, Հնդկաստան, Չինաստան, Հայաստան։ Եւ  
փոխարինութեան ուէ ակնկալութիւն չունին։  
Շատ աղնիւ են իրարու հանդէպ ալ, կը սիրեն ի-  
րարու համոյք պատճառել եւ միմեանց ընծաներ  
տալ։ Ուէ պղտիկ կամ մեծ բարիք մը որ տես-  
նեն մէ կուն կողմանէ, կ'ուզեն անվրէպ իրենց ե-  
րախտագիտութիւնը յայտնել կերպով մը, եւ ուր  
որ դրամ տալ պատշաճ չէ, նուէր մը կ'ընեն։  
Իրար կը գովեն, և Ամերիկացի մը երբեք չի ներեր  
որ մէկը իրեն առջև պարսաւէ կամ բամբասէ իր  
մէկ բարեկամը, եւ դիւրաւ հաւատք չընծայեր  
ուէ մէկուն դէմ եղած ամբաստանութեանց .  
փաստ կը պահանջէ։ Աղնուաբար կ'ընծայէ վարկ

կամ պատիւ որու որ անկ է, թէն անիկա իր  
բարեկամը չըլլայ, կամ թէ նոյն իսկ հակառա-  
կորդ մը լլայ . ոսոխին անգամ credit կուտայ,  
խոսովալանելով թէ նա այս կամ այն նկատմամբ  
իրմէ գերազանց է, այսինչ կամ այն ինչ գործե-  
րը կատարած է, և այլն։ Ընդհակառակն Արե-  
ւելցիին բերանը չի բռներ որ մարդ մը գովէ (անոր  
մահուանէն առաջ), զի կը վախնայ թէ այդ կեր-  
պով ինքը կը պղտիկնայ։

Ս. յս բոլոր ամերիկեան բորհմասնութիւննե-  
րըն, որ այս երկրին ժողովուրդին մեծամասնու-  
թեան նկարագրին աղնուագոյն գծերը կը կազ-  
մեն, Արեւելեան ժողովրդոց մէջ հազիւ ուրեք,  
եթէ երբեք, կը տեսնուին, և այն իրբեւ բոլորո-  
վին բացառիկ երևոյթ։ Ս.յժմ պիտի յիշեմ ուրիշ  
կարեւոր յատկութիւն մը եւս որուն արժէքը  
մեր մէջ գնահատուած չէ և բոլորովին անմշակ  
թողուած է, այն է ընկերականութիւնն ու քա-  
ղաքավարութիւնը։ Ս.յս մասին ամենէն նշանա-  
ւոր ժողովուրդը Ֆրանսացին է աներկբայ, բայց  
կարծեմ թէ Ամերիկացին, եթէ ոչ նրբավարու-  
թեան, գէթ ընկերականութեան մէջ (sociability)  
պէտք է հսմարուի էն երեւելին՝ յետ ֆրանսաց-  
ոց։ Ա.մերիկացիք կ'ալսորդին մէկտեղ նստիլ  
ելել, ուտել խմել, խալալ խնդալ, կամ պարզա-  
պէս խօսակցիլ։ Խօսիլ ի՞նչ բանի վրայ . գործե-  
րու, օրուան քաղաքական և առեարական դէպ-  
քերուն վրայ . ատիկա ամեն մարդ կ'ընէ, և մենք  
Հայերս արդէն միշտ և հանապազ ատ կ'ընենք։  
Գործի վրայ խօսիլ, այլեայլ խնդիրներու վրայ  
վիճելը՝ զիրար համոզելու կամ իրարու յաղթե-  
լու համար՝ ընկերականութիւն չի նշանակեր։

Պէտք է որ, ամեն գործնական տեսակէտէ անկախօրէն, ու լոկ տեսակցութեան հաճուքին համար մարդիկ զիրար փնտռեն: Ասիկա Արեւելցւոց անծանօթ յատկութիւն մըն է կրնանք ըսել: Իրաւ է թէ Արեւելցիք ալ ծանօթներ կ'ունենան և երիտասարդներ իրարու կը մտերմանան, ընտանիքներ իրար կ'ալցելեն, սակայն ատկէ աւելի է ֆրանսական եւ Ամերիկեան ընկերիսնդրութիւնը: Սոցա համար ընկերային վայելքը անհրաժեշտ պէտքերու կարգը անցած է, առանց անոր կեանքը անհամ կու գայ իրենց մինչդեռ Արեւելցի մը նեղութիւն չի զգար առանձին մնալէ, այլ մանաւանդ կը նեղուի ընկերութեան մէջ, լուս կը նստի յաճսխ, կամ քիչ կը խօսի երբ ոչ թէ գործնական բանի մը՝ այլ հազար ու մէկ տեսակ մանր կամ մեծ բաներու վրայ խօսիլ պէտք է: Արեւելցւոց թէ ճաշակը կը պակսի և թէ արուեստը: Զի խօսակցութիւնը, մեզի համար լոկ արհեստ, Եւրոպացւոց համար գեղ արուեստ ալ է: Մենք կը զգանք թէ գործեր կան զոր ի գլուխ հանելու համար կարօտ ենք ընկերի աջակցութեան, և շատ մը ընկերութիւններ ալ կազմած ենք կրթական, յեղափոխական, բարեգործական, սակայն շարժառիթը միշտ յաջողութեան փափաքն է: Յաճախ հանդէսնը ալ կը սարքենք ու «կերուխում մինչեւ առառու» կը շարունակուի, բայց այս պարագային մէջ իսկ ընկերականութեան արտաքին երեւոյթը միայն կայ, զի փնտռուած բանը ճաշակելեաց գոհացումն է մանաւանդ: Բառին բարձր իմաստովը քաղաքակիրթ ընկերականութիւն հոն միայն կայ իրօք ուր մարդիկ իրար տեսնելու, իրարու նետ խօսակցելու, միմի-

անց իմացական եւ բարյական բարեմասնութիւններն նանջնալու եւ վայելելու իղձով մէկտեղ կու զան, և ուր իրենց վարմունքը կը կառավարուի իրարու հանելի ըլլալու ոււաղիր եւ փափկանկատ զանքով մը: Երբ կ'ըսեմ թէ Հայքս ընկերականութեան մէջ յեանեալ ենք, ծանր ամբաւտանութիւն մը բած կ'ըլլամ, բայց չենք կարող ուրանալ թէ Հայք համազգեացն ու չհամազգեացը հետ կ'իյնայ կ'եւլէ, բայց գործի, շահու, առեատուրի համար մանաւանդ մարդկային անձը, իրբու այդպիսի, իրեն համար մեծ նշանակութիւն չունի: Իրեն համար շուտով ձանձրալի կը դառնայ խօսակցութիւն մը որ շօշափելի օգուտ մը չունի, ըլլայ զգայական, ըլլայ առեատրական: Կերուխումի հանդէսներուն կը վազէ կ'երթայ, բայց կը քաշուի այն բոլոր ընկերային շըջանակներէն ուր փափկանկատ վարմունք, սրամիտ, արագաթաւալ և անընդհատ խօսակցութիւն և կարգապահութիւն կը պահանջուին, և ուր լոկ ընկերային հաճոյք կայ վայելել: Եթէ բովանդակ ձմարտութիւնն յայտնել ուղենք, պէտք է աւելցնենք թէ Հայուն ընկերային անըշակ բնաւորութիւնը ցոյց կուտայ հայկական քաղաքակրթութեան ստորին վիճակ մը: Քաղաքակրթութիւնը լոկ իմացական բան մը չէ, և ոչ ալ տնտեսական փթթումի վիճակ մը: Շատ մը Հայեր ունինք գոլէ ճներէ ելած որոնք այնքան անքաղաքակրթ են, որքան և երբեմն նաև աւելի՝ քան, հայ գեղջուկ մը: Հայ հարուստներ կան որոնք քուրդէ մը նուազ քաղաքակրթ են: Եթէ քաղաքակրթութիւն ըսելով պիտի հասկընանք մարդոց փոխադարձ համակրանքով միասին ապրելու արուեստը, պարտինք խոստովանիւ թէ

Հայերս շատ ետ ենք մնացեր քաղաքակրթութեան մէջ, թէ մեր մէջ ընկերութիւնը դեռ չի սիրուիր ու չի փնտուիր իրրե անհրաժեշտ վայելք մը եւ նուրբ վարուողութեան ախորժելի մարդանք մը: Մեզի ընկերականութիւն թողքարողեն ոռւսահայք, ոչ թէ ընկերվարականութիւն:

Ամերիկահայոցս համար մասնաւոր բարերազութիւն համարելու ենք ուրեմն որ մեր ազգային այս թերութիւնը բուժելու և զմեղ ընկերականութեան վարժելու շատ յարմար մթնութու մը կը գտնենք այս ժողովուրդին մէջ: Թուրքիոյ մէջ մեր ազգայինք զուրկ են այս թանկ պատեհութենէն: Գիտնանք թէ Ամերիկայի մէջ դրամ վաստկելու պատեհութիւնը չէ ամենէն պատուականը, այլ Ամերիկեան բարքեր ստանալու, այս ժողովուրդին գերազանց յատկութիւններուն հաղորդ ըլլալու պատեհութիւնը: Ուրիշ խօսքով, Ամերիկացի' ըլլանք, ձմարիտ Հայ ու ճմարիտ Ամերիկացի միանգամայն:

Զ

Վստահ եմ, Տեարք և Տիկնայք, թէ այս նկարագրութիւններէն յետոյ սխալ չէք հասկնար միտքս երբ կ'ըսեմ թէ պէտք է որ մենք Ամերիկացի ըլլանք: Կը հասկնաք թէ ամերիկանանալ կը նշանակէ Ամերիկեան ժողովուրդին իսէալներն ճանչնալ, դնահատել և իւրացնել. — անոնց արագ ու ինքնալստահ գործունէութիւնը, անոնց առատարտութիւնն, արդարասիրութիւնն ու ճմարտասիրութիւնը, և ինչ որ ոչինչ նուազ

կենսական է, անոնց ընկերականութիւնը: Հետեւինք անոնց օրինակին ընկերականութեան մէջ և շատ մը տկարութիւններ պիտի անյայտանան մեր մէջէն, — մեր կերուխումի կոշտութիւնները, մեր ժողովներու մէջէն անբարեկիրթ վիճարանութիւնը, մեր թերթերու մէջէն կոպիտ ու գըռեհիկ վերաբերմունքները: Առ այս նպատակ պէտք է որ մենք Ամերիկացւոց լաւ դառակարգին հետ ընկերային շփում ունենանք. անոնց քըլըպներուն մէջ մտնենք: Պէտք է որ մեր բարեկիրթ ընտանիքներն Հայ-Ամերիկեան ընկերութեան սալօններ կազմաւորեն ուր մեր գաղութին լաւ անդամները մեր Ամերիկացի բարեկամներուն հետ ծանօթանան: Պէտք է որ Հայերը լոկ ընթրիքի համար ալ մէկտեղ գան երբեմն և զիրար պատուելու, իրարու քաղաքավար վարմունք ցոյց տալու մէջ մրցին: Քաղաքավար ու մեծարող վարմունքը բարոյականի սկիզբն է, զմարդիկ իրարու սկրելի կ'ընէ և անոնց միութեամբը մեծ ուժեր ստեղծելու և վիթխարի գործեր ի գլուխ հանելու կ'առաջնորդ է անուղղակի: Մեր ազգային ձեռնարկներու ձախողութեանց հզօրագոյն պատճառներէն մէկն է մեր բիրտ անընկերականութիւնը:

Քանի որ Ամերիկացի ըլլալու վրայ կը խօսիմ, տեղն է որ հարցումի մը պատասխանեմ: Հայերը Ամերիկացւոց հետ ամուսնանալու են արդեօք: Շատ Հայեր կան այս երկրին մէջ ուրոնք Արևելցիի իրենց բարքերէն բան մը մոռցած չեն և Ամերիկայէն ալ բան մը առած չեն՝ բացի տոլարներէ: Այդպիսեաց համար մեծ դժբադութիւն մը կ'ըլլայ Ամերիկացիի հետ ամուսնա-

նալ, զի անկարելի է ներդաշնակ ու խաղաղ կենցաղ: Կան սակայն Հայեր ալ որք աւելի կամ պակաս չափով մը հասկցած են Ամերիկան, իւրափոխած են այս ժողովուրդին բարեմասնութիւններն. այդպիսիններն կրնան ամուսնանալ Ամերիկացին հետ. բայց պայմանով մը. — այն պայմանով որ այդ ամուսնութեան պատճառաւ հայ մը չկորսուի այլ հայ մը աւելնայ մեր ազգին վրայ. այսինքն հայ աղջիկը իր Ամերիկացի էրիկը հայացնէ, և հայ երիտասարդը իր Ամերիկացի կինը հայ դարձնէ: Պիտի հարցնէք թէ ի՞նչպէս կրնայ ատիկա ըլլալ: Շատ դժուար չէ: Հայերէն սորվեցուր Ամերիկացիին, թող հայերէն խօսի ու կարդայ, և անիկա ահա կրնայ Հայոց ժողովի երթալ և մինչև Հայաստան ևս՝ որ մը: Հայերէն երք խօսին այր և կին, զաւակներն ալ հայերէն կը խօսին, ու բոլոր ընտանիքը հայ կը մնայ: Կ'ընդունիմ թէ այս բանը ընել ամեն հայու բերնին «Լօխման» չէ. երկաթէ կամքով, իր Հայութեանը համար հպարտ, և իր ազգին ամեն կերպով ծառայելու ուխտ ըրած Հայն է որ կրնայ Ամերիկացի մը հայացնել: Այս կերպին ես այնքան աւելի ջատագով եմ որքան գիտեմ թէ այսպիսի միջացեղային ամուսնութեանց արդիւնքը շատ նպաստաւոր է սերունդը ազնուացնելու: Երբ, հայ մը Գերման-Ամերիկացի մը, կամ Ֆրանսացի-Ամերիկացի, կամ Եանքի մը առնէ (մի խօսիք իւլանտացիի վրայ), և խելացի ընտրութիւն մը ընէ, զաւակները աւելի խոշոր, աւելի առողջ կ'ըլլան, և հայկական չափազանց թուխ մորթն ալ կը սպիտականայ սերունդին մէջ:

Վերջացնելէ առաջ ուրիշ հարցման մ'ալ կ'ու-

դեմ պատասխանել: Բոփ թէ մենք ճշմարիտ Ամերիկացի ըլլալու ենք և սակայն ճշմարիտ հայ միալու ենք. ասիկա ի՞նչպէս կրնայ ըլլալ: Ճըշմարիտ Ամերիկացին ան Հայն է որ վերև նկարագրած ամերիկեան բարեմասնութիւններն կ'իւրացնէ. և ճշմարիտ Ամերիկացի Հայն ա'ն է որ իր մայր հայրենիքին համակիր կը մնայ, ձեռքէն եկած ամեն ծառայութիւն անոր կը մատուցանէ: Կը տեսնէք թէ երկու պարտականութիւններն չատլաւ կը համերացիին:

Եթէ Հայ մը իւր հայութիւնը ուրանայ Ամերիկայի մէջ, վատութիւնը մը ըրած կ'ըլլայ, և վատը չէ կարող ազնիւ մարդ և լաւ Ամերիկացի ըլլալ: Ամերիկացիք այնպիսին կ'արհամարհէն, իսկ կը յարգեն այն օտարածին քաղաքացիներն որք կը շարունակեն իրենց բնիկ երկիրն սիրել: Անցեալներ Նախագահ Յօզեվէլթ Գերման-Ամերիկան ընկերութեան մը պատճամաւորներուն խօսելով գովեց զիրենք՝ որ իրենց մայր հայրենիքին կը ծառայէին սիրով, և ըսաւ թէ այն մարդը լաւ ամուսին կ'ըլլայ. որ լաւ զաւակ է եղած: այն մարդը աղէկ Ամերիկացի կ'ըլլայ որ աղէկ Գերման, աղէկ Հայ, աղէկ Ֆրանսացի է:

Ո՛ Ամերիկահայ, դուն ծանր պատասխանատուութիւն ունիս, զի քու պատեհութիւններդ եղական են: Զկայ ուրիշ հայ գաղութ մը աշխարհի ունէ կողմը որ կարենայ քեզի չափ սատարել հայրենիքին վերածնունդին՝ եթէ միայն գիտնաս օգատուիլ պատեհութիւններէդ: Ամերիկան ժողովուրդը մեծանձն ու համակիր է, և կրնայ քեզի շատ կերպով աղակցիլ ի նպաստ քու մայր

հայրենիքի դատին(1)։ Անիկա Հայաստանն ու հայ ազգը կը տեսնէ քու վրայէն, քու բարեմասնութիւններդ համակրելի կ'ընեն անոր քու բովանդակ ցեղը։

Դուն երկու զօրութիւններ ունիս քեզի զօրավիդ։ մէկ կողմէն արեւելեանը, հայկականը — Հայկայ, Տիգրանի, Վարդանի, Սահակի, Ներսէսի, Աշոտի, Լեւոնի, Մխիթարի ներշնչումներն, և միւս կողմէն քու որդեգրած հայրենիքիդ։ Ուաշնկթնի, Լինքընի, Կէրիսընի, Ուէպսթըրի, Հօրի ներշնչումները։ Հին նախնիքդ անտի «յառաջ» կը գոչեն քեզ, և նոր նախնիքդ աստի «էքսէլսիօր» կը ձայնեն։ Ելի՛ր ուրեմն իրականացնել բոլոր ուժովդ քու փառաւոր կարելիութիւններդ։ Ու զայս լաւ միտք պահէ ընդ միշտ թէ մեծագոյն ծառայութիւնը զոր Մայր Հայաստանի պիտի մատուցանես, դրամական հանգանակութիւնը չէ — թէև այդ ալ անհրաժեշտ է — այլ Ամերիկայի մէջ դուն քեզ և բոլոր հայ գաղութը պատուաստելն է այս ժողովուրդին ազնըւութիւններովմ — ըլլու ոչ միայն աշխատասեր, ընտանեսէր, բարեպաշտ և հայրենասէր Հայ մը, այլ և անկողմակալ ու ճշմարտասէր, ար-

(1) Այս բանախօսութենէն քանի մը ամիս վերջն էր որ Յ. Ս. Թաւշանձեան սպաննուեցաւ Հայու մը ձեռքով ինիւ Եորք։ Այս ոճիրին առթիւ երեան ելած տիսուր իրողութիւններն մեր վարկը շատ զգալապէս կոտրեցին Ամերիկացւոց աչքին որք քաղաքական նպատակներու համար դործուած ոճիրը իրրև ամենազգուելի և նուասպարաք կը դատապարտեն։

դարութիւնը յարգող, առատասիրտ և ընկերասէր Ամերիկացի մը։

Ես այս խօսքերը կ'ըսեմ վասահութեամբ եյուսով։ Արդէն կը տեսնեմ մեր մէջ ընտիր մըտաւորականներու յարոյթը, որոնք մեր հարուստները շատ աւելի դիւրամատոյց պիտի դտնեն հոսքան ի թուրքիա։ զի հոս մեր հարուստներն ալ կը միտին ամերիկանանալու, և իրենց արեւելեան ամբարտաւանութեան բարձունքէն տակաւ կ'իջնեն եղբայրութեան և համակիր ընկերականութեան շրջանակը։ Հաշուեցէք այժմ անոսահման բարիքը զոր պիտի կրնան ընել երբ մեր մտաւորական Հայերն ու մեծահարուստ Հայերն միանան։ Պիտի կրնան հոս բարձրագոյն հայ վարժարան մը հիմնարկել ուր հայերէն լեզուին և գրականութեան տիրանան մեր այն բազմաթիւ ուսունողներն որք այժմ Ամերիկայի համալսարանաց մէջ հայկական ուսմանց կարօտը կը քաշեն։ Պիտի կրնան Հայկական ուսմանց և գիտութեանց մշակութեանը նուիրուած կեդրոն մը ստեղծել ատեսակ մը Մթիւսարեան Միութիւն Ամերիկայի, որ լոյս սփոք բովանդակ Հայ աշխարհին վրայ իր ընտիր հրատարակութիւններովմ։ Պիտի կրնան բայց հոս պէտք է կանգ առնեմ, և ձեզի թողում մտածել այն բոլոր ազուոր ու ազգաշէն բաները զոր պիտի կրնան ընել Ամերիկահայք, երբ իրենք բարոյական ու նիւթական զօրութիւններն միացուցած իսպաս դնեն զայնս Հայրենեաց։

Ես այն հաւատաքն ունիմ, Տեարք և Տիկնայք թէ յառաջիկայ 25 տարուան ըլջանին՝ ամենէն հզօր և իմաստուն, ամենէն չնորհքով և ճշմարիտ հայ հայրենասէրներն Ամերիկահայ գաղու-

թին ծոցէն պիտի ելլեն։ Ես անոնցմէ ոմանց  
հորիզոնին վրայ տակաւ ու անշռուկ բարձրանալը  
կը նշմարեմ, ու ի՞նչ անպատճեմ ցնծութեամբ  
օր մը Մայրն Հայաստան պիտի ողջագուրէ իր  
այդ մեծ զաւակները։



ՔՐԻՍՏՈՆԵԱՅ ԼԱՅԱՍՏԱՆ  
ԵՒ

ՔՐԻՍՏՈՆԵԱՅ ՏԵՐՈՒ  
ՔԻՒՆՔ

(Խօսեցեալ Նիւ Եօրքի Ամերիկեան Եկեղեցիներուն  
1896 ԹՌԻԱԿԱՆԻՆ)

Դուք շատ լսած և կարդացած էք Թուրքիոյ  
վերջին ողբերգական դէպերուն վրայ, բայց ող-  
բերգութիւնը գեռ չէ աւարտած և դուք, դըժ-  
բաղդաբար պիտի լոէք ատկաւին, Մահմետական  
խաժամուժին կատաղի գոռում գոշումէն յետոյ՝  
բիւրաւոր որբոց սրտաճմլիկ լացը և անմիտիթար  
այրիներու ողբը։ Այդ չէ սակայն ամենը որ ծեր  
ուշադրութիւնը կը պահանջէ։ Հայկական խնդի-  
րը լոկ հայու խնդիր չէ այլ բովանդակ Արևելքի-  
խնդիրը թէ արդեօք Օսմանեան Տէրութիւնը եր-  
բեք ընդունակ է քրիստոնեայ Եւրոպիոյ անդամ  
մը լինելու, և եթէ չէ, ի՞նչ պարտի լինել Սուլ-  
թանաց յարաբերութիւնը իրենց քրիստոնեայ  
հպատակաց հետ աստի, և Եւրոպիոյ Տէրութեանց  
հետ՝ անտի։ Խնդիրը հին է եւ շատ փշոտ։ Ա-  
նոր փուշերը ճիշդ այժմիկ նահատակ Հայաստանի  
գլխուն պսակ մը կը կազմեն։ Նոյն փշերը ա-  
րիւնեցին երբեմն զՅունաստան, զՍերպիա, զԲու-  
մանիա և զՊուլկարիա, այլ Եւրոպայի ծեռքը այդ

գաւառները մի զմիոյ կնի փրկած է այդ դաժան ժշերէն։ Հէքն Հայաստան միայն կը մնայ ամենաչարչար կերպով բռնուած ի փշոցն և մահու չափ կ'արիւնի, առանց ինչ և իցէ պաշտպանող ձեռքի։ Անպաշտպան, ո՛հ, բոլորովին անպաշտպան է Հայաստան՝ հակառակ Եւրոպայի բոլոր խստումներուն, հակառակ այն ամեն բարձրահընչիւն ճառերուն որք ի նպաստ անոր խօսուած են յԱնդլիա և յԱմերիկա, հակառակ այն կարեոր իրաղութեան ևս որ Հայաստան, Պեոլինեան Դաշտագրով, դրուած է ընդ պաշտպանութեամբ Մեծ Տէրութեանց առհասարակ, և կիպրոսեան Դաշտամբ, Մեծին Բրիտանիոյ հովանաւորութեան տակ ի մասնաւորի։ Հակառակ, ըսի, բայց աւելի ճըշմարիտ կը լինէր ըսել շնորհիւ եւրոպական պաշտպանութեան և համակրանաց կը կործանի Հայաստան։ Այս կրնայ տարօրինակ թուիլ անոնց որք լաւ ծանօթ չեն դէպքերու ընթացքին։ Բացարենք այս կէտը։

Քրիստոնեայ Հայաստանը դարերով կրած էր քւը Միւսիւլման տիրողաց հարստակալութիւնն ու ճմլիչ տրոց ծանրութիւնը։ Բայց թրքաց քիրտ ուժին պատասխանեցին Հայք գնահատելի ժառայութիւններով իրը հսղագործ և իրեւ արհեստի և առեւտուրի մարդիկ։ Քաղաքական քարձը շրջանակաց մէջ ևս Հայք շատ կարեւոր ժառայութիւններ մատուցին Պետութեանը։ և անոնց ծառայութիւններն այնքան աւելի գնահատուեցան Սուլթաններէն ու նոցա նախարարներէն որքան Հայք միշտ գրաւեցին ստորակայ դէրքեր, թէեւ տաղանդով գեր ի վեր էին իրենց տիտղոսաւոր գերակայից։ Սուլթանաց ոմանց

վստահելի քաղաքական խրատտուներն Հայեր եղած են։ Խոնարհութեամբ ընծայուած թանկ ծառայութեանց շնորհիւ նշանաւոր Հայերը գրաւած էին Սուլթաններու համակրութիւնը և կարող էին չափով մը մեղմացնել իրենց գաւառաբընակիցներուն նեղութիւնները։ Հայք, մեծ տէրութեանց ոչ մէկուն հետ ցեղային կամ եկեղեցական կապ ունենալով, իրենք իրենց խոհեմութեան և առ Օսման գահն հաւատարմութեան վստահացած էին պահպանել կարենալու համար իրենց գոյութիւնն և ազգային հաստատութիւններն։ Այս բնական կերպով իրարու հետ յարմարեցում մը, իրար հասկնալ մը տեղի ունեցած էր թուրք կառավարութեան եւ Հայ ազգին միջեւ։

Այս յարմարացումը խանգարեցաւ յընթացս վերջին քսան տարիներուն։ ինչպէս յառաջ եկաւ այս փոփոխութիւնը, այդ կէտը կ'ուզեմ պարզել ձեզ։ Քանի մը բաներ գործակցեցան առ այս Նախապատրաստիչ գլխաւոր ազգակ մը եղաւ Հայոց մեծագոյն ծանօթութիւնը Եւրոպիոյ եւ Ամերիկայի հետ։ Ոչ մի Հայ երբեք մտքէն կ'անցունէր թէ Միացեալ Նահանգաց կառավականցութիւնը, ինչ և իցէ պարագալի տակ, գործօն մասնակցութիւն մը պիտի ունենար Արեւելեան խնդրոյն լուծման, բայց ամեն Հայ զԱմերիկա կը նկատէր իբրեւ բարոյական նեցուկ մը և բարեացակամ ծանօթ մը։ Ճշմարտութիւնը սա է — և այս ամենակարեւոր ճշմարտութիւն մըն է — թէ Հայ առաջնորդները, զօլէ ձներու ուսուցիչները, գրողներն ու ընկերակցութիւններն ջան իւը, գրողներն ու ընկերակցութիւններն ջան իւը կը դնէին տարածելու համար դաստիարակործ կը դնէին տարածելու համար դաստիարա

ութիւնը ընդ բովանդակ Հայաստան, և այս  
կերպով զօրացնել զԱզգը եւ կարող անել զնա  
լաւ հւս իմանալու խոլամ ապականութեան ազ-  
դեցութիւնը, սրոյ դիմադրել զզրիշ եւ մեծա-  
գոյն աղասութիւն ձեռք բերել առանց արիւնչե-  
ղութեան: Հայոց ազնիւ երազն էր այս: Նոքա  
փորձեցին մուծանել յաշխարհ սկզբունքը խաղա-  
ղական յաղթութեան՝ չնորհիւ դաստիարակուած  
մտքի զօրութեանը:

Այս հայկական խոհականը, աւա՛զ, գործադրու-  
թենէ վրիպեցաւ ի ձեռն Եւրոպական բաղաքագէտ-  
ներու որք իրենց անձնասիրական, անձուկ ձըգ-  
տումներուն զոհ տուին զՀայս: Նախ Ուուսիա Սան  
Սթէֆանոյի դաշնագրին մէջ մացուց Հայոց հա-  
մար բարենորոգումներու խնդիրը: Ատոր ետե-  
ւէն եկաւ Պեռլինեան դաշնագիրը իւր 61րդ յօդ-  
ուածով, քան զոր յոռեգոյն եւս էր կիպրեան  
Դաշն ընդ մէջ Անգլիոյ եւ Թուրքիոյ, որով դա-  
շնամբ Մեծն Բրիտանիա ինքզինքը ընկեր եւ աշ-  
խատակից ըրաւ Բ. Դրան ի մասին բարենորոգ-  
մանց:

Այս ամեն դաշնագրական յանձնառութիւնք  
մեծ Տէրութեանց՝ բնականարար ներշնչեցին Հա-  
յոց այն քաղցր յոյսը թէ Եւրոպա ընդ հանրապէս  
եւ Անգլիա ի մասնաւորի՝ պիտի բան մը ընէին  
Հայկական Գաւառաց Թրքական վարչութիւնը  
բարւոքելու համար: 1878էն մինչեւ 1893 Հայք  
ակնկալու կացք մը բռնեցին հանդէպ Անգլիոյ և  
հանդէպ եւրոպիոյ: Գիտէին թէ Եւրոպա ամե-  
նազօր էր և կը հաւատային թէ կը համակրէր  
տկարին եւ հարստահարեալին: Նոքա անդէտ է-  
ին Պիոմարքեան տիպարի քաղաքագէտներու գո-

յութենէն, անտեղեակ էին կառավարող Եւրոպի-  
ոյ նոր ոգիէն որ ոյժը բարձր կը դասէ քան զի-  
րաւունքը եւ զինուորական զօրութեան կ'երկըր-  
պագէ:

Դժբաղդ Հայերը սթափելով իրենք զիրենք  
գտան ամենավանդաւոր վիճակի մը մէջ: Հա-  
յաստանի եւ Եւրոպիոյ միջեւ ենթադրուած  
բարոյական զաշնակցութիւնը երազ մըն էր,  
մինչ այն հին յարմարացումը ընդ մէջ Հայոց եւ  
Բ. Դրան վերջացած էր: Հայք կը գանուէին  
դէմ առ դէմ Սուլթանի մը որ ի բոլոր սրաէ և  
ի բոլոր զօրութենէ կ'ատէր զիրենք: Ապտիւլ  
Համիտ զՀայս կը նկատէր իրեւ բարոյապէս բաժ-  
նուած թուրքիայէն եւ Եւրոպիոյ յարած, Քրիս-  
տոնեայ Տէրութեանց աղերսարկու—Քրիստոնեայ  
Տէրութեանց՝ Օսմանեան Պետութեան խոնարհի-  
ներուն, Թրքաց հողոյ յափշտակիշներուն, Սուլ-  
թանաց գահուն ժառանգութեանը թիկնածունե-  
րուն: «Ա՛» ասաւ Համիտ ինքն իրեն, «չեմ զո-  
րեր այս սոսկալի տէրութիւններ ուղղակի խո-  
նարհեցնել, բայց կրնամ նոցա դաշնակիցն զՀա-  
յաստան, նկուն անել, զոր ի բոխն ունիմ: Կա-  
րող եմ եւ պիտի կողսպահեմ, հալածեմ, նախա-  
տեմ եւ սպաննեմ զինքը»:

Եւ Սուլթանը ըրաւ ինչպէս ուզեց: Անոր  
մարդ ասպանական աշխարհահոչակ շահատակու-  
թիւնները ձեզի ծանօթ են: Միայն չէք գիտեր  
թէ ի՞նչ արահաւիրք կուտեց նա ի գլուխ Հայոց  
1884 էն մինչեւ 1894 շէք գիտեր այն յամբ մար-  
տիրոսութիւնը որ ասսը տարի շարունակեց մին-  
չեւ որ համայնաջինջ ջարդերն սկսան:  
Հայք այսպէս դրուած լինելով ստոյդ ջընջ-

ման մը առջեւ, բաժնուեցան երկու կուսակցութեան. մին կ'ըսէր թէ պէտք է կացութիւնը ծանօթացնել Եւրոպիոյ այն յուսով թէ վերջապէս ի գութ կարելի էր շարժել զնա: Միւս կուսակցութիւնը, յուսահատած, միտեցաւ ինքնապաշտպանութեան, կամ յեղափոխութեան միջոցներու: Հաճեցէք դիմել հոս սա կարեւոր իրողութիւնը թէ յեղափոխական կուսակցութիւնը գոյութիւն եկաւ միայն երբ արդէն Սուլթանը բաւական յառաջ գնացած էր հայաւեր ընթացքին մէջ: Կուսակցութիւնը զօրաւոր չէր, և չկրցաւ ուիցէ լուրջ դիմադրութիւն կազմաւորել ընդդէմ Թրքաց. բայց Համբիա գործածեց զայն իրբե պատըրուակ մը՝ իւր անգիւթիւնները բազմապատկելու:

Մինչ այսպէս, անդին Եւրոպա կը մերժէր ուշադրութիւն ընծայել խաղաղաւոէր Հայ գործիչներու դիմումներուն: Համբիա պատեհութիւնը չկորսնցուց, և գիտցաւ իր յարածուն յանդրգնութիւնը համեմատական գործել Եւրոպիոյ անտարբերութեան, և մասն առ մասն ջնջումի եղանակէն ամբողջական կոտորածի շրջանին անցաւ: 1894 ի ամառն Սասնոյ ջարդն ընել տուաւ: Աշխարհ լուց, և բողոքոյ գոռ մը թնդաց ընդ հանուր: Անգլիա ստիպուեցաւ բան մը ընել: Ի՞նչ ըրաւ. կը յիշէք: Եօթն ամիս անցուց սպասելով որ Սուլթանի թուրք Յանձնաժողովը քննէ և տեղեկագրէ թուրքի կոտորածին նկատմամբ:

Յանժամ հասած էր ամենակարեւոր վայրկեանը Հայոց համար: Մեծն Բրիտանիա միջամբած էր: Զարդի պատմութիւնը ճշմարտուած էր, և զոհ եղող աղգը սիրտ ի տրոփ կը սպասէր

որ Եւրոպիոյ թեւարկու աջը պաշտպանէ զինքը անդրագոյն վտանգներէ: Ոուսիա և Ֆրանսա ևս միացան Անգլիոյ և, փոխանակ կոտորածի առաջնորդները պատժել տալու, բարեկարգութեան ծրագիր մը մատուցին Սուլթանին: Սուլթանը քանի մը շարաթ մատծեց անօգուտ բայց անհաճոյ ծրագրին վրայ, և վերջապէս ստորագրեց զայն ի՞նչ բարի լուր պարզամիտ Հայուն համար, և ի՞նչ բարի լուր նենգամիտ օտարականներուն համար ևս: Սուլթանին խելքը գլուխը բերած էին լոկ դիւնագիտական ճնշումով, առանց բռնութիւն ի գործ դնելու:

«Յաղթութիւն» գոյեց Անգլիական կառավարութիւնը, «Դիւանագիտական յաղթութիւն»:

«Ո՛չ յաղթութիւն» որոտաց անդին կլատըթոն, «Այլ պարտութիւն»: Արդարեւ պարտութիւն մըն էր երեք տէրութեանց մէջ կայացած այդ համաձայնութիւնը: Սուլթանը առած լինելով վստահութիւն — վւտահելի աղբիւրէ մընելով վստահութիւնները ամենայն իրօք ջանալ չէին թէ տէրութիւնները ամենայն իրօք ջանալ չէին ուղեր բարենորոգումներն գործադրուած տեսնելու, թեւակօխեց իր ասպարիզի ամենակարեւոր մասը — հրամայելով Հայաստանի եւ Փոքր Ասիոյ Հայ հասարակութիւններուն ընդհանրական կոտորումը: Եւ ահա ջարդերու լուրեր սկսան միզինի միոյ հասնիլ գուառներէն, կոտորած ի Տրավալիոն, կոտորած ի Բարերդ, կոտորած յԵրիշա, կոտորած ի Կարին, և ի Տիգրանակերտ, և ի Խառըերդ, և ի Մալաթիա, կոտորած ի Մատէն և ի Բալու, կոտորած ի Մարաշ և ի Ֆրնուզ, և ի Պիրէճիք և յԱյնթապ և ի Քիլիս, և յԱւրՓա, և Պիրէճիք կոտորած ի Մարաշ, և կոտորած ի գիւղարձեալ կոտորած ի Մարաշ, և կոտորած ի գորէս անթիւ անհամար:

Կոտորած . միթէ այդ սոսկալի բառն բաւական կը բացատրէ՝ եղելութիւնները : կոկ խողխողում չէ, յանհունս յոռեգոյն բան մընէ : Ո՞վ կարող է պատմել զանպատմելին . ո՞վ կարող է երեւակայել այնքան արհաւիրք : Ես ինքս թէեւ բնիկ Հայաստանցի, չեմ բաւեր ըմբռնել չարագործութեանց վիթխարի ահագնութիւնը : Քիչ մը կը հասկնամ անոնց զարհուրելի սասակութիւնը երբ ինձի ծանօթ անձնաւորութեանց եւ ընտանի վայրերու աղէտներն կը լսեմ . զահաւոր մարտիրոսութիւնը, օրինակի համար, զՊատ . Ապուհայաթեանի, զՊատ . Սիրականեանի, և զայլ հովուաց ու երիցանց զորս կը ճանաչէի անձամբ, կամ երբ կը կարդամ Ակին աւերումն ու ջարզը, իմ բնիկ քաղաքին յափունու եփրատայ, թէ ինչպէս սոսկումն առաւ զկնիկներն երբ յանկարծերեւեցան մահմետական խաժամուժն իրեւ վայրագ գազաններ մոնշելով, ինչպէ՞ս շարաչար ջարդեցին բոլոր արուները անխնայ երեքտասանամենից ի վեր, թէ ի՞նչ դիւաչունչ կատադութեամբ կարեցին իմ մայրական հաւուս ականջներն, իննանամեայ դողդող ծերունոյ, և փորեցին աչկունքը և նետեցին զմարմինը ի հուր իւրիսկ հրդեհեալ տանն :

Զո՞վ ամբաստանեմ . զո՞յս դատապարտեմ : Զզօրականն ու ամբո՞խն որք գործեցին այս ոճիրներն : Այսո՛, բայց աւելի ե՛ւս զմեծ Մարդասպանն որ յդացաւ զծրագիրն և զործագրել տուաւ զայն ամբոխին : Աւելի յառաջ շպիտի՞ն թարթամ : Պիտի՞ : Պիտի դատապարտեմ զմեծ Տէրութիւններն որք մերժեցին մտիկ ընել հոգեգարք Հայաստանի սրտաձմլիկ աղաչանացն, ոյն

Հայաստանի որում պաշտպանութիւն խոստացած էին դաշնագրովք : Օ՛, դաշնագրիներու գործադրումը չէ նոցա հոգը, և ոչ ալ քրիստոնէական քաղաքակրթութեան շահերն յԱրքեւելս, և ոչ արդարութեան և մարդկութեան դատը, այլ յաղթութիւնն, դիւանագիտակա՞ն յաղթութիւն : Եւ ի՞նչպիսի յաղթութիւն :

3,000 գիւղեր աւերակ դարձած են . 130,000 անմեղ մարդիկ, կանայք, մանկունք մոլթուած են, կէս միլիոն ալ կը մնան առանց տան, առանց զգեստու, առանց հացի : Յաղթութիւն է դա թէ պարտութիւն :

Հաղարաւոր քրիստոնեայ կանայք և աղջկունք գերիտարուած են մահմետականաց տները կամ ի կնութիւն բռնադատուած են գաղանարարոյ թուրքերու և Քուրդերու, եկեղեցիներ ի մոխիր դարձած են . մատուռներ յախոռ եւ ի մզկիթ : Այդ է արդեօք յաղթութիւն :

Մահկին ի վեր քան զիաչն ծածանումն է արդեօք ձեր յաղթութիւնը, օ՛ Սուլըզպուրի, պատասխան տո՛ւր և դո՛ւ կայսրդգերմանիոյ, և դո՛ւ Զարդ Սուրբ Խուսիոյ : Կը հարցաքննեմ, կը դատեմ և կը դատապալտեմ զձեզ ամենքդ ո՛չ յանուն իմ այլ յանուն այն որբոց բազմութեանը որք հաց կ'ուղեն լալով, յանուն այն անմեղ մանկանց որք սուիններու վրայ բարձրացան իրեւ ի խաչ . յանուն հայ նահատակաց, քաջ քրիստոնեաներու այն բազմութեանը որք, ի պատասխանի սպառնալեացն թէ իսկոյն պիտի խողխողուէին եթէ չուրանային զՔրիստոսուգոչեցին «պատրաստ ենք ի սէր Քրիստոսի մեռնելու» և մեռան . յանուն այն կանանց որք, պիղծ

զինուորաց նախատինքէն խուսափելու համար, նետեցին իրենք զիրենք յԵփրատ ու գետամոյն աներեւութացան, յանուն Հայաստանի կոյսերուն որք, ի պաշտպաննել իւրեանց պատիւն ընդդէմ ղազիր առեւանգողացն, ընդունեցան 20—30 սուրի հարուածներ և վէրքերով և արեամբ ծածկը ուեցան. այո՛, յանուն այդ դիւցազանց և դիւցազնուհեաց կը դատեմ ու կը դատապարտեմ զձեզ ամենքդ. «Քրիստոնեայ» Տէրութիւններ:

Անոնց ամենը դատած լինելով, այժմ յատուկ պատուաւոր յիշատակութիւն մը պիտի ընեմ անոնցմէ մէ կուն նկատմամբ: Գերմանիոյ կայորը, դատելով իւր ճառախօսութիւններէն. զինուորական ոգւով լեցուն է. և գրեթէ ամեն անդամ որ պատերազմի ու յաղթութեան վրայ կը խօսի, կը յիշէ նաև Աստուծոյ անունը: Պիտի կարծէինք թէ այնպիսի իշխան մը, ի տես 100,000 անմեղաց կոտորածին՝ պիտի վառէր սուրբ բարկութեամբ և սուր ի ձեռին պիտի գոչէր իբրև ՄաքտըՓ-

Բարի երկինք, կարձէ՛ ամեն ամեցովես

Դեմ առ դիմ բեր զիս իւ Թուրիոյ սա դեւր,  
Դիր զինք ուր սուր կրնայ հասնիլ.

Երէ խուափէ, բոդ երկինք եւս ներէ նևս:

Փոխանակ ասոր, պաղ արեամբ ըստ նա թէ պարտի «դեկին» իշխանութեանը նեցուկ լինել եւ ժամանակ տալ անոր որ գործադրէ իր բարենորոգմանց ծրագիրն — այն բարենորոգմանց որք Պէտլինի մէջ իսկ խոստացուած էին Հայաստանի 18 տարիներ առաջ և պիտի իրականանային «առանց անդրագոյն յապաղման»: Այս քրիստոնեայ կայսրն արտայատեց իր համակրանքը ու յարգանքը Թուրքիոյ «դեկին» մատուցանելով ա-

նոր, կ. Պոլսոյ վերջին կոտորածէն յետոյ, իւր ընտանեաց լուսանկարն:

Կ'ողջունե՞ն զիրար ամենախորին յարգանօք Սուլթանն ու քրիստոնեայ կայսերք. նոքա ընծաներ ու շքանշաններ կը փոխանակին մինչ իրենց առջեւ կուտակուած կը ման 100,000 խողխողեալ դիակունք, և կէս միլիոն ալ ի կորնչել են սովամահ կամ համաճարակահար:

Ո՞ր գարու մէջ կ'ապրինք:

Ո՛. քրիստոնեայ իշխաններ, դուք ձեռքը կը թոթվէք այն ձիւաղին որ առ ոտն կոխեց ձեր գաշնագիրները, ծաղրեց ձեր սպառնալիքները, և ձեր երեսին նետեց ազգի մը գլխատեալ մարմինը ի հեծուկս երկնից ու երկրի...  
Երկինք չպիտի ներէ ձեզ եթէ երկիր ներէ իսկ:

Այժմ, ձեզի կը դառնամ, քրիստոնեայ բարեկամք իմ, և ձեր ուշադրութիւնը կը հրաւիրեմ այն իշխաններէն որք ամօթալի պարտութիւնը կրեցին «դեւէն» առ եկեղեցին Հայաստանի որ յաղթանակը տարաւ Քրիստոսով: Քրիստոնեայ Հայաստանը վիրաւորեալ է, արիւնաթաթաւ, գետնատարած, մերկ, սովալլուկ, և դեռ թըշնամւոյն անգութ ոտքերը կը կոխուեն դինքը, այսու ամենայիւ յաղթական է նա: Ունկն զըրէք նորա խօսքերուն: Ս. Պօղոսէն սորված է զայնս եւ ի խորագոյն խորաց հոգւոյն կը կրկնէ զնոյն—

«Ո՞վ պիտի զատէ զմեզ ի սիրոյն Քրիստոսի, տառապանք, թէ նեղութիւն, թէ հալածանք, թէ սովոր, թէ մերկութիւն, թէ վտանգ, թէ սովոր. ինչպէս որ գրուած է քեզի համար կը ըս-

պաննուինք դօրհանապաղ, մորթուելու ոչխարի  
պէս կը համարուինք: Այլ այս ամենուն մէջ ես  
աւելի յաղթող կը լինինք անով որ սիրեց  
դմէզ. քանզի քաջ գիտեմ թէ ոչ մահ եւ ոչ  
կեանք, և ոչ հրեշտակք և ոչ իշխանութիւնք և  
ոչ զօրութիւնք և ոչ ներկայքս և ոչ հանդերձ-  
եալքն, և ոչ բարձրութիւն և ոչ խորութիւն, և  
ոչ այլ ինչ արարած կրնայ զատել զմեզ ի սիրոյն  
Աստուծոյ որ է ի Քրիստոս Յիսուս ի Տէր մեր:

Մինչ այսպէս կը պաշտեն զԱստուած ի հոգիս  
իւրեանց, ջարդէն պրծեալները շատ գիւղերու  
մէջ զուրկ կը մնան հրապարակային պաշտամանց  
արտօնութիւններէն: Նոցա եկտղեցիները աւոր-  
եալ են, երիցունք սպաննուած, վարժապետներ  
խողխողուած: Լոկ մարմական անօթութիւնը  
չէ որմէ կը տառապին նոքա, այլ «որպէս եղե-  
րուն ջրի վտակներուն կը փափաքի այնպէս ալ  
նոցա հոգին Աստուծոյ կը փափաքի»: Նոքա կ'ա-  
ղաղակեն. «Ե՞րբ պիտի գամ ու երեւնամ Աստու-  
ծոյ առջին... Պիտի ըսեմ Աստուծոյ՝ իմ վէմիս,  
ինչո՞ւ արտում պտտիմ թշնամւոյն հարստահա-  
րութենէն: ոսկորներս փշրելու չափ թշնամիներս  
զիս կը նախատեն՝ ամեն օր ինծի ըսելով թէ ո՞ւր  
է քու Աստուածդ»:

Այո՛, բարեկամներ, թշնամւոյն այդ նախա-  
տինքը աւելի խորապէս կը կարէ Հայ քրիստոնէ-  
ից ոսկորները քան բոլոր սուրբ և սակուրբ: — Ո՞ւր  
է Աստուածդ, ո՞ւր են Քրիստոնեայ Տէրութիւն-  
քըդ. աւելի բարձրածայն կանչէ, գուցէ քրիս-  
տոնեայ բարեկամներդ խուլ են...

Խուլ եղան Տէրութիւնք Հայաստանի աղա-  
ղակին, բայց դուք քրիստոնեայ ժողովուրդք,

Ճշմարիտ իշխանք և իշխանուհիք, վստահ եմ որ  
խուլ չպիտի լինիք: Դուք կարող էք օգնել Հա-  
յաստանի և օգնել աստէն և աստ: Ինչ որ տաք  
այժմ, ոսկի թէ արծաթ, պրծեալներուն օգտին,  
պիտի ծառայեն ոչ լոկ ի կերակրել նոցա սովատանջ  
մարմիններն այլ և ի սփոփել և ի զօրացնել նոցա  
թակացած սրտերը: Ինչ որ տաք անոնց, կու-  
տաք քրիստոնեայ մարտիրոսաց որբերուն և այ-  
րիներուն: Զեր ամենառատ տրոց համար քան  
զայս աւելի արժանի առիթ չի կրնաք լինել: Ե-  
րախտագիտութեամբ կը հոչակեմ արդէն ցոյց  
տրուած առատաձեռնութիւնը, բայց գումարք  
ցարդ համեմատական չեն եղած ահազին պէտ-  
քին: Սպասուհի մը իւր բոլոր խնայածը նուիրեց  
չայ որբոց, այն է 95 տոլար: Աներկրայ հերոս-  
ներ կան այս երկրին մէջ եւս, և այս ժողովոյ  
մէջ: Թող Աստուծոյ օրհնէ՝ զՀայաստան ձեզմով,  
եւ զձեզ Հայաստանով:

## ՀԱՅ ՈՐԲԵՐԸ

(Խոսեցեալ / Նիւ Եորբ, 15 Դեկտ. 1906)

Տիկնայք և Տեարք .

Քսան տարի առաջ Նիւ Եորք քաղաքին մէջ Հայ գաղութը փոքր էր, 200 հոգիի չափ . և ամենքս մէկ ընկերութիւն ունէինք — Հայկական Միութիւն, և հայրենիքին օգնելու համար մէկտեղ ամենքս կը ձեռնաբէինք երբ գործ մը ընել ուղէինք : Հիմա շատ են Հայերը Նիւ Եորք և Ամերիկա . 20,000 կամ աւելի, և հայրենիքին այլ կամ քաղաքներէն եկած մեր քաղաքակիցներ՝ խումբեր կազմած են իրենց քաղաքին օգնելու : Խարբերդցիներու, Մեզրէցիներու, Արաբկերցիներու, Փէրչէնցիներու ևն . ևն ընկերակցութիւններ Ամերիկայի մէջ : Այս իրիկուն Սերաստացիներու Միութիւն մը մեղ հրաւիրած է իր հանդէսին, որուն նպատակն է օգնել Սերաստիոյ Ազգ . Որբանոցին ու Հիւանդանոցին :

Մենք ամենքս ուրախ ենք ասոր համար, եւ կը հիանանք մեր Սերաստացի հայրենակիցներուն վրայ : Անոնք ինքնօգնութեան կը հաւատան : Քաջերուն հաւատքն է այդ : Դուն քեզի օգնէ որպէսզի Աստուած ալ քեզ օգնէ : Ու այս իրիկուն կ'ըսենք, դուն քեզի օգնէ, Սերաստացի, որպէսզի Խարբերդցին, Ակնցին, Վանցին, Տիարաբէքիրցին ալ քեզ օգնէ, զի հոս Ամերիկացիներ ալ կը տեսնեմ մեր

այս հանդէսին մէջ մեզի օգնելու եկած : Հայերը ջարդուեցան Հայաստանի մէջ, ու Աստուած Ամերիկայի մէջ կ'աճեցնէ ու կը բազմացնէ զանոնք . նոյն իսկ Ամերիկացիներէն զոմանսալ, որք Հայու հետ ամուսնացած ըլլալու բազդն ունեցած են, Հայու կը փոխէ : Տիկին Պ. որ հոս է այժմ, Հայացած է : Տիկին Հ. որ Քալիֆորնիա գնաց, Հայացած է : Օրիորդ Պէքուէլ, որ Հայկական դատին հետ ամուսնացած է, Հայացած է : Ուրեմն Հալածանքի փոթորիկէն քշուելով Ամերիկայի մէջ ցրուած հայկական ուերմը աղէկ հողի վրայ ինկած է և միոյն փոխարէն հարիւր ըլլալ կը խոստանայ :

Այս բազմապատկումը պիտի ըլլայ ոչ լոկ թիւի ածումով այլ անհատական արժէքի :

Նոր կեանքի, ու բազում ազգաց բարձր յատկութիւններուն ընդունակ ենք ու մեր նպատակն է Հայ հոգիին ու նկարագրին մէջ բիւրեղացնել Արեմտեան ու Արեւելեան ազգաց գունակ գունակ բարեմտասնութիւններն — Ամերիկայիին անխոնն աշխատասիրութիւնը (industry), Անդլիացիին լրջութիւնն ու հաստատակամութիւնը, Գերմանացիին խոր ու ամբողջական հետամտութիւնը (thoroughness), Ֆրանսացիին յստակ տրամաբանութիւնը, Իտալացիին գեղեցկասիրական ճաշակը, Ցոյնին իմացական հետաքրքրութիւնը, Հրէին կրօնական հանձարը, եւ կրնամ արդեօք համարձակիլ ըսել՝ նաև Հռովմայեցոյն քաղաքակ սն հանձարը :

Զափաղանց փառասիրական է այս մեր ազգային իտէալը : Մի՛ փախնաք : Այս Հայ ազգին ծոցէն շատ մարդիկ են ելած, բազում քաջեր, սուր-

բեր, խորհողներ, քաղաքագէտներ, արուեստագէտներ ու մեր ազգին ամենէն մեծ մարդիկներէն մէկը, մեր արդի ժամանակաց ամենէն մեծ լուսաւորիչը, որ ծնաւ 17 րդ դարուն ու գործեց մինչև 18 րդ դարուն մէջտեղերը և որուն անունը օտար ազգերն ալ իրենց կենսագրական բառարաններուն մէջ կը յիշեն - Սեբաստացի մընէր - Միհիթյօթ:

Ո՛ Մխիթարի հայրենակիցները, դուք այդ անունին ու հայ անունին առ հասարակ պատիւ մը կ'ընէք ձեր այն ճիգերովը զոր կը նուիրէք հիւանդներուն ու մանաւանդ որբերուն ինամբին: Դուք ըմբռնած էք կրթութեան կենսական կարեւորութիւնը հայ մանուկներուն համար, դուք խումբ մը հայ որբերու հայր ու մայր էքեղած, և անոնց հաց ու կրթութիւն միանգամայն կը ջամբէք: Անոնց մարմինն ու անոնց միտքը կը սնուցանէք ։ առողջ մարմին մէջ առողջ միտք կը պատրաստէք: Դուք գիտէք գթութիւնն ու հայրենասիրութիւնը լծորդել: Զերը իմաստուն հայրենասիրութիւն մընէ:

Զեր այս գործին օգուտը անհաշուելի է: Զեմ չափազանցեր, Դուք մանուկներ կը մխիթարէք, զանոնք փողոցները թափառելէն կը փրկէք, զանոնք մարմնով ու հոգիով փճանալէն կ'ազատէք: անոնց կուտաք տուն, ապաստանարան ու կրթարան, հայր ու մայր, ու վարժապետ, և կ'ուրախացնէք, կը գորացնէք ու կը լուսաւորէք միանգամայն:

Տարակոյս չկայ թէ այն մանուկները որոնք ժարդ կ'ըլլան ոչ իրենց ծնողաց այլ իրենց ազգին չնորհիւ, աւելի ազգասէր ըլլալու կը միւ-

տին, զի կը զգան թէ իրենք ամեն կերպով ազգին զաւակներն են: Բոլոր Հայերն են իրենց հայրերն ու մայրեր: Ու ո՞րքան կ'օրհնեն զձեզ: Այն պզարիկներուն իրաքանչիրը ամեն օր դուրծ: Նական դաս մը կ'ընդունի ազգասիրութեան: անոր տաքուկ լաթերն ու տաքուկ սենեակը ու սաքուկ ապուրը իրեն յար կը խօսին ազգին վրայ, ու որը հիացումով կը իորհի ձեր վւայ, ու ազգին վրայ: Անիկա յաճախ իր աշքերը հեռուները, դէպի Արեւմուտք, դէպի Ալանդեսնի եզերքը կը դարձնէ: Աշխարհացոյցին վրայ կը փնտոէ կը գտնէ նիւ Եսոքը, և երախտագիտական յուղումով մասը դնելով հոն՝ կ'ըսէ ինքնիրեն —

«Ահա հոն են իմ բարերարները գործվագութ հայ տէկիններն ու օրիորդները, բալ եսիրա հայերիտասարդները, որոնք զիս հանեցին թշուառութեան ցեխին: Ահա, երանի՛ թէ արուէր ինձի տեսնել զանոնք, հիմա խօսիլ անոնց հետ . . ցոյց տայի անոնց մեր հանգստաւէտ ննջարանը, մեր մաքուր սեղանատունը, մեր լուսաւէտ գաւարանը, գրքերը, խաղալիքները, ու ցուցնէի իրենց իմ այս մաքուր աղուր լաթերը, իրենց շինածը . . իր այս բազուկները, իրենց շինածը նոյնպէս» իրեն հացովը մեծցած ու օրէ օր ուժովցող ու հաստցող այս բազուկներս . . թուրքե՛ր, թուրքե՛ր, եթէ ժպրհիք յարձակիլ նորէն . . կը գիտնաք թէ այս ազգանուէր բազուկներս ինչպէս կը վարուին ձեզի հետ . . հայկական կատաղութեամբ սպառազէն իմ այս բազուկները . .

«Ու ցոյց տայի իմ բարերարներուս գլուխս, որ օրէ օր կը լեցուի գիտութեամբ ու կը մեծնայ իորհրդով, աս ալ իմս չէ . . աս ալ նուիրուած է ազ-

գիւ բարիքը մտածելու : Եւ բանայի իրենց իմ  
սի՞րտը , զգացումնե՛րը որ հոն կը շարժին , սուրբ  
ուխտը որ հոն կը բնակի , նուիրական հուրը որ  
անշէջ կը բորբոքի հոն , ու մշտնջենաւորապէս  
պիտի վառի այս աղդանուէր սեղանին վրայ . . .»

Ու գրպանէն կը հանէ թուղթ մը , սուրբ  
մասունքի պէս , կը բանայ , կը կարդայ քանի մը  
տող . . .

«Աղգի՛ն եմ ես , Ազգի՛ս համար  
Պիտի մեծնամ , աշխատիմ յար .  
Մարդ ըլլամ ես արի , արդար ,  
Հայ ըլլամ ես զերդ Մխիթար :

Ու աչքերը վեր կը վերցնէ , արցունքով լե-  
ցուն , ու կ'աղօթէ :

Օրհնէ՛ , ո՛վ Հայր իմ երկնաւոր ,  
Հայրերս , մայրերս , ազգս բոլոր .  
Օրհնէ և զիս որ ես ըլլամ  
Նոր Մխիթար կամ նոր Վարդան :

Ու թուղթ մը կ'առնէ , կը նստի սեղանին  
առջեւ , ու կը սկսի գրել արագ արագ . . .

«Իմ Ամերիկայի բարերարներուն

Նիւ Եորք ,

Իմ սիրելի բարերարներս ,

Ծնորհակալ եմ ձեզմէ , երախտապարտ եմ  
ձեզի . ձեր բարիքներովը լեցուն եմ . երջա-  
նիկ եմ . Աղօթող եմ միշտ ձեզի համար : Երկ-  
նաւորը ձեզի պարզեւէ երջանկութիւն : Կը սի-  
րեմ զձեզ : Ուխտեր եմ որ Աստուծով ըլլամ

ինչ որ կ'ուզէք որ ըլլամ , նոր Մխիթար կամ  
նոր Վարդան :

«Տնօրէնին տամ ու խնդրեմ որ աս նամակս  
զրկէ Նիւ Եորք , բարերարներուն : . . . Քանի՛ օրէն  
կը հասնի արդեօք . ա՛հ , կ'ուզեմ որ չուտ հաս-  
նի :»

Ու մանուկը բան մը կը մտածէ : Կ'ելլէ տա-  
նիքը , կը դառնայ Արեւմուտք :

Անուշ հով մը կը փշէ .

«Հովի՛կ , հովի՛կ , Կ'ըսէ , դուն դէպի Ամերի-  
կայ կ'երթաս . դու արագ կը ճամբորդես , սուր-  
հանդա՛կ սրընթաց , ոչ կը յոգնիս ոչ կը հանգչիս ,  
քեզի կը յանձնեմ իմ ըսելիքս . քեզի կը բեցը-  
նեմ իմ բարեւները , միլիոն մը բարեւներ , վա-  
զէ՛ , սուրա՛ , թռի՛ր , դու անխոնջ հրեշտա՛կ Աս-  
տուծոյ , սլացի՛ր ցամաքներուն ու ծովերուն վը-  
րայէն ու հասիր Նիւ Եորք , հոն տուր զիս սիրող-  
ներուն , իմ ամենաջերմ , իմ սրտաբուխ բարեւնե-  
րը . . .»

Ասիկա ձշմարիտ է , Հայե՛ր , ասիկա անկեղծ  
զգացումն է ձեր ու մեր որբերուն : Յանուն ա-  
նոնց կը խնդրեմ որ ընդունիք անոնց բարեւները ,  
անոնց սիրալիր երախտագիտութեան համբոյրնե-  
րը :

Որբ էին անոնք , բայց այլես որբ չեն . դուք  
անոնց հայր ու մայր եղաք : Ապրի՛ք , ապրի՛ն ,  
ապրի՛ն ձեր սաները :

Ու հարկ է որ կրկնեմ , վերջացնելէ առաջ ,  
թէ ձեր այս բարիք գործին արդիւնքները անհաշ-  
ուելի են : Ձեր ձեռնարկը արժանի՛ է ձեր բոլոր  
ջերմ նուիրումին ու ձեր զոհողութիւններուն :  
Ձեր որդեգիրները սքանչելապէս նպաստաւոր

մթնոլորտի, մը չմէջ կ'ապրին, ազնիւ ու մեծ  
խորհուրդներ կը բնակին անոնց ներսը: Ճիշդ  
այն հասակին մէջ են անոնք երբ տղաքը մեծ  
ուխտեր կ'ընեն: Հիւկօ դպրոցական տղիկ մըն  
էր երբ գրեց՝ իր դպրոցական թղթերէն մէկուն  
վրայ, կամ Շամթօպուեան պէտք է ըլլամ կամ  
մեռնիմ: Մեր ալ տղաքը կ'ըսեն, իւրաքանչիւ-  
րը իրեն եղած ներշնչումին հսմածայն, ներսէս,  
Մեսրոպ, Բիւզանդ, Եղնիկ, Վարդան, Վահան,  
Սմբատ, Լեւոն, պիտի ըլլամ: Ահա ինչ մարդիկ  
կը պատրաստէք դուք, Հայրենիքի ի՞նչ անձնը-  
ուէր ինչ հզօրցաւակներ: Մտածեցէք, եթէ ձեր  
սաներէն մէկը, միայն մէկը ըլլայ ինչ որ կը  
մաղթենք որ ամենքը ըլլան, ան մէկը հակար կ'ար-  
ժէ ու ձեր տուրքերուն հազարապատիկը առած  
կ'ըլլայ Ազգը: Մէ՛կը որուն սրտին մէջ տաճար  
մը կայ ծմբարտութեան նուիրուած, որուն զըլ-  
խուն մէջ ազդային խորհուրդը, ազդային իտէ ա-  
լը մեծնայ, և որուն բազուկները հրացաններ  
են, որ հուր հեր ունի, և աշկունքն են արեգա-  
կունք, դիւցազն մը որ տեսնող աչք ունի ու հա-  
մարձակող սիրտ — ահա Հայ տիպարը հզօր ու  
հիանալի զոր կը պատրաստէք ձեր իմաստուն ճի-  
գովը:

Օրհնեա՛լ ըլլաք:

### ԻՄ ՈՐԲՈՒԿԻՆ

Բարե՛ւ, սանիկդ իմ սիրական,  
Բարե՛ւ, հրեշտակս, ի՞նչպէս ես.  
Աչացըս Լոյս քեզի կեր տամ,  
Մեծցիր ու օր ւ'արեւ տես:

Խաղա՛, խնդա՛, կե՛ր ու մեծցիր,  
Սորվէ արհեստ, սիրէ գիրք.  
Գլխով, սրտիւ հանդիսացիր,  
Ինչպէս ձեռօք քաջակիրթ:

Մեծցիր, սանիկդ իմ սիրական,  
Դուն իմ սրտին հատորն ես.  
Աչացըս Լոյս քեզի կեր տամ,  
Մեծցիր ու օր ւ'արեւ տես:

Տուած է քեզ սիրտ, գլուխ, ձեռքեր,  
Աստուած, քու Հայրն երկնաւոր.  
Մէր է նա, դուն ալ եղիր սէր  
Քեզ գլխովին տուը Սնոր:

Սորվէ, սանիկդ իմ սիրական,  
Ընկերդ սիրել անձիդ պէս.  
Աչացըս Լոյս քեզի կեր տամ,  
Մեծցիր ու օր ւ'արեւ տես.

Եւ միշտ յիշէ Մայր Հայաստան  
Որ նոր Մեսրոպ, նոր Ներսէս,  
Եւ կամ Տիգրան, Լեւոն, Վարդան  
Կը փափաքի տեսնել քեզ:

Ազրէ՛, սանիկդ իմ սիրական,  
Զուարթ, արի, պարզերես.  
Աչացըս Լոյս քեզի կեր տամ,  
Եղիր Վարդան կամ Ներսէս: (\*)

Յունվար 30, 1904

(\*) Ուէսթ Հօպօքընի Որբախնամ Ընկերութեան  
հանդէսին առթիւ:

ԱՐԲԱԽՆԱՄ  
ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹԵՍԱՆ  
ՄԵԾՈՒԹԵԽԵՎ

(Խօսեցեալ Ռւէսր Հօպօքնի Ռբախնամ Հանդեսին,  
23 Նոյ. 1907)

Հայրենակիցներ,

Զեր այս հանդէսը՝ յանուն որբերուն բարքը-  
ռւած՝ նուիրական հանդէս մ'է։ Խորին հաճոյ-  
քով է որ կու գամ նորէն արտայայտել ձեզ իմ  
հիացումն, զի չեմ ճանչցած մեր մէջ ուրիշ ըն-  
կերութիւն մը որ այսքան պղտիկ ըլլայ բայց  
այսշափ մեծ գործ մը կատարէ։ Դուք 25 որ-  
բերու տէր էք ելած։ դուք աշխարհին թշուառա-  
գոյն մանուկները կը միխթարէք, գործ գթու-  
թեա՞ն, և վաղաժամ մահուան կամ աննշան  
կեանքի մը դատապարտուած պղտիկները շնորհ-  
քով քաղաքացիներու կը վերածէք, գործ աղքա-  
սիրութեան։

Զեր այս որբախնամ գործը մեծ է նոյնիսկ ե-  
թէ իբրև պարզ գթութեան արարք մը նկատենք  
զայն։ Գթութիւնը հոգւոյ ազնուութիւն և նըր-  
բութիւն կը նշանակէ։ Գթութեան ամենէն պղտ-  
իկ ժէսթն անգամ բարձր նշանակութիւն ունի  
և յաճախ այնպիսի մեծ ու տեական աղդեցու-  
թիւն մը կը գործէ որ ամենեին համեմատական

չերենար կատարուած բարիքին։ «Գթութեան  
գործ ընող. մարդը կ'օրհնուի»։ Ասիկա հին ու  
նոր աղքաց մէջ ընդունուած ճշմարտութիւն մէջ՝  
խղճին վկայութեամբ։ Զեղի պիտի պատմեմ  
գեղեցիկ վէպ մը զայս բացատրող։

Պարսից ծոցին մօտերը կուլարան քաղաքին  
աղջիկները սովոր էին ամեն առառւ եր-  
թալ մօտակայ սարի մը ստորոտը միասին աշ-  
խատիլ, իլի վրայ բամպակ մանելով։ Եղթան-  
դուխտ անուն մարդու մը, որ եօթը մանչ ու  
մէկ աղջիկ ունէր, աղքատիկ աղջիկն ալ անոնց  
մէջ էր։ Օր մը այս աղջիկը ցերեկուան կերա-  
կուրին պատրաստութեամբը զբաղած պահուն,  
ճամբուն վրայ ծառէ մը ինկած ինծոր մը տե-  
սաւ և վեր առաւ ու սկսաւ ուտել։ Երբ ինծորը  
խածաւ, մէջը որդ մը գտաւ, ինայեց անոր. և  
զգուշութեամբ տեղ մը պահեց, ինծորի պատա-  
ռիկ մը անոր կեր տալով։ Եւ ըսաւ «Յանուն  
Աստուծոյ Միայնոյ և Անգուգականին պիտի տես-  
նէք թէ ես այսօր որչափ բամպակ պիտի մանեմ  
այս ինծորորդին աստղին բախտովն»։ Ու իրօք  
այն օրը սովորականին կրկնապատիկը մանեց և  
մօրը բերաւ հրձուանքով։ Հետեւալ օրը կրկնա-  
պատկեց բամբակի քանակը և ան ալ լմբցուց ա-  
ւելի շուտ քան ուրիշները։ Այսպէս օրէօր կրկ-  
նապատկեց աշխատութեան բաժինը և քիչ ատե-  
նէն բոլոր ընտանիքը իրենց բարեկեցիկ վիճակովը  
երեւելի հանդիսացան քաղաքին մէջ։ Հօրն ու  
մօրը ուրախութեանը չափ ու սահման չկար, և  
հիացած կը հարցնէին «Աղջիկ, ի՞նչ է այս հը-  
րաշալեաց գաղտնիքը։ արդեօք աղէկնա՞քը քեզի  
կ'օգնեն։ այս ո՞րքան գերմարդկային հնար ու

ճարտարութիւն է : » Ասոր վրայ աղջիկը , որ մինչեւ այն օրը խնամով պահած ու մեծցուցած էր այն որդը , բերաւ ցոյց տուաւ իր ծնողացը . պատմեց եղելութիւնը և ըստ «Ահա այս է իմ գաղտնիքս : »

Սկսան աւելի կաթոգին գուրգուրանօք խնամել որդը և բանի կը խոչորնար , տեղը կը փոխէին և աւելի ընդարձակ պահարաններու մէջ կը դնէին , անանկ որ վերջապէս ահազին համեւատութիւններ առաւ և յատուկ սպասարկութեան պէտք ունեցաւ :

Սոյն միջոցին այն քաղաքին զօրաւոր իշխանը նախանձելով այս աղջկան հօրը բախտին , անոր հետ վերջապէս կուի մղեց . աղջկան հայրը , եւթանթուխտ , յաղթեց անոր և տիրեց քաղաքին , եղաւ իշխան և ունեցաւ իր զօրքը . իր եօթը որդւոց իւրաքանչիւրը 10,000 զօրաց կը հրամայէր : Եւ թշնամիք այնշափ չէին գախնար զօրքէն որքան որդին պատմութիւնը լսելով սարսափահար կ'ըլլային :

Տեա՛րք և Տիկնա՛յք ահա ձեզի գթութեան շատ պղտիկ գործ մը որ շատ մեծ հետեւանքներ ետեւէն բերած է : Ի՞նչ կայ Աստուծոյ որարածներուն մէջ աւելի չնշին քան խնծորին որդը , սակայն աղջիկը գիտակցութիւնն ունեցաւ թէ ինքը Ամենախնամ Արարչին քով օգնականի , սպասաւորի , դայեակի , մօր պաշտօն մը ստանձնած եղաւ , ու այս գիտակցութիւնը անոր մէջ ուրախութեան և կորովի աղքիւր մը բղխեցուց . աղջիկը այլակերպեցաւ . մէկ աղջկան հաց կ'ուտէր ու տա՛սն աղջկան գործ կը կատարէր : Այլակերպեցաւ նաև , իր չնորհիւ , իր ընտանիքը , որ բարե-

կեցիկ և նշանաւոր հանդիսացաւ , և վերջապէս այդ գթած ու արդարակորով ընտանիքին հայրը երկրին իշխան եղաւ : Նկատեցէք , կը խնդրեմ , որ այդ աղջիկը ժան Տ'Առք մը չէր . անիկա չկըռուեցաւ , չոպաննեց թշնամիները , այլ որդի մը վրայ գթաց և զայն յարատե խնամեց : Աղջիկը որդ մը փրկեց , և ատոր զարմանալի աղդեցութեամբը անոր հայրը փրկեց ժողովուրդ մը :

Հիմա տեսնենք թէ որդ մը խնամող աղջկան գէպքը ո՛րքան աւելի ճշմարիտ կրնայ ըլլալ որբ մը խնամողին համար :

Դուք խորհած էք , բարեկամներ , թէ ձեր գթութեան այս ձեռնարկը կրնայ ազդած և զգաւուկ' կերպով ազդած ըլլալ ձեր յաջողութեանը : Դուք հաւատացեալ էք թէ անհաւատ : Անկէ կախումն ունի խնդիրը : կը հաւատա՞ք թէ այս տիեզերքը Ամենակալ ու գթած հօր մը ձեռքն է . կը հաւատա՞ք թէ Աստուծոյ տկար զաւակները , ասուն թէ անսասուն , խնամելով՝ դուք երկնաւորին պաշտօնեաները կ'ըլլաք : Եթէ այդ հաւատագով է որ որբերը կը խնամէք , ուրեմն վստահ եղէք թէ Աստուծած անշուշտ ձեզի օրհնութիւն պարգեւած է և պիտի աւելի ևս պարգեւէ : Յիշեցէք , սակայն , թէ աղջիկը գըրաւոր հաւատաք ունէր . չէր ըսեր թէ երեկուան մանածին լրինապաշիլը այսօր մանել անկարելի էր : Դուք ալ , եթէ ունիք հաւատք զօրաւոր , պէտք է ըսէք , անցեալ տարի որբ մը պահեցի , այս տարի յանուն Աստուծոյ Ամենակալի երկուի պիտի պահեմ : Յանդզնեցէք :

Աղջկան խնամած որդը մեծցաւ , սովորականին աննման , վիթիսարի համեմատութիւններ ա-

ուաւ : Աւելի՛ ստուգիւ կը մեծնայ ձեր խնամած  
որդին , ու անիկա , չնորհիւ առած կրթութեանը ,  
արդէն շատ մեծ է այն աննշան ու տկար էակէն  
որ պիտի ըլլար եթէ անխնամ թողուէր : Թէ  
դեռ ո՞րքան պիտի մեծնայ , զայն Աստուած միայն  
գիտէ : Զեր որբը կրնայ հրաշալի մեծութեան  
հասնիլ , մեծ բարերար մը , մեծ առաջնորդ մը ,  
անմահ դիւցազն մը ըլլալ , զի նա՝ Ամենակալ  
Հօր պատկերին համեմատ ստեղծուած՝ ընդունակ  
է անհուն աճման :

Զեր որդեգրած այդ պատիկ որբը որ քանի մը  
տարի առաջ , հազիւ տասներկու տարեկան , իր  
մատը աշխարհացուցին վրայ դնելով իր Ամերի-  
կայի հայ բարերարներն կ'ուզէր ցուցնել իր ըն-  
կերներուն , և որ իր երախտագիտութեան տաք  
համբոյրները հովիկին կը բեռցնէր բերել ձեզի  
յանձնելու , այս տարի աւարտած է իր ուսման  
ընթացքը , և հուժկու պատանի մ'է լի առնացի  
զգացումներով , հայրենեաց սիրով և ազգանուէր  
մտածումներով : Անիկա երբեմ մօտակայ լեռը  
կ'երթայ ուխտի , մաքդոցմէ հեռու՝ իր զգաց-  
մանց ազատ արտազեղումներն ընկլ . ԿԱԶԴՐԻ-  
ՐԱՆ — այդ է իր դպրոցական անունը — այսպէս  
բարբառեցաւ օր մը իր մենախօսութեան մէջ ,  
լեռը : —

### ՀԱՅ ՊԱՏԱՆԻՈՅՆ ՄԵՆԱԽՈՍՈՒԹԻՒՆԸ

Ողջոյն , Եփրա՛տ , որ կը վազես դարէ դար .  
Ողջոյն , հովի՛տ , որ կը պտղիս անսպառ .  
Ողջոյն , Մասիս , որ կ'աղօթես երկնից յար :  
Այդպէս և Հային պիտի ապրի անսպառ . —  
Վազէ՛ , պաղի՛ , և աղօթէ դարէ դար :

Հայ Մասիսի զաւակ եմ ես , Հայ' եմ , Հայ :

Աղատ Մասիս կեցցէ կանգուն յաւիտեան ,  
Քաջերը չեն մեռնիր , նոյնպէս կը հաւտամ :  
Հայկ և Սրմենակ , Մեծն Տիգրան , Քաջ Վարդան  
Կ'ապրին գլխուս , բազուկներուս մէջ անմահ ,  
Կ'ապրին ի խորս ազգանուէր իմ սրտիս :  
Աւագ արանց եմ ես սերունդ , Հայ' եմ , Հայ' :  
Զոհողութեան կախած եմ խաչն իմ կուրծքէն ,  
Զոր հաւտատքով լուսաւորչէն առեր եմ .  
(Կը համբուրէ խաչը :)

Գրիչ մ'ունիմ ճշմարտութեան նուիրուած ,  
Զոր Սուրբ Սահակն օրհներ իմ ձեռքն է դրեր .  
(Կը համբուրէ գրիչը :)

Արդարութեան ի սպաս դրած եմ զիմ սուր ,  
Բիւր թշնամի անոր կուտամ կերակուր .  
(Կը համբուրէ սուրը :)

Հայ եմ ես , Հայ' :  
Հայ' , Գիւր , Սուր .  
Զէնքերս հօր կը կերակրեմ ես անդուլ .  
Վահան՝ Մասիսն , իսկ թնդանօթ՝ սև ամպերն  
ինծի կ'ընեմ ու կը կուրիմ անվեհեր ,  
Շանթ տեղալով ես կը յաղթեմ ժանտերուն ,  
Ու կ'ողջունեմ իմ Հայրենեաց փրկութիւն :  
Հայ եմ ես , Հայ' :

0' , Կազդրութան ո՞րքան մեծցած է «Հասա-  
կով ու շնորհքով» :

Մեր վէպը կ'ըսէ թէ բարեգութ որդախնամ  
աղջկան ընտանիքը , իր շնորհիւ , թագաւոլական  
պատուոյ արժանացաւ : Արդեօք ասիկա ճշմարիտ  
պիտի ըլլայ ձեր պարագային մէջ ես : Զեր ազգն  
ալ ձեր գթութեան գործին շնորհիւ պիտի զտնէ  
ազատութիւն : Կը հարցնեմ — ձեր ժողովուրդը

ի՞նչ կերպով պիտի գտնէ ազատութիւն և թագ  
եթէ ոչ ազատութեան ու թագի արժանի ընելով  
ինքինքը :

Արդ, ո՞ր ազգն է ազատութեան ու թագի  
արժանի. այն որ կը գողնայ ու կը կողոպտէ, թէ  
այն որ կ'արտադրէ եւ իր բարիքին բաժանորդ  
կ'ընէ խեղճերը. այն որ անմեղ մանուկները սուի-  
նի ծայրը կ'անցունէ կամ զանոնք որդերու պէս  
իր խժդական գարշապարին տակ կը ճզմէ', թէ  
այն որ որբ մանուկները կը գրկէ գթով ու կ'որ-  
դեգրէ գորովագին. թուրքն այլեւս արժանի չէ'  
թագի, ու օր մը անշուշտ, և ոչ անագան, թագը  
պիտի իյնայ անոր գլխակն, իսկ Հայը որ կը խորհի  
ու կ'աշխատի ու կը գթայ ու կը սիրէ, արժանի'  
է ազատութեան, ու անշուշտ պիտի հասնի ազա-  
տութեան :

Պայմանաւ, սակայն, պայմանա՛ւ որ մենք  
հաւատացեալներու ժողովուրդ մը ըլլանք, ու  
գթութեան և սիրոյ գործերու մեր բոլոր ուժով  
յանդդնինք : Որբերը մեծցնենք, աղքատները  
կերակրենք, թշուառները միսիթարենք հոն ցաւոց  
երկրին մէջ որ օր մը նորէն երջանկութեան ու  
փառաց երկիրն ըլլայ : Անդադար աշխատինք ազ-  
նուացնել մեր ազգը ու ազատութեան արժանի  
ընել զայն : Ազդ մը յանկարծական գործողու-  
թեամբ մը չի փոխակերպիր. գործենք ՀԱՄԲԵ-  
ՐՈՒԹԵԱՄԲ, գործենք ՅԱՐԱՏԵԼՈՒԹԵԱՄԲ :

Հոն, ցաւոց երկրին մէջ գործ կայ անհուն, և  
նոր նոր որբեր կը չինեն հոն սուրն ու սովը :

Երէկ էր որ անուշիկ աչքերով, տխուր դէմ-  
քով, թուխ մազերով պղտիկ որբը զնաց լալով  
անկ'ոին : Հէ՛ք մանուկ, յիշեց իր անուշիկ մայրն

ու հայրը որոնցմէ զրկուած է քանի տարիէ ի վեր,  
լացաւ դառնագին ու աղօթեց :

«Տէ՛ր Ասուաւած, մինչեւ ե՞րբ իմ արցունքներս  
ինծի հաց պիտի ըլլան. անոյշ կերակուր չեմ ու-  
զեր, աղուոր լաթերու չեմ ցանկար, գիտես սիր-  
ացս. կ'ուզեմ դպրոց երթալ, բան սորվիլ. ան-  
գէտ ու անպէտ չըլլա՛մ, Տէ՛ր ինծի ինչու մէկը  
տէր չելլեր : Դուն համբերութիւն տուր ինծի.  
գուն իս միսիթարէ, գունը լուսացուր . . . . :

Ու քունը եկաւ իր՝ արցունքոտ աչքերուն, և  
երագին մէջ տեսաւ իր մայրը որ եկաւ զինքը  
գրկեց ու համբուրեց . և ինքն ալ համբուրեց,  
համբուրեց զայն, ու լացաւ . և երբ մայրը մնաս  
բարով ըստաւ, որբը իր՝ բոլոր ուժովը գրկեց զայն  
և գոչեց «Ալ պիտի շերթաս, մարիկ'կ, չեմ թո-  
ղուր որ երթաս . . . Մայրիկ'կ, մայրիկ'կ . . . . »

Առաւօտեան երբ արթնցաւ, ըստ ինքնիրեն,  
«Երացս ի բարին . Ասուած աղօթքս լսեց, ինծի  
մայր մը պիտի տայ, ինծի հայր մը պիտի տայ . . . . »:

Դուք էք, Հայե՛ր, դուք էք այն մայրերն ու  
հայրերն զոր որբերը տեսան գիշերս իրենց երա-  
գին մէջ, դո՛ւք, գթասիրտ տիկիններ, Հայկանո՛յշ,  
Վարդանո՛յշ, Սիրանո՛յշ, Մեղրանո՛յշ, դուք,  
տեարք հայրենասէրք, Արքարունի՛, Համեմունի՛,  
Առատունի՛, դո՛ւք էք այն հայրերն ու մայրեր զոր  
Ամենակալն կը հրաւիրէ տէր ելլել իր որբերուն :  
Պիտի չփութա՞ք հնազանդիլ հրամանին, ստանձ-  
նել պաշտօնը, ընդունիլ պարզեց :

Պատուակա՞ն պատեհութիւն : Օ՛, բոլորը պի-  
տի անցնին, ամբարները, առասութիւնը, համե-  
զութիւնները հողին պիտի խառնուին վաղը, մի-  
այն ինչ մաս որ քու անձէդ դուրս նուիրես յա-

նուն Աստուծոյ Յաւիտենականի՝ այն պիտի մնայ  
յաւիտեան՝ ըլլալ քու ճշմարիտ ուրախութիւնդ  
ու փառքդ :

Աստուծած քեզ կը կանչէ անունովդ քու խրդ-  
ձի ձայնովը որուն արձագանքն է իմս . մտիկ ը-  
րէ . քու առջեւդ այս իրիկուն կեցած է անտէր  
մանուկ մը զոր Տգիտութիւնը , Անօթութիւնը ,  
Մերկութիւնը , Վիշար , Վախը , բազմագլխի՛ ճի-  
ւաղ , իր ճիրաններուն մէջ բռնած կը կրծէ , քաշէ՛  
սուրդ , ո՛քաջ , յանուն Տեառն ու յանուն Հայ-  
րենեաց զարկ , սպաննէ՛ ճիւաղն ու քու պաշտ-  
պանութեանդ հզօր բազուկներուն մէջ առ ման-  
կիկը , յերկնից քեզ պարզեւ , ու պարզեւէ զայն  
Հայրենեացդ որդեկարօտ : (1)

---

(1) Այս ատենախօսութենէն անմիջապէս վեր-  
ջը հանգանակութեան ձեռնարկուեցաւ և Ուէսթ-  
Հոպօքընի փոքր գաղութի ազնուագոյն անդ ամ-  
ները իբր հինգհարիւր տոլար իսկոյն նու իրեցին  
յօդուտ որբերուն :

## ԱՅՆԱԿԱՆ

(Խօսեցեալ ի Նիւ Եորի , 29 Յունիար , 1905)

Ծանթերը բարձր գագաթանց վրայ կ'իյնան  
մանաւանդ , նոյնպէս և բռնաւորի կոյժակունքը  
յաւէտ կը հարուածեն հարստահարեալ ու դըժ-  
գոհ գողովուրդի ամենէն համարձակախօս և բար-  
ձըր կեցած գլուխները : Սասունը հայ դժոհու-  
թեան հպարտ գլուխն էր , ու հարուածը անո՛ր  
եկաւ նախ , 1894 ին . ա՛ն եղաւ Հայաստանի նոր-  
խանուէր զուարակը : Այդ առաջին հարուածին  
տակ Սասուն վիրաւոր , արիւնլուայ , ուժաթափ  
ինկած էր : Բանութիւնը անյարիր կը համարէր  
անոր անկումը , բայց երբ ապշութեամբ տեսուա-  
թէ անիկա զարմանահրաշ կենսունակութիւն մը  
ի հանդէս բերելով՝ կը շտկուէր , կը բարձրանար ,  
ու նորէն կը պարզէր աներկիւդ ճակատը , պա-  
տրուակ մը փնտոեց , ու պատրուակը հայթայթ-  
ուեցաւ դժբաղդարար , ու թշնամին կատաղօրէն  
ինկաւ . Սասոնյ վրայ , այս անգամ սպառնալով  
քանդել զայն սպառսպուռ : Սասոնյ ամայացած  
ու արիւնոտ կրծոցը վրայ թուրք զօրանոցներ են  
կանգնուած այժմ :

Ու այս երեկոյ երբ պահ ընդ պահ թարին ,  
ջութակին ու դաշնակին ձայները կը հմայէին րզ-  
մեզ , կը թուէր ինձ լսել ուրիշ ձայներ ալ , հե-  
ռուէն եկող ձայներ — հայ աղջիկներու տխուր  
բարբառը , վիրաւորեալ երիտասարդաց ցաւագին  
մնչիւնը , որդեկորոյս մայրերու վշտալի լալիւ-  
նը , այրիներու անմիսիթար ողը , սովալլուկ ե-  
րախաներու սրտաճմլիկ ճիշերը . . . Ու ոչ մի-  
այն Սասունէն ու Մշոյ դաշտէն այլ հայարնակ

գաւառաց ամեն կողմէն կուգան այս ողբազին ձայները . ո՞ր գաւառը , ո՞ր քաղաքը , ո՞ր զիւղը ու շառոր չէ : Անհուն է որդի ձայնը որ տառապանաց այդ երկրէն կը բարձրանայ դէպի երկինք , ըստ երևութին խուլ երկինք մը :

«Անգութ երկինք ալ չի յիշեր  
Մուցեր է Հայաստանը ,»

գրեց ոմն տարիներ առաջ , և անոր բանաձերն հետեւով նորերը գրեցին ,

«Եւկինք միթէ գուն գութ չունի՞ս  
թշուառ Հայոց սերունդին .  
Հայ տրինէն չա՞տ կ'ախորժիս ,  
Կ'ուզես ի սպառ կորնչի՞ն ,»

Տիմարի խօսքեր են՝ ասոնք : Երկինք ոչ խուլ է և ոչ անգութ : Աստուած կը խօսի . քաղաքաւ կիրթ մարդկութեան խղճի ձայնն Աստուծոյ ձայնն է : Քիչ օրեր առաջ՝ մեծ մարդ մը , վիթխարի պետութեան մը հզօր գլուխը , նախագահ Ռօգը վէլթ , եղալան վեհութեամբ մը հնչեցուց խղճի ձայնը առ Քօնկրէսն ուղղեալ իր սկատգամագրին մէջ . յազգութիւն Առութանին և յամօթեւրոպիոյ կուսավարութիւններուն , նա ըսաւ թէ Ամերիկայի պէս հզօր պետութիւն մը պէտք է կարող ըլլայ բոլոր այն կազմակերպեալ և երկարատեւ անդութ հարստահարութեանց դէմ որոց զոհ կ'ըլլան Դուան հպատակ Հայերը :

Հաւատանք թէ , որպէս էմէրսըն ըսաւ , իրաց բնութիւնը կը միտի յարդ դէպի ձշմարփան ու արդարն : Յաւաջդի իութեան օրէնքը իր զօրութիւնը կ'ապացուցանէ տակաւ , և արդարութիւնը ասոին սնաբար՝ կը յաղթանակէ : Անոնք որ արդարութեան կողմէն , անշուշտ կը յաղթա-

նակեն վերջապէս : Ամերիկայի քաղսքալին պատերազմին ատեն՝ կղերական մը ըւաւ նախագահ կինքընի՝ «կը յուսամ թէ Աստուած մեր կողմէն է :» «Ատիկա չէ իմ հոգը ,» պատաւիանեց կինքըն , «զի զիտեմ թէ Աստուած միշտ արդարութեան կողմն է . այլ իմ անդադարչոգս ու աղօթքս այն է որ ե՛ս և այս ազգը Աստուծոյ կողմը գտնուինք : (... but it is my constant anxiety and prayer that I and THIS NATION be on the Lord's side.) Մեր հոգն ալ այդ պէտք է ըլլայ : Ո՛վ որ սուան ու դաւը և ոճիրը իրեն գործիք կ'ընէ ազատութեան դատին ծառայելու համար , այնպիսին Աստուծոյ կողմը չէ : Ո՛վ որ իզգին ու բանականութեան ցուցւմներուն հակառակ կը գործէ , ո՛վ որ պատմութեան ու փորձառութեան սուշ զասերուն չանոար , այնպի սին իուլ միացած կ'ըլլայ Աստուծոյ խրատին , արհամարհած՝ Անոր նիգակակցութիւնը : Ասուուծ երեկ ձևոքը չի բռներ այն մարդուն որ ինքզինքը կը ըսպաննէ , ազգերն ալ անձնասպան եղած են , ու Աստուած չէ արգիլած : Սակայն Նա պատրսոս է ձեռքէն բռնել ամեն մարդու ու ժողովուրդի որ կ'ուզէ ձգնիլ փրկութեան և յառաջդիմութեան փառաւոր ձիգը : Ամեն յազթութիւն , ու ըքնում և զոհոզութիւն կը պահանջէ : Կայ հոս Հայ մը որ ինքզինքը լիովին մասնակցած համարի հայկական ազատութեան սուրբ պատերազմին՝ Լոկերգելով կամ լսելով ազգային երգեր : Կը գըտնուի հոս Հայուհի մը որ կարող չըլլայ ի խորոց սրտին ըսել . «Ես Հայ աղջիկ մ'եմ զինուոր» կամ այր մարդ մը որ սիրաը չունենայ գոշելու . «Ես Հայ աղայ մ'եմ զինուոր՝ Տղմուտի մէջ մկլ տուած :»

Ո՛վ Տղմուտի մէջ մկրտուած զինուորնե՛ր, Զեր զէնքն է Խա՛չը յաղթապանծ, այսինքն ճշշմարտութիւնը, արդարութիւնը, ազատութեան ոէրը, անձնուիրութիւնը, ԱնջնոհիրՈլիթիինը: Այս երեկոյ իսկ սիրոյ և անձնուիրութեան կոիւ մը ունիք կոուելու: Հրաւէրն յԱստուծո'յ է, ու հրաւէրը ամենուդ կ'ուղղուի: Քաշեցէ՛ք սուբերը: Հալածեցէ՛ք բռնութեան ու անօթութեան արհաւերքը Սասունէն ու Մշոյ դաշտէն: Հոն, ի Հայաստան, մեր տառապեալ եղբայրները կը մրմիչեն «Տէր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛» և Տէրը կը լոէ ու կը դառնայ գունդ մը հրեշտակաց ու կը հրամայէ թոչիլ յօդնութիւն այդ աղերսարկուաց. ու ԴՈՒՐԻ էք այդ հրեշտակաց գունդը: առէ՛ք սիրոյ թոփչը, արշաւասոյր խոյանքով սաւառնեցէ՛ք, թոէ՛ք զէպի Հայաստան. ձեր գթութեան առատաձիր նուէրները տեղացէք արագ արագ ձեր նեղեալ արենակիցներուն վրայ: Ո՛ հայ հրեշտակներ, կերակուր սուէք, կրակ վառեցէք, մերկերն հագուեցուցէք, պատիկները գրկեցէք, համբուրեցէք, և թող Հայրն աղգաց, Հայրն Հայաստանի օրհնէ ու բեղմաւորէ ձեր նուէրները ու բերէ շուտափոյթ փրկութեան օրը մեր բազմաչարչար հայրենիքին համար: (1)

(1) Այս ժողովին կը նախագահէր ողբացեալ Յովհաննէս Թավշանձեան: Օր. Վարդիթէր Ֆէլէկեան արտասանեց «Ես հայ աղջիկ մ'եմ զինուորը» և երգիչ Խմբակ գեղգեղեց «Տէր ողորմեա՛ն»: Հանգանակութեան գումարն սոյն երեկոյ եղաւ իրք հաղար տոլար ի նպաստ Սասոյ և Մշոյ դաշտի տառապեկոց:

## ԿՐԿԱՍԱՀԱՅՈՅ ՏԱԳՆԱՊԸ

(Խօսեցեալ ի Նիւ Եօրֆ, 24 Փետր. 1906)

Սիրելի հայրենակիցներս,

Վիրաւոր Տաճկահայաստանի աղեխարչ մուշն-չիւններուն խառնուած՝ մեզի կը հասնին կոռոնդ միուսահայաստանի գոռն ու գոչն ալ ժամանակէ մ'իմեր:

Հոն, ի Կովկաս ալ հուրն ու սուր, խաւարի զէնքերը կը շողան մերագնէից շուրջը, հազարաւոր հայ կեանքեր կը զուռիւին, ու միլիոններով կը հաշուեին նիւթական կորուստք:

Կորուստ ահագին, սայց ոչ կորուստ անպատիւ: Հոն մեր եղբայրները կը զարնեն, կը սպաննեն, կը զարհուրեցնեն իրենց վրայ յարձակող բարբարոսները, ու երբ իրենք ալ կոռուի սպարէզին վրայ կ'իյնան, քաջի անկումով կ'իյնան — ՎԱՐԴԱՆԻ պէս կ'իյնան:

Անոնք գիտակցութիւնն ունին թէ արդար դաշի մը համար կը կոռուին իրենք, թէ քաղաքակըրթութեան փաստին է որ կը նուիրեն իրենց ոյժն ու կեանքը:

Ու գիտենք թէ արդարութեան համար թափուած արիւնը երբեք պարապը չերթար, երբէ՛ք:

Կայ հոս մէկը որ թերահաւատի այս մասին:

Երբ Ֆրանքլինի ծանուցին թէ Անգլիացի զօրավարը Հառ առեր է զՖիլատէլֆիա, Ֆրանքլին պատասխանեց. «Ո՛չ, Ֆիլատէլֆիա՛ առած է զօրավար Հառու»: Ու անանկ ալ եղաւ վերջ իվերջոյ:

Միթէ անարդարութիւնը կարո՞ղ է յաղթել  
արդարութեան, բարբարոսութիւնը՝ քաղաքա-  
կրթութեան, խաւարը՝ լուսի՛ն:

Եոյնիսկ թուրքիոյ մէջ, վերջին քսան տարի-  
ներու ընթացքին, երբ հարիւր հազարներով Հայք  
մեռան արդար դատին համար, անոնց պարտու-  
թիւնն առերեւոյթ միայն էր: Թուրքը, այսինքն  
անարդար, բարբարոս կառավարութիւնն էր որ  
յաղթուեցաւ իրօք, ու պիտի յաղթուի վերջի  
վերջոյ:

Կովկասի մէջ ևս նոյն իսկ երբ Հայք ջարդը-  
ւին, թափարք են որ կը յաղթուին:

Հայե՛ր, թուրք կառավարութիւնը, ոուս կա-  
ռավարութիւնը, խաւարի բոլոր զօրութիւններն  
ունին փաստաբաններ շատ, բայց փաստ չունին.  
Կրնան սպաննել, բայց յաղթէլ, ո՛չ:

Լոյսը մե՛րն է, իրաւունքը մե՛րն է, ի թուր-  
քիս և ի կովկաս վերջնական յաղթանակը ևս մե-  
րը պիտի ըլլաց:

\* \* \*

Վատանդ կայ, սակայն, որ մենք թուլութեամբ  
և անգիտակցութեամբ տէր չելենք փառքի ոյն  
կարեւոր բաժինին որ այս կոուին ու յաղթանա-  
կին մէջ մեղի կ'իյնայ — արտասահմանի Հայե-  
րուս, Ամերիկայի, Նիւ Եօրքի Հայերուս:

Ո՞րքան Հայեր կան որ տակաւին ըմբռնած  
չեն թուիր այն կարեւոր իրողութիւնը թէ Հայ-  
կական կեանքը դարերէ իվեր այնքան պատուա-  
կան ու ցանկալի չէր եղած որքան մեր օրերուն  
— թէ հայ երիտասարդին, հայ կնոջ, հայ առաջ-  
նորդին, հայ մտաւորականին, հայ հարուստին, և

առ հասարակ հայ ժողովուրդին պատեհութիւն-  
ներն այնքան ընդարձակ ու պատախանատուու-  
թիւնները այնքան ահազին չէին եղած երկար  
դարերէ իվեր որքան ի ներկայիս:

Վասնզի ի ներկայիս պատմութիւն կը շինէ Հա-  
յը, չի քնանա՞ր:

Ու պատմութիւնը սուրբ է: Ինչպէս Քառլայլ  
կ'ըսէ, մարդկային սեռին պատմութիւնը Աստ-  
ուածաշունչ գիրք մըն է, այսինքն բոլոր սուրբ  
գրքերէն աւելի մեծ Աստուածաշունչ մը: Ազ-  
գերը անոր գլուխները կը կազմեն, մեծ մարդի-  
կը անոր խորագիրները, ու բոլոր անկեղծ աշ-  
խատաւորները անոր պատկերները:

Հայե՛ր, մեր ազգն ալ կոչուած է այդ մեծ  
Աստուածաշունչին գլուխներէն մէկը յօրինել:—  
Ահա հիմա այդ Հայկական գլուխին ընդմիջեալ  
պատմութիւնը նորէն կը շարունակուի. նորէն  
կ'ապրինք ազգային կեանքը, նորէն կը կոուինք  
քաղաքակրթութեան կոփւը, ու մեր սուրբ պա-  
տերազմին պատմութիւնը կ'արձանագրուի մարդ-  
կային տիեզերական Աստուածաշունչին մէջ:

Ու մեր պատմութեան մէկ գլուխը պիտի ու-  
նենայ սա տիտղոսը — Ամերիկահայ Գաղութը եւ  
Հայկական զգնաժամը:

Այս իրիկուան մեր ժողովը, մեր գործը, պի-  
տի արձանագրուի այդ գլուխն մէջ:

\* \* \*

Գնահատենք մերօրեայ հայ կեանքին խոշոր  
իրականութիւններն և ապրինք անոնց ներկայու-  
թեանը, անոնցմով ներշնչուած: Այս է Հայե-  
նասիրութիւնը, այս նաև մարդասիրութիւնը:

Թող այս երեկոյ մեր հայրենասիրութիւնը

գեր իվեր հանդիսանայ ամեն ուրիշ նկատողութիւններէ , գեր իվեր տնտեսական հաշիւներէ , գեր իվեր կուսակցական շահերէ , ընենք յաւերժյիշելի հանգանակութիւն մը , տա՛նք անհաշիւ ու անզուսպ առատաձեռնութեամբ :

Հայեր , Հայաստան ճգնաժամի մէջ է , Արարատի ամեն կողմը կը մռնչէ փոթորիկը , ու Հայրիկը մեզի կը կանչէ , Կովկասը մեզի կ'աղաղակէ օդնութեան համար . լսեցէ՞ք : Երեւան ելէք , ո՛ Հայրենիքի անձնուէր զաւակներ , ահա ժամը հնչեց ձեր կուրիքաժինը կուռելու ձերդրամը զոհելով , ձեր անձնուէր աջը կարկառելով մարանչող Հայութեան : Հայ քաջե՞ր , ձեր բոլոր նիւթական կարողութեամբ , ձեր հայկական ամենաբուռն կատաղութեամբ զարկէ՞ք Թաթարներուն , զարկէ՞ք բռնութեան ու խաւարի կուրծքին , ու լոյս թող ցոլանայ ձեր հարուածներէն , կրակ թող ցասկէ ձեր աչքերէն — զարկէ՞ք յանուն արդ արութեան , զարկէ՞ք յանուն քաղաքակրթութեան , զարկէ՞ք(1):

(1) Այս ժողովին նախագահն էր Յովհաննէս Թաւշանձեան , և շատ կարեւոր գումար մը հանդակուեցաւ ի նպաստ կովկասի տառապելոց :

## ԶԱՅՉՈՂԱԲՆ

Պատմեցեալ ի Նիւ Եորք , Հայկական Միութեան ժողովին , 26 Նոյ. 1887)

Ընկե՛րներ ,

Կիլիկիոյ մէջ սով կայ : Սովահար քաղաքաց միոյն թշուառութիւնը կատարեալ եղեր է ահաւոր հրդեհով որ 250 խանութ լափեր է և 800 տուն : Հանդերձ եկեղեցեսք և վարժատներով :

Այդ քաղաք արդէն հրու ճարակ եղած էր 1884ի ամառն : Նորէն այրեցաւ անցեալ ամառ : Արդէն աղքատիկ քաղաք ի՞նչ խոր թշուառութեան մէջ պէտք է ընկղմած լինի եթէ երեք տարուան մէջ երկու անգամ այրի , երեւակայեցէք : Երեւակայեցէք անօթի տղաքը որ սա ցուրտ եղանակին մէջ կիսամերկ կը զողան խեղճուկ խըրճիթներու մէջ :

Ընկե՛րներ , այդ թշուառ քաղաք , այդ սովահար ու հրակէզ քաղաք Զէյթունն իսկ է այն :

Շատ քաղաքներ տեսած եմ ու կը ճանաչեմ Հայաստանի մէջ . — տեսած եմ ի մէջ այլոց զերիզա , զիլարբերդ , զ Բաբերդ և զ Կարին , բայց մի քաղաք միայն տեսած եմ բառին բոլոր նշանակութեամբն ՀԱՅ , քաղաք գրեթէ բոլորովին հայրենակ և հայաբարոյ — այդ քաղաք՝ Զէյթունն է այն :

Հայաստանի ուրիշ բոլոր քաղաքաց մէջ Հայն է որ կը խօսի Թրքին թրքերն լեզուով , և կը իօսի խոնարհաբար . միայն մի քաղաք կայ յաշխար-

Հի որոյ թուրք սակաւաթիւ բնակլչներն խոնարհութեամբ կը խօսին Հայուն և հայեվար կը խօսին .—այդ տարօրինակ քաղաք՝ Զէյթունն է այն :

Տաճկաստանի բոլոր ուրիշ քաղաքաց մէջ երբ հայ տղեկն զինուոր տեսնէ, կը փախչի տուն քնի զամ է” չշնչելով։ Միայն մի քաղաք կայ ուր հայ տղան ի տես թուրք զինուորին՝ քար կը նետէ անոր աներկիւղ .— այդ անվախ քաղաք՝ Զէյթունն է այն :

Շատ քաղաքաց մէջ կան կրթեալ և քաղաքականացեալ Հայեր, պատուաւոր, ականաւոր, ունեւոր Հայեր .— իսկ զինուոր Հայեր՝ միայն մի քաղաքի մէջ կը գտնուին — այդ քաղաքին մէջ տեսայ 11 տարեկան հայ տղեկ հրացան շալկած և հրացան արձակելու կարող : Այդ զինուոր ու պատերազմիկ քաղաք՝ Զէյթունն է ԱՅՆ :

Այս՝ Զէյթուն հայ մարտկաց ինչպէս հայ մարդկանց քաղաքն է : Նա բանակնելու դէմելած ու բանակներ կոսորած է ներկայ դարուն մէջ իսկ երբ Հայեր պատերազմ և հրացան բառերէն կը զարհուրին : Մինչեւ քիչ տարիներ սուջ թուրք իշխանութիւն չկար հոն, քաղաքն տուրք չէր վճարեր, և կը պահէր իւր ինքնավսրութիւն և անկախութիւն : Այժմ իսկ, Զէյթունի թուրք գայմագամը չհամարձակելով զիշերն մնալ առիւծուց քաղաքին մէջ՝ ամեն երեկու կը քաշուի այն ամուր պահականոցաց մէջնուրկէ զինուորաց զընդեր և թնդանօթներ կը հոկեն Զէյթունի վլայ 1878էն ի վեր :

Ահա այս դիւցաղն քաղաքն է որ իւր անկախութեան սիրոյն համար այնքան անկանոն ու կանոնաւոր գնդերու յարձակու մներ, այնքան նեղու-

թիւններ կրելէ յետոյ կը պատժուի նաև հրդեհով : Վկեավուրներու քաղաքն յարմար կը դատուի ողջակէզ լինելու բռնապետութեան կռոց . . . : Կ'ուղեն թշնամիք որ անոր մոխիրն հովերուն տան և ձեռս իկուրծ զարնելով բուն թէ ո'չ ես է Զէյթուն :

Ո'չ, թշնամի, ո'չ, չիք պիտի չլինի Զէյթուն : Եթէ այրես զայն դեռ տասն անգամ, պիտի շինենք մենք զայն տասն անգամ :

Զէյթուն չպիտի կրնչի : Այն մեր մխիթարութիւնն է, եթէ ոչ մեր զօրութիւն : Մեր նախնեայ ազատութեան դարերու և նոցա դիւրազնական շահատակութեանց կենդանի յիշատակարանն է այն :

Ընկերներ 2000 տարի Հայկական իշխանութեան արեւն փայլեցաւ, և կիլիկիա՛ տեսաւ այդ արեւու խոնալ հումն ի մուտս : Անդ ի կիլիկիակայ սակայն լեռ մը՝ ուր այդ մարն մասած արեւուն յետին նշոյլքն իրը աղօտ վերջալոյս կը չողան ցայսօր : Դէպ յայդ լեռ, յայդ կէտ զարձուցէք ձեր ակնարկ, Հայե՛ր, — այդ կէտ . այդ վերջալուսոյ սիրալի կայան — Զէյթունն է այն :

Երեւակայեցէք այժմ հրդեհի լեռնաբերձ բոցերն որք յարձակեր են խեղդելու այդ մխիթարական նշոյլներն :

Հայե՛ր, կրնա՞ք չգթալ Զէյթունի . կրնա՞ք վարանիլ ձեր համարանք արտայայտելու այդ թշուառացեալ քաջերուն :

Ծինենք զԶէյթուն, հայրենակիցներ, այս երեկոյ իսկ աստէն և աստ տանք մեր լուման, ծագեցնենք մեր սիրովիչ շողիկը, մեր տաքուկ սիրոյ նշոյլը մեր անօթի անպատսպար եղբարց վրայ :

Կուտամ ես ինչ որ կրնամ . տուէ՛ք և դուք  
ինչ որ կրնաք , եւ եթէ չենք կարող չինել ամ-  
բողջ քաղաքն , չինենք մի տնակ :

Եթէ չենք կրնար Աստուած լինիլ ու հրա-  
մայել որ սառնամանիք զարնեն թշնամին կամ  
ամպեր չանթահարեն գժանտն , որ Եփրատ յաձա-  
կի և Երասխ որոտայ թուրք գնդերու գլխուն ,  
կրնանք մարդ լինիլ ու մեր ձեռք կարկառել տա-  
ռապեալ Զէյթունի եւ անոր ափին մէջ դնել մի  
քանի տոլար , մի քանի ոսկի , որպէսզի նա հաց ու-  
նենայ ուտելու և հրացան ունենայ ինքզինք պաշտ-  
պանելու :

Շինենք զԶէյթուն , Հայեր , և եթէ չենք կըր-  
րար չինել զնա , միսիթարենք , սփոփենք , քաջա-  
լերենք տալով որքան որ կրնանք . . միսիթարենք  
զհայ , զքաջ , զնահատակ , զառիւծ Զէյթուն :

## ՀԱՅ ԿԱՆ

(Խօսեցեալ ի Հանդիւի Երիզացի Հայ Երիտառարդաց  
Կրքական Միուրիան , 8 Դեկտ . 1907 , Նիւ Եորք :)

Տիկնա՛յք և Տեա՛րք ,

Երգնկայի Աղջկանց դաստիարակութեանը օգ-  
նելու համար Նիւ Եորք բնակող Երգնկացի հայ Ե-  
րիտասարդներն ընկերութիւն մը կազմած են ի-  
րենց մէջ , և քաղաքիս հայ գաղութը հրաւիրած  
են գալ իրենց այս հանդիսին առթիւ ծանօթանալ  
իրենց նպատակին ու գործունէութեանը : Ես ալ ,  
իբրև Նիւ Եորքի մը , այս հանդիսին մէջ քանի  
մը խօսք խօսելու հրաւէրն ընդունելով , կու գամ  
Նիւ Եորքի Հայոց թարգմանն ըլլալ՝ զիրենք չնոր-  
հաւորելու այս կրթասիրական ձեռնարկին համար :

Երիզա կամ Երգնկան քաղաքը ես շատ տարի ա-  
ռաջ , ԺԹ . դարուն մէջ , ճանչցած հմ , և շատ ա-  
նուշ յիշատակներ կը տածեմ այդ հին հայ քաղա-  
քին համար — անոնց վարժարաններուն և բազ-  
մաթիւ վանքերուն վրայ զորս այցելեցի : Այդ  
վանքերը շրջակայ լերանց կողերուն վրայ կառուց-  
ուած վաղնջուց հիմնարկութիւններ են , և անոնց  
անուններն անվրէպ կ'արթնցնեն յիս զով ու վը-  
ճիտ ջրերու , առողջարար օդի , յաւիտենական  
ծառերու , դրախտանման տեսարաններու , սրտա-  
յոյզ երգեցողութեանց , և հին հայրապեաններու  
յիշատակը , ու շատ ճշմարիս կը հնչէ այն ատեն  
ծանօթ աղքային երգը որ կ'ըսէ : —

Հայաստան, երկիր դրախտավայր,  
Դու մարդկայնոյ ցեղիս որբան.  
Դու և բնիկ իմ Հայրենիք,  
Հայաստան, Հայաստան, Հայաստան:

Կը սպասուի որ Երգնկայի նման հայաշունչ  
երկրի մը ծոցը մեծցող երիտասարդներն շատ  
հայրենասէր ըլլան, և մեր այս բարեկամները այն-  
պիսի ըլլալու ապացոյցը կու տան մեզի իրենց այս  
ձեռնարկով:

Իրենց ի բոլոր սրտէ յաջողութիւն կը մաղ-  
թենք:

\* \* \*

Յաջողութիւն կը մաղթենք մեր այս բարե-  
կամներուն այնքան աւելի սրտադին՝ որքան հա-  
մոզուած ենք թէ կինը մեծ զօրութիւն մըն է՝  
նոյնիսկ երբ անկիրթ և անուս է: Աղջիկներուն  
միտքը և սիրաը մշակելը ազգին մէջ զօրութեան  
նոր աղբիւրներ ցայտուցանել է:

Ի՞նչ է կնոջ դերը: Անոր գերը բազմադիմի  
է, դժուար ու փափուկ: Կինը մանուկին ոչ մի-  
այն կաթնատուն է, այլ և անոր դաստիարակը,  
անոր տարամերթ դաստիարակը անոր ամենէն ըն-  
կալուչ տարիներուն ընթացքին: Մանուկը մօր-  
մէն կը սորվի ժպտիլ, խնդալ, խօսիլ և սիրել:  
Մայրը ի՞նչ լեզու որ խօսի, մանուկն ալ նոյնը կը խօ-  
սի: Տե՛ս, չենք ըսեր «Հայրենի» այլ «մայրենի լե-  
զուն» խօսիլ, և Ազգի մը լեզուն սորվեցնողն ու  
պահպանողը մայրն է: Հայրերը օտար լեզու ալ կը  
սորվին ու կը խօսին, և եթէ այր մարդոց ազ-  
դեցութիւնը հակակռուած չըլլար այս մասին,  
հիմա Տաճկաստանի մէջ Հայք հայերէն լեզուն

մոռցած և տաճկախօս եղած պիտի ըլլային: Հայ  
մայրն է որ կ'անգիտէ ու կ'ատէ օտար լեզուն:  
Եւ ի՞նչ անուշ կը հնչէ մեր ականջին իր այս տը-  
գիտութիւնը Տաճկերէն լեզուի մասին որ երեան  
կու գայ երբ անիկա թուրք կնոջ մը հետ թուր-  
քերէն խօսելու ստիպուելով, կորսուած կովուն  
վրայ տեղեկութիւն հարցնելու համար կ'ըսէ՝

«Երկան պարան վզնտան  
Պիր կով կէշտի՞ ցանկընտան:»

Ապրի՞ս, հա՛յ կին:

\* \* \*

Միայն այդքան չէ կնոջ դերը: Անիկա ազ-  
գաց քաղաքական պատմութեան մէջ ևս մեծ  
դեր կը կատարէ, թէև այնպիսի համեստ ու լորիկ  
կերպով մը որ շատ ուշադրութիւն չի գրաւեր: Կիները չեն պատերազմիր բայց շատ պատերազմ-  
ներու հոգին են կամ շարժառիթը:

Եւրոպական ազգաց պատմութեան մէջ ամե-  
նէն հետաքրքրականը կը նկատուի ֆրանսայի  
պատմութիւնը: Եւ ի՞նչպէս կը բացատրեն այս  
իրողութիւնը. այնո՞ւ որ աւելի քան ուրիշ ազ-  
գերու մէջ՝ ֆրանսացի կինը պատմական հրապու-  
րիչ դէմք մըն է: "Ժան Տ'Առք"ը միակը չէ,  
թէև ամենէն աւելի ծանօթ է, այլ բազում կի-  
ներ կան ֆրանսայի պատմութեան մէջ և ուսա-  
նողը կը տեսնէ թէ այդ երկրին պատմութիւնը  
այր մարդոց և կիներու պատմութիւնն է, և ոչ  
մարդոց միայն: Ժի դարու մէծ յեղափոխու-  
թեան ցնցումներէն առաջ երկար ատեն մտքերը  
սաստիկ յուզուած էին. Վոլթէս, Ռուսսո, Մօն-  
թէսքիէս, Տիտլոս, Տ' Ալամպէս, և շատ ուրիշ

մտաւորականներ ի Փարփկ մէկակղ կու գային  
նշանաւոր տիկիններու սալօններուն մէջ և այդ  
ընտրանին հաւաքոյթներուն վրայ տիկիններն կը  
նախագահէին։ Խօսող փիլիսոփանները կը ջանա-  
յին իրենց բացատրութիւնները այնպէս յօրինել  
և տրամարանութիւնն անանկ յերիւրել որ ներ-  
կայ գտնուող տիկիններն հասկնային, ու ասիկա  
է պատճառներէն մէկը որ սատարած է Փրանսե-  
րէն լեզուն այնքան յստակ ու այնքան նուրբ մի-  
անգամայն ընելու, լեզու մը որուն մէջ մասնա-  
ւորապէս մշակուած է լուելեայն հասկցուելու  
ընդունակ բացատրութիւնն ու փափուկ ոճը։

\* \* \*

Կը տեսնէք թէ ո՞քան կարող է կինը, լոկ  
իր ներկայութեամբ և ուշադիր ունկնդրութեամբ՝  
ազդել իր ազգին մեծ մատենագիրներուն ոճին  
վրայ և իր ազգային լեզուին տալ ընտիր յատ-  
կութիւններ։ Ի՞նչքան կ'ազդէ կնօջ ներկայու-  
թիւնը այր մարդոց լեզուն աւելի նրբիմաց և  
բարոյապէս աւելի փափկանկատ ընելու։ Իրօք  
կինը հզօրապէս կ'ազդէ այր մարդոց ընդհանուր  
բարոյականին և ընկերական փարուցը վրայ։ Այր  
մարդը բիրու ուժի աւելի կը հաւատայ, իսկ կի-  
նը գթութեան և սիրոյ կողմը կը հակի միշտ։  
Մանչերը աւելի բարի կ'ըլլան երբ քոյրեր ունին  
իրենց քով քան այն ընտանիքներուն մէջ ուր ադ-  
ջիկներ շկան դժբաղդաբար։ Տարուին կը պատ-  
մէ թէ երբ իր մատաղ երիտասարդութեան ասա-  
րիներուն մէջ այնքան եռանդով կ'ուստանէր ընա-  
կան պատմութիւնը դաշտերուն և անտառներուն  
մէջ և թոշնոց հաւկիթներու և միջատներու հա-

ւաքումներ կ'ընէր, իր քոյրերուն խրատներէն  
դրդուելով էր որ թոշնոյ մը բոյնէն մէկէ աւելի  
ձու չէր առներ, և վերջապէս ողջ միջատները  
ժողվելէ վազ անցնելով՝ միայն մեռածները կը  
հաւաքէր։

Մեծ դժբաղդութիւն է տղոց համար առանց  
մօր և առանց քոյրերու ազդեցութեանը ապրիլ և  
պանդոկի կամ օտարի տանը մէջ վարձուած սեն-  
եակի մը մէջ։ կարծուածէն աւելի բարոյացու-  
ցիչ ազդեցութիւն ունին քոյրերը իրենց եղբայր-  
ներուն վրայ, և կիներն իրենց էրիկներուն։ Երբ  
կին մը արթուն ըլլայ և իր ազդեցութիւնը ի-  
գործ զնելու չթուլնայ, կարող է իր նշանած ին-  
կամ իր էրկանը գէջ ունակութիւններն բժշկել և  
ծիսելու ունակութենէն, խմելու ունակութենէն,  
շոայլելու ունակութենէն, թուղթ խաղալու ու-  
նակութենէն։ Աշխարհիս վարուց ու բարուց քիչ  
կամ շատ շնորհք ու փայելչութիւն տուղները  
կիներն են։ Ու կիներն են որ զմարդիկ պիտի ա-  
զատեն իրենց գարշելի մոլութիւններէն վերջա-  
պէս։ կիներն են որ ահազին գինեհատական ըն-  
կերութիւններ կազմած կը պայքարին այժմ այտ-  
երկրին մէջ որ օքէնքով արգիլուի բնօղիի առեւ-  
տուրը։ կիներն են որ բժիշկի մը բանախօսու-  
թիւնը լուելէ յետոյ, 1873ին, սկսան այս պայքա-  
րին տալ ձև մը։

\* \* \*

Հայ կինը պէտք է որ կրթուի որպէսզի մեր  
ազգը փրկուի իր մոլութիւններէն, ու մոլորանք-  
ներէն։ Մեր մէջ վերջին քսան տարիներու ըն-  
թացքին աեսնուած աղիտաբեր միտումներն, գը-  
րական ու գործնական ոլորտներու մէջ երկան ե-

կած մոլեգին ապերասանութիւններն , նողկալի տքեղութիւններն պարբերական մամուլին , և հասարակ ոճիրին ու եղեռնագործութեան փառաւորումը իրբև հայրենասիրութիւն և յեղափոխական հերոսութիւն , այս ամենը չէին կրնար ըլլալ կամ չէին կրնար այս զարհուրելի աստիճանին հասնիլ եթէ հայ կրթուած կիներ շատ ըլլային մեր ազգին , եթէ Սիսիլներն , Անայիսներն , Մատակեաններն , Զապէլ Եսայեաններն , Եւտերպէներն այսքան հազուագիւա չըլլային մեր մէջ :

Վտանգաւոր բան է ժողովուրդի մը արուները միայն կրթել ու կիները առանց դաստիարակութեան թողուլ , վասնզի զօրութեանց կշիռը կը խանգարի , արուին բիրտ ուժին միտումը կը զօրանայ , իսկ կնոջ գութն ու սէրը կը դադրին այդ միտումը հակակշռելու և ուղելու բաւական զօրութիւն մը ըլլալէ :

Գթութեան և ազգային սիրալիր միութեան առաքեալը հայ կինը պիտի ըլլայ :

Հայերէն լեզուին պահպանման ու գարգացման հզօրագոյն ազդակը հայ կինը պիտի ըլլայ :

Հայ մեծագոյն հայրենասէրներն , մեծագոյն բարերարներն պիտի սնանին կրթուած հայ մայրերու գրկաց մէջ :

Կրթուած կինը դրախտն իսկ է երբ կը սիրէ , Հրեշտակ մըն է երբ կ'երգէ , մարգարէուհի մըն է երբ կը խօսի :

Հայ կրթեալ կինն է որ մեր ազգը պիտի կըրթէ և ազատէ :

Այս' , ինչպէս ըսած է Խրիմեան Հայրիկ , «այր մարդիկ թալեցին զլեւոն , կիներ պիտի յարուցանեն զայն : »

## ՈՇԽՋԸ


(Խօսեցեալ 1907 Օգոստոս 4ին Ուկար Հօպօքընի նայ-կական Ս . Խաչ եկելեցւոյն մէջ , ոլբացեալ Թավշան-նեանի իւշատակին կատարուած հոգեհանգստեան պաշ-տամունիքին առքիւ : )

Ամենատխուր օրեր են մեզի համար այս օ-րերը : Յուլիս 22էն ի վեր Ամերիկահայք սուզի մէջ են , հայ հայրենասէրները կ'ողբան ։ Հայ Ազ-գին օտար բարեկամները կ'աւաղեն , վասնզի Տիտը ՅՈՎՀԱՆՆԵՍ ԹԱԼԻՇԱՆՃԵՍՆ ոչ ևս է :

Սգայինք պիտի եթէ մեր բարեկամը արկածի մը զոհ եղած ըլլար , եթէ , օրինակի համար , օթօմօպիլէն դուրս նետուած ըլլալով ւասնը-ուէր : Սգայինք պիտի եթէ մեր հայրենակիցը մեր ուրիշ հազարներուն հետ , ի Պոլիս , թիւրք խուժանին կամ օսմաննեան զօրաց կրակներուն առակ ինկած ըլլար . սակայն մասնաւոր սաստկու-թիւն մ'ունի մեր վիշտը վասնզի թաւշանճեան ինկաւ այս ազատ ու քաղաքակիրթ երկրի քաղաքամայր Նիւ-Եորքի մեծ հրապարակին վրայ , ի-ելիւնիքն Սգուէր , օր ցերեկով , իր ճաշէն վերա-դարցած պահուն , իր վաճառատան մուտքին առ-ջե , ի ներկայութեան և յապշութիւն բազմաթիւ անցորդներու , ընդունելով ատրճանակի մահացու կրակներ : Հոն կ'իյնայ մեր հայրենակի ը սալա-յատակին վրայ , և Ամերիկացի օրիորդ մըն է որ կը փութայ անոր հոգեվարի զլուին իր ծնկան վրայ հանգչեցնել , ու թաւշանճեանի խոլորած

աշքերուն մէջ մարող կեանքը այդ օտարուհին  
ե՞ռւզգէ իր վերջին նշոյլը . նշոյլ մը որ պաղա-  
տանքի ու չնորհակալութեան արտայայտութիւն  
մըն է միանդամայն :

Թաւշանձեա՛ն, որ քսանուհինդ տարի շա-  
քունակած էր իր յաջող վերելքը դէպի վաճա-  
ռականութեան ու հարստութեան բարձունքը  
շեորհիւ իր ուշիմութեան, աշխատասիրութեան  
ու տնաեսութեան . — Թաւշանձեան, որ նիւ  
Եօրքի հայ գաղութին ազդային գիտակցութեան  
առաջին շարժումէն սկսեալ՝ իր առատասիրտ  
մասնակցութիւնը բերած է ամին ազգօգուտ  
գործի եւ ձեռնարկութեան, ծառայելով իրբեւ  
Քարտուղար, ատենապետ, յօդուածազիր, շատ  
անգամ իրբեւ գանձապետ, ու միշտ իրբեւ գան-  
ձատու եւ գանձապարգեւ, մանաւանդ վեր-  
ջին 10—12 տարիներն երբ գրամական նպաս-  
տի խնդիրքներն ու աղերսագրեր իր վրայ կը  
տեղային ամենուստ, Պատրիարքէն, հեղինակնե-  
րէն, վարժարանաց անօրէններէն սկսեալ մինչեւ  
չքաւոր պանդուխտը, անոք հիւանդը և ասեղ  
ծեծող որբեւայրին . — Թաւշանձեա՛ն, որ հարիւր-  
ելով ու հազարներով կը բաշխէր իր տոլարնե-  
քըն ի նպաստ կրօնական, կրթական ու բարեւի-  
քական հաստատութեանց, և որուն դրամովն է  
Պատ մասին որ կառուցուած է այս հայկական ե-  
կեղեցին ուր այժմ ժողովուած ենք . — Թաւ-  
շանձեա՛ն, որ այսքան ծառայութիւններ մատու-  
ցած էր ու շատ աւելին կը պատրաստուէր մա-  
տաւցաննել իր Ազգին, և որուն մէջ — ասիկա հա-  
ռաստի գիտեմ — կար ապագայ Սանասարեան մը,  
այս երկու Սանասարեան, սպաննուեցա՛ւ, Հայու



Յովիաննես Թավշաննեան

մը ձեռքով սպաննուեցաւ, Հայու մը ատրճանակին կրակներուն տակ . . . :

Հէ՛ք հայ տղայ, ինչո՞ւ թաւշանձեանի արելը մարեցիր, այդ արեւը որ Հայոց մռայլ աշխարհին էն միխթարական ու էն գեղափայլ լուսաւորներէն էր. այդ արել որ այնքան ջերմութիւն կը սփոհէր երբ տակաւին նոր էր բարձրացած ազգային հորիզոնին վրայ, ու շատ աւելի փառւոր ու կենսաբեր պիտի հանդիսանար երբ գագաթնակէտին հասնէլ . . . ո՞վ և ամողեց քեզ, հէ՛ք Խաչատուրեան, թէ պէտք էր մարել դայն: Ո՞ր աւազակապետը, ո՞ր թշնամի ցեղապէտը Քրդ աւատանի լեռներէն իջաւ եկաւ քեզ մոլորեցնել. ո՞ր Հասանը, ո՞ր Հիւսէյինը, Զարիքին արրանեակներէն, յաջողեցաւ խարել քեզ: թէ արդեօք հայտէմ Քուրդեր, կամ հայանո՞ւն աւազակապետ մը յաջողեցաւ պատրել քեզ, կամ հրամայեց ու դուն հնազանդեցա՞ր . . .

«Ո՛չ, ո՛չ, » կը պատասխանէ Խաչատուրեան, «Ես ուեկ ընկերութեան մը հրահանգներուն չեմ չետեւած. ես եմ իմ ընկերութիւնը. ես Հայրենիքիս փրկութեանը համար այս մարդը սպաննեցի: »

Ասիկա ահաւոր խոստովանութիւն մըն է, Հայեր, եթէ անկեղծ է: Ընկերութեան մը մէկ քանի վարիչները կրնան անխիղճ անզգամ մարդիկ ըլլալ ու պարզամիտ մէկը ոճրագործութեան գրգռել. այդ պիտի ըլլար, բաղդատօրէն, սահմանափակեալ չարիք մը, ու վաղանցիկ ալ: Բայց եթէ ընդարձակած աւալ ընկերութեան մը այս կամ այն պարզ մէկ անդամը իր խելքովը կ'ելլէ ահռելի ոճիր մը կը գործէ ու կը համարի զայն

հայրենիքին մատուցուած շատ կարեւոր ծառայութիւն մը, այն ատեն կը հարկադրուինք ընդունիլ թէ իմացական խաւարում մը և բարոյական ախտաւորում մը վարակած են շատերը — թէ ազգին մէջ ելած են մարդիկ որ մեր անուսումն երիտասարդներն գլխէ կը հանեն, հասարակութեան մէջ ատելութեան և ոճրագործութեան ոգի կ'արծարծեն, խիղճերը կը բթացնեն և ազգային բարոյական ուժերը կը քանդեն:

Հայեր, չարիքը մեծ է, ինչ կերպով ալ որ այս մասնաւոր ոճիրին ծագումը մեկնենք: Ամերիկեան կառավարութիւնը կրնայ յաջողիլ կամ ոչ այս մասնաւոր սպանութեան կապակցութիւններն երեւան հանել և գատապարտել Խաչատուրեանի հետ Խաչագողեաններ ալ, ու Խաչուրացներ, բայց մենք օրինական քաջորոշ ապացուցութեան պէտք չունինք մեր համոզումը կազմելու համար, մենք որ տասը քսան տարիէ ի վեր շարունակ կը գիտենք հայկական գործունէութեան և դէպքերու ընթացքը: Գիտենք թէ մեր հայրենասէր երիտասարդներուն մէջ կան շատ ազգավոնաս ճամբաններու մէջ մոլորած ջոկեր որք մերթ ընդ մերթ ապերասան ու անխիղճ մոլեգնութեան արարքներով կը սոսկացնեն բովանդակ Հայութիւնը և Հայոց օտար բարեկամները: Ես այս վայրկեանիս այս կամ անհատին, այսինչ կամ այնինչ կուսակցական խումբի վրայ չեմ խօսիր, այլ ընդհանուր կերպով կ'ըսեմ, առանց անձնական վիրաւորանքի կամ թշնամութեան ամենուդոյզն գոգացումի, թէ Հայաստանի ազատաւթեանը կամ ինքնապաշտպանութեանը անունով եղած կարդ մը քարոզութիւններ, շարժումներ ու ա-

բարքներ մեր ազգը յուսահասութեան և ինքնասպան անհացումի կը տանին արտգաբար :

Ահա այս նկատումներով է, Տեարք և Տիկնայք, որ Տիար Թաւշանճեանի սպանումը մեղի կ'ազդէ անսովոր ահսելիութեամբ մը, ու մեր յիշողութեան առջեւէն կ'անցնին երկար շարք մը եղերական դէպերու և երկար շարք մը զոհերու — Թօխմախեաններու և Շէկօններու, Պալեօզեաններու, Ժամահարեաններու և Ունճեաններու, որոնց վրայ գործուած ոճիրներուն սարսրռեցուցիչ նշանակութիւնը իր բոլոր ահագնութեամբ կը զգանք մեր Թաւշանճեանի դիակին առջեւ կեցած։ Այո՛, այս բոլոր օրերը շարունակ աշքիս առջեւ եղած է ու այս վայրկենիս ալ կը տեսնեմ դագաղը, ու Տիար Թաւշանճեանի անշընացած մարմինը սեւազգեաց, ու կը տեսնեմ անոր ճերմկած մազերը, գալուկ դէմքը, ուշիմձակատը, աղուոր ու կանոնաւոր դիմագծերը, և այդ ճակատին ետեւ բնակած ու ճոխացած ազդային մտածութիւնը, մեծագործական դիտաւորութիւններն ու հայրենասիրական ոգին . . . և կը տեսնեմ, ո՞հ, անոր սրտին, թոքին ու սրունքին մէջ բացուած վէրքերը հայ դաւաճանութեան ձեռքով . . .

Ո՞վ Թաւշանճեանի սրունքին մէջ բացուած վէրք, խօսէ՛, բողոքէ՛, և ըսէ՛ դաւաճաններուն թէ այդ նահատակեալը քանի քանի տաճարներու, վարժարաններու եւ որբանցներու սիւնը պիտի լինէր :

Ո՞վ Թաւշանճեանի թոքին մէջ բացուած վէրք, խօսէ՛, բողոքէ՛ այդ կուրծքին կողմէն որ

այնքան անգամ Լեցուած, ուռած ու բարձրացած է հաղարտութեան զգացումով իբրեւ Հայ, և որ ամուր բերդ մը, անառիկ բարձունք մըն էր թշուառ ու ոտնակոխ Հայրենիքին համար :

Ու դուն ալ, ո՛ Թաւշանճեանի սրտին մէջ բացուած վէրք, խօսէ, բողոքէ այդ սրտին կողմէն որ շարունակ Հայութեան համար բարախեց եւ որ սիրոյ, գթութեան եւ բարեաց կենսարեր հեղուկը անդուլ կը ցայտեցնէր բովանդակ հայ աշխարհին վրայ յարածուն յորդութեամբ :

Զղջա, Խաչատուրեան, ու խոստովանէ բոլոր ճշմարտութիւնը . թող դաւաճանք ընդունին իրենց պատիժն ու թող հայ երկնակամարէն փառատի մոլորութեան աղջամուղջը :

Զղջացէք եւ դուք, ո՛ յաղթբազուկի, դաստիարակեալ գլխի եւ վարժ գրչի տէր երիտասարդներ որ այնքան տաեն արբանակեցիք Զարին ու իր աթոռակիցներուն . Զղջացէք եւ դուք, ո՛ թուլասիրտներ որ այլ եւ այլ չափով թերացաք վճռականութենէ ու բաջութենէ հանդէպ Զարին :

Օ՞ն, Հայեր, ուխտենք շարիքը արմաաաքի խլել բառնալ մեր մէջէն . Մեր սպահով ու դեցոյցը դէպի շիտակ ուղին է ճշմարտութեան սէրը . խօսինք ճշմարտութիւնը անվեհեր : Հայատանեայց եկեղեցւոյ այս նուրիգագործեալ խորանին առջեւ ուր մեր սուրբ նախնիքը, Ս. Գրիգոր Լուսաւորիչ, Ներսէս, Մեսրոպ, Եղնիկ, Շնորհաւին իրենց մաղթանքներն ուղղեցին երկնից եւ ուր այսօր մեր վշտահար սիրելի Հայրիկն ու Հայրապետը լալագին կ'աղօթէ գթութեան ու լուսոյ Հօրն, հրաժարինք Զարէն ու իր արբանեակ-

Ներէն . Եւ թէպէտ դժոխքն իր բոլոր սանդարա-  
մետականներով ելւ է մեր դէմ , խօսինք ձշմար-  
տութիւնը , եւ մեր սրտին մէջ վառենք սուրբ ,  
անկեղծ , պատուաւոր հայրենասիրութեան հուրն  
անշիշանելի , եւ մեր հոգւոյն մէջ հինաւուրց  
բարեպաշտութեան խորանը պահենք միշտ կան-  
դուն՝ իբրեւ որդիք լուսոյ եւ սերունդ Ս . լու-  
սաւորչին :



## ՀԱՅ ՄԱՅՐԸ ՈՒ ՔՈՔԱՆԵՐԻ ԱԴՐԱՆԵՐ

### ՄԱՅՐԸ

Ի՞նչ կառ կառ կ'անես , ագռաւ սեերես ,  
Ամերիկայէն վազեր եկեր ես .  
Զայնդ անուշ չի գար , սիրտս դող մ'առաւ ,  
Ի՞նչ լուր ես բերեր , խօսէ՛ , սե ագռաւ :  
  
Ի՞նչ տեսար Լոէլ , Նիւ եռք , ի Պոսթոն ,  
Տղաքն ի՞նչպէս են , ի՞նչպէս է Պետօն .  
Մեր խելօք , կարիճ երիտասարդներ  
Ի՞նչպէս կ'աշխատին Հայստան փրկել :

### ԱԳՐԱՀԻՆ

Ի՞նչպէս խօսիմ , ա՛հ , քեզ ինտո՞ր պատմեմ . . .  
Նոր Աշխարհին Հայք խոր սուզի մէջ են .  
Կու լան Հայ տղայք , կ'ողբան Հայ կիներ ,  
Զի շատ ազգասէր Հայ մ'է սպաննուեր :

### ՄԱՅՐԸ

Մեր լերանց Քուրդեր , Հասանն ու Համօն  
Գացեր կը սպաննեն Հայերն նաև հո՞ն :  
Աւազակնե՛րը , արիւնխո՛ւմ , դաժա՛ն ,  
Հո՞ն ալ մեր տղայք մորթել սկսան .

Զեռքերն կռնծի՛ն , շան-սատա՛կ ելլէ ,  
Թող երկնաւորէն պատիժը գտնէ .  
Եւ թող քրիստոնեայ թագաւորն երկրին  
Կտրել տայ գլուխն այդ մարդասպանին :

### ԱԳՐԱՀԻՆ

Զէ՛ , մարիկ , չէ՛ , չէ՛ , Հասան , Հիւսէյին  
Այդ ոճիրին մէջ ընաւ մատ չունէին .  
ՀԱՅՑ տղայ մըն էր որ խմեց զարիւն  
Այն հարուստ , հզօր ու բարի Հայուն :

### ՄԱՅՐԸ

Հա՛յ տղայ մը , ՀԱՅՑ . . .

### ԱԳՐԱՀԻՆ

Զարաբա՛ստ մարիկ , ի՞նչպէս ըսեմ , ո՛հ ,  
Քու տղագ , ՊԵՏՕ՛Ն է Հայուն մորթողն :

### ՄԱՅՐԸ

Պետօ՛ն , ի՞նչ կ'ըսես , Պետօ՛ն մարդասպա՞ն . . .  
Օ՛ , Պետօ՛ , Պետօ՛ , Պետօ՛ , անդգա՞մ . . .  
(Կուրծքը ծեծելով , մազերն փետելով ),  
Պետօ՛ , Պետօ՛ , վա՛յ , ամօ՞թ , կը մեռնի՞մ . . .  
(Խելայեղ մայրը դանակ մը սրտին  
Մխեց վերջապէս ու փչեց հոգին :)

Նիւ եռք , Օգ . 22 , 1907

ԱՅԻ ԳԱՅՆԻ ԹՐՈՒԹԵԱՆ  
ԱՅՈՒԹՅՈՒՆ

(Կոսեցեալ ի Ռւէսր Հօպօքըն, 5 Հոկտ. 1907,  
ի համդիսի Տիկնանց Բարեգործական Ընկերութեան :)

Տիկնայք և Տեսք ,

Այս տարօրինակ տարիներուս մէջ «Բարեգործութիւն» բառը չունի մեղի համար այն խրոխաշեցան և խանդավառող ոյժը զոր ունի «Յեղափոխութիւն» բառը: «Բարեգործութիւնը» շատ հեշտ, շատ վաղանցիկ արժէք ունեցող արարք մըն է . աղքատը միխթարել, որբը մեծցնել՝ այս հերոսական շահատակութեանց ատեն, բաժինը կը մնան խոնարհներուն և պարզամիտներուն: Ես կու գամ յայտարարել ձեզ այն ծանրակշիռ ճշմարտութիւնը թէ բարեգործութիւնը՝ իր բոլոր ձեւերով՝ արուեստ մըն է . աղքասիրական և հայրենասիրական ամեն գործ և ձեռնարկ այդ արուեստին օրէնքներուն պարտին հպատակիլ: Կան պարզ համարական գործեր, ինչպէս ծարաւին ընծայել բաժակ մը պազ ջուր, զոր ամեն ոք կրնայ ընել և որ վարձքի արժանի արարք մըն է : Սակայն բարեգործութեան բիւրազան տեսակներ կան, դժուար ու բարդ ձեռնարկներ, որոնք, եթէ ըստ արժանույն կատարուին, մեծ գովութեան արժանի են, իսկ եթէ յախուռն և անխելք կերպով իգործ դըրուին, ամենածանր պատասխանատութեան ներքեւ կը ձգեն գործիչը :

Ու նախ և առաջ ըսեմ թէ պէտք է համեստին

բարեգործել: Ազգասիրութեան արուեստին մէջ յաջողելու համար հարկ է մարդուս իր չափը նանջնալ:

Ֆռանսացի փիլիսոփան, Փասքալ, կարծես բարեգործութիւնն իսկ չափական գիտութեան մը օրէնքներուն ենթարկել կ'ուզէր: Դիտէք թէ անիկա բնագէտ, չափագէտ, գրագէտ և փիլիսոփայ էր միանգամայն. ամենէն զարմանալի հանձարներէն մէկը զոր երբեք մարդկութիւնը արտադրած ըլլայ, Փասքալ կը տեսնէր թէ մարդիկ, բարեսէր մարդիկ, երազական խոչոր ծրագիրներ յաձախ կը յշանային ու իրենց կարողութենէն ու չափէն շատ բարձր բաներու համար իրենց ժամանակն ու խելքը կը վատնէին: Օրինակի համար, իր երկու քոյրերը, շատ բարեսիրտ, իրեն կը խօսէին հանրային հիւանդանոցներ հիմնարկելու մեծ գործին վրայ, որպէսզի բոլոր աղքատները հոն դարմանուէին ձրի: Փիլիսոփան որ, ինչպէս իր ապրած ատեն և ինչպէս իր թողած կտակով ցոյց տուաւ թէ աղքատներուն վրայ տարապայման սէր ունէր, ըստ իր քոյրերուն թէ իրենց պարտաւորութիւնն էր ո՛չ ընդհանուրին՝ այլ մասնաւորին ծառայել, խոնարհներուն ծառայել խոնարհութեամբ. և թէ մեծ և ընդհանուր ձեռնարկներն վերապահուած են սյն հոգիներուն որոնք նախախընամական մասնաւոր կոչում մը ունին, — այսինքն խոշոր գործեր կատարելու խոշոր հանձարը :

Չափը ճանչնալու այս սկզբունքը աւելի մեծ զօրութեամբ հրամայական է աղքային ձեռնարկներու կամ գործունէութեան մասին:

Ազգին աղքատներուն, որբերուն, հիւանդներուն ուղղակի օգնել. որբանոցներու, դպրոցնե-

րու , հիւանդանոցներու , կրթական ընկերութիւններու ի նպաստ հանգանակութեանց մասնակցիւ ամե՛ն մարդու պարտաւորութիւնն է , սակայն ամեն մարդ պարտաւոր չէ , և ոչ կարող . ելլել որբանոց . հիւանդանոց , դպրոց հաստատել : Աս ակներեւ է : Յայտնի է նոյնակու որ եթէ մեր դրամական նպաստին մէկ մասը կամ ամբողջը մէկուն գրպանին մէջ կորսուի , ինչպէս բացառօրէն կը պատահի , գոնէ ուրիշներուն վնաս մը չըլլար , մեր ստակը միայն կը կորսուի :

Բայց երբ կրթական ու բարեսիրական գործունէութեան սահմաններէն դուրս , քաղաքական գործունէութեան միջամուխ կ'ըլլանք , այն ատեն բանը չատ աւելի լուրջ և ծանր կերպարանք կ'առնէ , վասնդի սիսալ քաղաքականութեան մը հետեւանօք տուժողը այս կամ այն անհատը չէ , այլ ա՛զգը :

Երբ մեր բնտանիքի անդամներէն մէկը հիւանդ ըլլայ , միթէ մեր դէմն ելած ոեւէ բժիշկի կը յանձնե՞նք անոր դարմանումը : Արդեօք կարո՞ղ է այդ բժիշկը , և պատուաւո՞ր է . մեր բարեկամներուն մէջէն ո՞վ անոր ի նպաստ վկայութիւն կուտայ . այս բոլորը կը հարցնենք , կը քըննենք : Իսկ երբ մէկը երեւան կ'ելլէ , նազարպէկ մը կամ Ղազար էֆէնտի մը , որ կ'առաջարկէ մեր ազգը իր ցաւերէն բժշկել , ու չատ սարսափելի դարմաններ ի գործ դնել , մեր հաւանութիւնը , դրամը , և արիւնն անդամ անոր տրամադրութեան տակ կը դնենք ապշեցուցիչ դիւրապարաստութեամբ մը : Ո՞վէ այս փրկութիւն խուտացող պարոնը , ի՞նչ են իր իմացական ու բարյական արժանիքները . ի նախախնամութենէ

կոչուած առաջնորդն է արդեօք որ կուգայ վարել ազգային ճակատագիրը :

Խորհա՞ծ էք երբեք թէ այդքան ահաւոր պատասխանատուութիւն մը ստանձնող անձը ի՞նչ յատկութիւններով , ո՞րքան բարձր իմացականութեամբ , ո՞րպիսի վեհ անձուիրութեան ոգւով օժտեալ ըլլալու է , որպէս զի հանրային նրապատակին ծառայէ համրերութեամբ , առանց անձնական կիրքերէ և ատելութենէ աղդուելու , առանց ճշմարտութեան և արդարութեան դէմ մեղանչելու , առանց ծուռ միջոցներ կիրարկելու ի յաջողութիւն բարի նպատակին , և առանց ընկճուելու ստայօդ չարախօսութիւններէ , մուլեգին հակառակութիւններէ և թանձր ապերախտութենէ :

Այս կարգի իմացական դիւցազունք և բարյական վեհապետք անշուշտ է՛ն հազուագիւտ պարգևներն են զոր ազգ մը կրնայ ունենալ , բայց եղած են և կա՞ն այնպիսիք : Ուէ ազգ մը չի կրնար . կարեսոր չարժում մը ի գլուխ հանել , ուէ նշանաւոր զարգացում երեան բերել առանց այդ կարգի մարդոց :

Այս տեսակէն մարդ մըն էր , օրինակ իմն , Ֆուանսացին Դիլի՛թկօ (Turgot) : Ֆուանսական մեծ Յեղափոխութեան պայթումէն առաջ գործող հսկայ հայրենասէրն էր այն , խելքով ու սրտով տիտան մը , տնտեսագէտ , պատմագէտ , իմաստասէր և մարգարէ : Իր բոլոր զօրութեամբ աշխատեցաւ բարեկարգութիւններ ի գործ դնելով արգիլել այն քանդիչ յեղափոխութիւնը որուն խուլ գոռոյթը կըզգար ի հեռուստ : Լիմօժ Գաւառի կառավարիչ կարգուելով՝ զայն սիպար

երկրի մը վերածեց 10 տարուան մէջ : Յետոյ իբ-  
րեւ նախարարապետ ամեն ճիգ թափեց ընել ամ-  
բողջ ֆռանսայի համար զոր ինչ ըրած էր լիմօժի  
համար , սակայն հին դրութեան մակարոյժները  
վերջապէս յաջողեցան զինքը վեհապետին աշ-  
քէն հանել և պաշտօնանկ ընել տալ : Սակաւք  
միայն գնահատեցին Դիւռկօյի արժանիքը , իր  
անկումէն յառաջ ինչպէս և յետոյ՝ աւենատգեղ  
հակառակութիւններու նշաւակ եղաւ այս մեծ  
հայրենասէրը , ի գլուխ որուն կը տեղալին ծաղու-  
և խծրածանաց տարափը՝ երգերու , ոտանաւորնե-  
րու և տեսրակներու ձեռք : Սակայն ոչինչ կը զօ-  
րէր սրտարեկ և ձեռնթափ ընել զինքը : Նա ի  
հեծուկս այնքան կոյր ապերախտութեան մշտա-  
վառ պահեց իր սրտին մէջ ազգին սէրը , որ , ըստ  
վկայութեան Մալլէսպի , կիրք մը չէր , այլ կա-  
տաղութիւն մը Դիւռկօյի մէջ : Ուստի նա ան-  
վհատ ու անյողդողդ ջանաց ի գործ դնել իր մեծ  
ծրագիրը մինչեւ այն օր երբ օրինական իշխանու-  
թիւնը պահանջեց իր հարաժարումը :

Մեծ հայրենասէր մ'ալ իտալացին Քաւուր  
(Cavour) եղաւ , իտալեան միութեան և անկախու-  
թեան իմաստուն և մեծահոգի գործիչը : Նա ևս  
երկար տարիներ անգնահատեալ ու անաջակից մը-  
նաց : Բռնաւոր իշխանապետներու բազմութիւնն  
իրեն հակառակ էր վասնզի Քաւուր զանոնք իտա-  
լիայէն վանել վտարել կ'ուզէր : Ամբոխներն ու  
յեղափոխական կազմակերպութիւններն ևս իրեն  
թշնամի էին զի անոնց ալ բռնութիւններուն և  
ոճրարատ գործունէութեան չէր հաւնէր : Իր  
վեհապետն իսկ , Փիէմօնի թագաւորն , ըսած էր  
թէ այն էր իր երկրին ամենէն վտանգաւորմար-

դը : Այնքան խծրծեցին ու ծաղը ըրին զինքը  
որ ժամանակ մը ամենէն անժողովրդական  
մարդն եղաւ իտալիոյ մէջ : Սակայն Քաւուր  
համբերեց ու , երբ չկրցաւ գործել , գրեց , և  
վերջապէս եկաւ ժամանակը ուր յաղթելով ամեն  
դիմադրութեան , նաև փառամէնթին , յաջողե-  
ցաւ բերել զՓիէմօն ի գանակցութիւն ֆռան-  
սայի և Մեծն Բրիտանիոյ հետ ընդդէմ Ռուսիոյ ,  
Խրիմի պատերազմին ատեն : Վերջէն միայն հա-  
սու եղան հակառակորդներն անոր հեռատես հա-  
շիւներուն և ծափահարեցին զինքը : 1860ին ութը<sup>ը</sup>  
գաւառներէ միանգամայն ընտրուեցաւ փառլա-  
մէնթի անդամ այն Քաւուր որուն թեկնածու-  
թիւնը պարտուած էր քանի մը տարի յառաջա-  
գոյն :

Հիմա ձեր մտքին հարց մը կը ներկայանայ  
անշուշտ : Ինչո՞ւ արդեօք այսպիսի մեծ և ձը-  
մարիտ հայրենասէրներ սկիզբէն չեն յարգուիր  
իրենց ժողովուրդէն : Պատճառը բարդ է : Այն-  
պիսին իր իմաստութեամը շատ գեր ի վեր կը  
կենայ ու շատ աւելի հեռու կը տեսնէ քան իր  
ժամանակակիցներն որք , իրեն հաշիւներուն չեն  
հաւատար : Ասոր մէջ անպարկեշտութիւն չկայ :  
Սակայն ազգին մէջ դիրք ու պաշտօն ունեցող  
շատ մարդիկ , նախանձու և ինքնահաւան , զմեծ  
հայրենասէրը կ'ուզեն գործի ասպարեզէն հեռա-  
ցընել՝ զայն պժգացնելով : Իսկ ամբոխները , որ  
ինքնահաւան վերվերիչներու շատ աւելի մտիկ  
կ'ընեն քան անկեղծ և երկիւղած առաջնորդնե-  
րու , ամենեկին չեն աւորժիր Դիւռկօներէն ու  
Քաւուրներէն որոնք երբեք չեն զիջանիր ամբո-  
խը չողոքորթել , անոր քմաց ախորժելի բաներ

րգել կամ բեմերէն հնչեցնել անոնց ծափերուն և քու էներուն զձձօրէն ցանկալով։ Մանաւանդ թէ Քաւուրները մատնանիշ կ'ընեն ծանծաղամիտ գործիչներուն սխալներն և կը դատապարտեն ամրոխներուն անկարգապահ ընթացքը, անհամբեր աճապարանքը, յանկարծական յաջողութեան համար անոնց խօլ և երբեմն եղեռնաւոր վազքը։ Ամբոխը կը սիրէ և կը պաշտէ այն առաջնորդը որ իրեն մեծ բաներ տալ և շուտով տալ կը խոստանայ, ամենավստահ լեզուով մը կը խօսի, ուեէ դժուարութեան և վտանգի մասին անոր բան մը չըսեր։ Այսպիսիները կը կոչ ուին demagogue, ամբոխավար։ Ամբոխավարութիւնը Եւրոպայի և Ամերիկայի մէջ շատ ծաղկած արհեստ մ'է հիմա, վասն զի մեր դարը. ուրիշ շատ բաներու դարն ըլլալով հանդերձ, նուամբոխներու դարն է։ Այս դժբաղդ ու սպառնալից հոսանքը հասած է նաև մեր հայ գաղութներուն և մեր մէջ ալ ամբոխավարութեան դիրին արհեստին մէջ շատ մը աշակերտներ և վարպետներ ունինք արդէն։ Մեր ալ ամբոխավարները, որ երբեք ճշմարտութեան ծարաւէն և արդարութեան քաղցէն շատ նեղուած չունէին, խօսեցան յանուն բարձրագոյն մարդկայնութեան, իրենց խակ ու միակողմանի ծանօթութիւններով բեռնաւոր մտայնութիւնը խոժոռ և զինեալ յամառութեամբ մը հարկադրեցին միամիտ ամբոխին, և յաջողեցան անոր մէկ մասը գոնէ իրենց ստրկացնել, գերի առնել, և ա'յն աստիճան շրմորել և խաթարել անոնց խղճերը որ մինչեւ ոճիրներն ու եղբայրասպանութիւններն աղքամիական արարք համարեցան շատեր։

Բարեկամներ, աղքասիրութիւնը ոչ միայն ուեէ գործ չի կրնար ունենալ եղբայրասպանութեան հետ, այլ նոյն իսկ բարեմիտ եռանդն, դրամ տալն, ճառ խօսիլն, ժողովի երթալն, բարենպատակ ընկերութեանց անդամակցութիւնն ալ ճշմարիտ աղքասիրութիւն չեն կացուցաներ եթէ հմտութեամբ, լրջութեամբ և իմաստութեամբ չըլլան, այսինքն, եթէ այն կերպով ի գործ չդրուին որ աղքը օգտառի ու հայրենիքը չինուի։ Ի՞նչպէս կրնայ ճառը, հրապարակախոսութիւնը, թերթը ազգին չինութեանը ծառայել եթէ ճշմարտութիւն չի խօսիր և արդարութիւն չի ջատագովեր, այլ տարածիչ կ'ըլլայ ինոլ խորչութիւններուն եւ մոլար մտքերու, սուս յօյսերուն եւ անհիմն ակնկալութիւններու, նոյն իսկ եղբայրագաւ գրպարտութեանց եւ տղեղ չարախութիւններու։

Խղճամիտ մարդը պարտի աղքասիրութեան ստոյդ եւ ապահով եղանակները ընտրել եւ աստիճանարար յառաջ երթալ աղքասիրութեան դժուար արուեստին մէջ։ Համեստ աղքասիրին պառաջին պարտաւորութիւնն է լաւ հոգ տառաջին պարտաւորութիւնն է լաւ կամ պիճակը իր սերուն կին եւ աղքին ալ անշուշտ պիտի աղդեն։ Երկրորդ, պէտք է ԱՐՃԵՍ մը սորվիլ, ապրունական միջոց մը ձեռք բերել։ Անոնք որ ապրուստի ապահով միջոց մը չունին, յաճախ, տնտեսական պահանջներու ճնշումին տակ, կը փորձուին իրենց համոզմանց հակառակ ուղ-

զութիւններու եւ հոսանքներու մէջ քշուիլ իյ  
նալ անզգալապէս։ Պէտք է նաեւ ԱՄՈՒՍ  
ՆԱՆԱԼ եւ ազգին ընծայել առողջ ու բարե-  
կիրթ զաւ սկներ։ Ասիկա ինքնին բաւական լաւ  
ազգասիրութիւն է որ ամեն բարի ազգայնոյ,  
արու ըլլայ թէ էգ, կարողութեան սահմանին  
մէջ կ'իյնայ։

Ասկէ աւելին ընելու են անշուշտ որոնք որ  
կարող են, եւ գրեթէ ամեն ոք արդարեւ կա-  
րող է հետաքրքրութիւն իր ցեղին պատմու-  
թե ամբը, եկեղեցիովը, լեզուաւը, կրթական և  
բարեգործական ձեռնարկութիւններովը։ Պէտք  
է ըստ կարի սատար եւ օգնական րլլաւ ազգա-  
շէն գործունէութեանց, իսկ կասկածելի ձեռ-  
նարկներու բնաւ չմասնակցիլ, վնասակարին ան-  
վախ հակառակ կենալ։

Տեա՛րք եւ Տիկնա՛յք, մեր գաղափարնելը  
ազգասիրութեան վրայ բարհփոխման կարօտ են։  
Մեր ազգին մէջ ազգասիրութիւնը շատ ստորին  
եւ հասարակ տեսակէն եղած է, յաճախ երկ-  
բայական, երբեմն վտանգաւոր եւ ազգավնառ։

Ազգասիրութեան մտատիպար մը ունենալ  
պէտք է։ Մտատիպար, կատարեալ ազգասէրը  
այնքան անօխալ եւ միանգաման անձնուէր մարդ  
է որքան կարելի է մորդ կօրէն։ Այսպիսի ազ-  
սասէր ըլլալու իդաու վառուած մարդը անդուլ  
կ'աշխատի ինքզինք կատարելագործել թէ գիտ-  
նալու եւ թէ ի գործ դնելու մէջ։ Իր ազգին  
ճշմարիտ գերազանցութիւններն ու տկարու-  
թիւններ, վատանգները, պէտքերը, թշնամիները,  
բարեկամները, օգուտն ու վնասը տարուէ տարի  
աւելի խորապէս կր քննէ ու կը ճանչնայ և աւելի

արդիւնաւոր կ'ընէ իր ծածայութիւնները։ Իր  
շարժառիթները աւելի մաքուր, համոզումներն  
աւելի տրամախորհեալ, պատասխանատուութեան  
գդացումը աւելի զօրաւոր կ'ըլլան եւ ծայրա-  
գոյն լրջութեամբ եւ խղճմառութեամբ կը քննէ,  
կը խօսի, կը գովէ, կը պարսաւէ, կը հաւանի,  
կը մերժէ, կը քուէարկէ, կը ծափահարէ, կը  
հանգանակէ։

Երբ ամեն հայ, այր թէ կին, այսպէս աշ-  
խատի տիպար ազգասէր ըլլալ, ան ասին ազ-  
գին ուժերը աւելի հեշտին եւ զօրութեամբ կը  
միանան եւ ընկերակցութիւններն կը ծաղկին,  
պառ սկտումները կը փակուին, ատելաշունչ վէ-  
ճերը կը վերնան եւ փցուն ցուցամոլութիւնները  
կը ցնդին։

Եւ ճշմարիտ ազգասէրներու յարաճուն բազ-  
մութեան եւ համերաշխ աշխատակցութեան ըլ-  
նորհիւ կը մեծնան ու կը յայտնուին մէծ, ա-  
ռաջնակարգ հայրենասէր դէմքեր, Դիւռկոններ,  
Քաւուրներ, եւ կը գործեն հրաշազան գործեր։

Բարեկա՛մներ, ո՞րքան իրաւամբ կրնանք ազ-  
գասիրութիւնը արուեստ կոչել, եւ գեղեցիկ,  
գժուար, վսեմ, փառաւոր արուեստ, որուն պար-  
տաւոր եւ կարող ենք ամէնքս հետեւիլ եւ մշակել  
կաթոգին։

Երանի՛ թէ մեր բոլոր ընկերակցութիւններն  
եւ կուսակցութիւններ ծառայէին իրբեւ դպրոց  
եւ մարզարան զմեզ ճշմարիտ եւ ազգաշէն ազ-  
գասիրութեան վարժելու։

**ՀԱՅԿԱԿԱՆ  
ԲԱՐԵԳՈՒՄԲԱԿԱՆ  
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹԵՐՆԵ**

(Խոսեցեալ ի նիւ Եորք, 15 Ցումիս, 1910)

Արտասահմանի Հայերուն մէջ անհամու ըն-  
կերակցութիւններ երեան ելած են վերջին քսան  
տարիներու ընթացքին և զանազան չափով օգ-  
տակար եղած են անոնք. սակայն այն որ 1906ին  
հիմնարկուեցաւ ի Գահիրէ, նորօրինակ, եղական  
հանգամանք մ'ունի: Հիմնարկուն, այդ դէպ-  
քին մէջ, վարժապետ մը կամ խմբագրասետ մը  
չէ, այլ հայ փաշա մը, մեծանուն ու մեծահա-  
րուստ, և իր ընկերներն ալ նոյնպէս դրամի ու  
վաճառականութեան մարդիկ:

Ի՞նչ կ'ուզէին ընել այդ ինելացի և հարուստ  
մարդիկը: Անոնք կ'ուզէին Արե ելքի հայ ժողո-  
վըրդեան նիւթական կացութիւնը բարւոքելու  
օժանդակել, և անոնց բարոյական զարգացմանը  
նպաստել: Սիսալ մը չէ՞ր արդեօք հաց տալ այն  
ժողովուրդին, ինչպէս այն ատեն ոմանք իր հար  
ցընէին, որուն գերագոյն պէտքը արդարութիւնն  
էր, բանաւոր վարչութիւն մը: Եթէ անոնց հա-  
մար ձեռք բերուէր արդար վարչութիւն մը, ա-  
նոնք հացն ու ուրիշ ամեն բարիք կրնային առա-  
տօրէն ապահովել իրենք իրենց համար:

Բայց այս հարուստ մարդիկը չէին կրնար ար-  
դարութիւն տալ հայ ժողովուրդին, ատիկա ի-  
րենց ձեռքը չէր, ուստի հաց տալ ուզեցին, մը  
տածելով թէ ժողովուրդը պէտք է շարունակէ  
ուտել և ապրիլ մինչև որ կանուխ թէ ուշ ար-

—153—

դարութիւնն ալ ձեռք բերուի: Ուստի կազմեցին  
Հայկական ԲԱՐԵԳՈՒՄԲԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒ-  
ԹԻՒՆԸ՝ անխառն և հեռի ամէն քաղաքական հան-  
գամանքէ:

Մե՛ծ մարդիկ որ պզտի՛կ գործ մ'ընելու են  
ելեր . . . , հաց տալ: Սակայն իրօք հացը այնքան  
պզտի՛կ բան է: Ոչ այնքան պզտիկ որքան պզտ-  
տիկ մտքերը կը համարին զայն: Հայ ժողովուրդը  
պէտք է հող և արհեստ, նիւթական գոյութեան  
միջոցներ ունենայ, տնտեսական ասպարէզին վը-  
րայ յառաջդիմութեան պարագլուխ ըլլայ, որ  
պէսզի ուրիշ կարգի յառաջդիմութիւններն ալ  
կարելի ըլլան իրեն:

Ու մեր խելացի հարուստները իրենց օրինա  
կովը մեզի ցոյց տուին թէ բարիք գործելը ար-  
համարհելի ծառայութիւն մը, պզտիկ գործ մը  
չէ: Անոնք ողջմութիւն և քաջութիւն միանգա-  
մայն ի հանդէս բերին զայդ ընելով անանկ ա-  
տեն մը երբ ոմանք սո՞ւր կուզէին քաշել, զրօն  
պարզել, մարտաշունչ աղաղակներ արձակել: Մեր  
փաշաները և յեծ ատունները, ընդհակառակն,  
ըս-  
պասաւորութեան զենջակը իրենց մէջքը փաթ  
թած սկսան թափառական եղբայրներու ոտքերը  
լուալ, որբերուն հաց ճամբել, ալրիներուն սիրտ  
գնել, սովելոց սնունդ հասցնել, վիրաւորեալնե-  
րուն վէրքերը պատել . . . :

Բարի՛ք ընել. ու, զիտեցէ՛ք, ան խառն  
բարիք: Անոնք իրենց հացին հետ չընծայեցին  
հայ ժողովուրդին ոչ նոր կրօնք կամ դաւ անանք,  
ոչ նոր իմաստասիրութիւն, կամ իմաստակու-  
թիւն: Անոնք փոխարէն ոչ մի բան պահանջեցին,  
ոչ մի գաղափար հարկադրեցին: Անոնք իրենց

օգնութեան հետ միայն մէկ պատգամ տարին,  
այն հին ու վսիմ պատգամը որ հայ եկեղեցւոյ  
բեմբէն տասն ու վեցդարերէ ի վեր կը հնչէր.—  
« ս ի ր ե ս ց ե ս զ ը ն կ ե ր ք ո ի բ ր և զ ա ն -  
ձ ը ն ք ո »:

Հայե՞ր, կայ ձեր մէջ մէկը որ իր ընկերը սի  
րելու անպարտ համարի ինքզինքը .ոչ : Ուրեմն  
դուք ամէնքդ պարտիք, և բոլոր Հայերը, ար-  
տասահմանի ու հայրենիքի, բուռը Հայերը  
պարտին անդամ ըլլալ Հ. Բ. Լ. Միութեան :

Ոչ ոք կրցած է ցարդ ո և է բանաւոր առար-  
կութիւն բանաձենել այս Միութեան դէմ, ու  
ոչ ոք կրնայ երբեք : Շատ մը օգտակար ընկե-  
րակցութիւններ կան մեր ժողովուրդին մէջ, բայց  
ամենէն օգտակարն ասիկա է, վասն զի ոս է որ  
պիտի ընէ ինչ որ ուրիշ ո և է ընկերակցութիւն  
չէ կարող ընել : Տարեկան երկու-երեք հարիւր,  
կամ նոյն իսկ երկու-երեք հազար սոսկի եկամուռ  
ունեցող ընկերութիւն մը երբեք չի կրնար մա-  
տուցանել այն ծառայութիւնը զոր Բարեգործա-  
կանը միայն կոչուած է սահմանել, այսինքն ժո-  
ղովուրդին նիւթական դոյութիւնը պահպանելու  
և տնտեսական յառաջդիմութիւնը դիւրս ցնելու  
համար հարկաւոր խոշոր ձեռնարկներ ընել — մե-  
ծաքանակ ցորեն ներածել, ի հարկին, ի թիւրքիա-  
կ ժողովուրդը մատրապազներու ձանկէն ազա-  
տել .— սերմցու և անասուն հայթայթել, երկ-  
րագործութեան մեքենաներ և արհեստագործու-  
թեան արդի մեթոսներ ներմուծել — տիպար ա-  
գարակներ հաստատել — լաւագոյն հողերը գտնել  
և գնել յարմարագոյն վայրեր և հայ երկրագոր-  
ծին առջև ասպարէզ բանալ .— դրամ փոխ տալ

և վաշխառոսներու ձեռքէն ազատել աշխատա-  
ւորները : Յայտնի է թէ տարեկան հարիւր հա-  
զար լիրա, և աւելի իսկ, եկամուտով մը միայն  
հնար է ասանկ բաներ ընել — և հարկ է ընել  
— ու միայն բարեգործականն է որ կրնայ այդ-  
պիսի վիթխարի եկամուտ ունենալ — և պիտի  
ունենայ :

Եւրոպա, Աֆրիկէ և Ամերիկա կը դանուին  
իբր 100,000 Հայեր, որոնք պիտի կրնան տարին  
100,000 լիրա տալ Բարեգործականին . ու Պուտոյ,  
Զմիւռնիոյ, Թիֆլիսի և ուրիշ քանի մը հայ կեդ-  
րոններու Հայերն ալ մասնակցելով՝ գումարը  
պիտի կրնայ 200,000 լիրա ըլլալ առնուազն :

Ժամանակ է որ այս բանը փութով ի գլուխ  
ելլէ և ճիւղերը կազմուին անյապակ :

ԻնՔՆՕԳՆՈՒԵԹԵԱՆ դպրոց մը պիտի ընենք  
զՀայկական Միութիւնը : Եւրոպա մեզի համար  
հիմա պաղ չունչ մը և գոցցես արհամարհական  
շեշտ մունի . իսկ բարբարոսները իրենց համայ-  
նախամուր խորշակը կը փշեն դեռ այն հողին  
վրայ զոր մեր երգիշները «երկիր դրախտավոյր»  
կոչեցին և զոր մեր ժողովուրդը դարերէ ի վեր  
կ'աշխատի իր քրահնքով գրախարի մը փոխարկել .  
Ո՞վ պիտի օգնէ մեզ .— ՄԵՆՔ : ՀԱՅԼ ՀԱՅՈՒՆ :  
Ու Հ. Բ. Լ. Միութիւնն է ահա Հայուն օգնու-  
թիւնը Հայուն : Օրհնեալ ու վեհանձն ինքնօգ-  
նութիւն :

Ինքնօգնութենէ աւելի մեծ ու հզօր բան  
մ'ալ է այն : Հ. Բ. Լ. Միութիւնն է այն : Նու-  
պար փաշա և աշակիցները հանձարն ունեցած են  
գտնելու այն հողը որուն վրայ բոլոր հայերը կը  
նան միանալ : Քաղաքական կուսս կը թիւներն

ալ, կրօնական համոզվանց եման, իրենց սահմանափակումներն ունին. ամէն հայու անկեղծ համոզումին չեն կրնար համապատասխանել: Ոչ մի կուսակցութիւն կրնայ պահանջել և ակնկալել որ ամէն հայ իրեն անդամ ըլլոյ: «կուսակցութիւն» բառն իսկ արդէն ասոր անկարելիութիւնը լոելեայն իր հոչակէ: Բայց բարեգործութիւնը ամէն հայու պարտքն է և այն չէզոք ու անխառն բարիքը զոր Հ. Բ. Բ. Միութիւնը կ'ընէ, միակ բանն է որուն շուրջ կրնան բոլոր կուսակցութեանց, բոլոր դաւանանքներու, բոլոր երկիրներու հայերը համախմբուիլ:

Բարեկամնե՞ր, այս շարթու Անգլիացի նըշանաւոր հեղինակի մը գիրքը (Turkey in Europe) աչքէ անցուցի և անհուն ցաւով տեսայ թէ այն ալ, բոլոր ուրիշներուն պէս, մատնանիշ կ'ունէ թէ հայ ցեղը քաղաքականորէն միշտ անյաջող եղած է վասնդի ընդունակ չէ combined actionի, միացեալ գործողութեան, և թէ want of coherenceը, համակցութեան պակասը իր ազգային նկարագրին գըլխաւոր պակասութիւննէ: Դա՛ռն ճշմարտութիւն:

Եղբայրնե՞ր, ահա Հ. Միութիւնը կոչուած է ոչ միայն հայ մարմինը կերակրել այլ և հայ հոգին բժշկել իր սուկալի հնօրեայ տկարութենէն: Անիկա միջոցը գտած է, խոր իմաստութիւնով մը դարձմանը հնարած է բարեգործութեան չէզոք հողը՝ կեդրոն համահայկական Միութեան:

Եւ դուք այս երեկոյ կ'ուզէ՞ք մասնակցիլ հսկայ ու փրկաւէտ ձիգի մը: Փաշաները քարեր տարած են Հայկական Միութեան չէնքին համար, դուք ևս կ'ուզէ՞ք մէկ մէկ ափ հող նետել անոր հիմին համար:

Ա՛հ, ինչպէս հասկցնեմ Զեզի այս գործին մեծութիւնը: Աւելի մեծ է ան քան հայկական ինքնօրինութիւնը: աւելի մեծ քան հայկական թագաւորութիւն մը: Անոնք դուրսի բարիքն երեն, ա՛ս, Հայկական Միութիւնը ներքին բարիքն է, ճշմարիտ փրկութիւնը: ինքնօրինութիւնը կը խանգարի, թագաւորութիւնը կը կործանի, բայց Միութիւնը, ա՛հ, Միութիւնը կը միայ ու ան է որ կրնայ պահել ամէն լաւ բան անկործանելի և անխանգարելի: Միութիւնը Հայկական զոր հայ ցեղը 2000 տարիներէ ի վեր, Արտաշէսներու օրով, Տիգրաններու օրով, Բագրատունիներու օրով, Ռուբինեաններու օրով բազծաց ու չկրցաւ իրականացնել, ահա վերջապէս այդ օրհնեալ միութիւնը, զօրութեան, ազնուութեան և փառքի մայր ու դայեակ մրութիւնը կ'երեայ մեզի հեռուէն՝ հայ հորիզոնին վրայ Հայ կատան Բարեգործան լնդ հանուր Միութեան դրոշն ի ձեռին: Օ՛հ, ողջունեցէ՞ք զայն, հայեր: Հայե՞ր ամէն երկիրներու: ՈՂՋՈՒՆԵ՞ՆՔ ՀԱՅԿԱԿԱՆ Միութիւնը:

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԳՆԱԺԱՄՆ ԵՒ ՎԵՐԱԾՆՈՒԹԻՒՆԻ

ՄԱՍԻՆ ԿԱՐԾԻՔՆԵՐ



«Կ'ուզեմ, միայն որ այս Հանդէսը առաջինը եղած ըլլայ ողջունելու լաւագոյն հայրենասիրական երկը այս վերջին տարիներուն . . . : Պէտք է արդարեւ գրել ու հռչակել թէ լոյս տեսած է այն գիրքը որուն կը սպասուէր, զոր ամեն Հայ կարդալու է, զոր եթէ ամեն Հայ մտադրութեամբ կարդայ և հետեւ հոն յայտնուած խորհուրդներուն, համոզուած կ'ըսեմ՝ իրական բարւոքում մը կրնայ յառաջ գալ Հայ ճակատագրին վրայ :»

“ՇիրԱԿ”, Յունիս, 1905.

«Տոքթ. Գաբրիէլեանի հեղինակած այս գիրքը արտադրոյթն է բարոյական քաջութեան, բազմակողմանի մտաց և գիտական ոգւոյ, և արժանի է ըլլալ առարկան իր ազգին վերածնութեան հարցովն շահագրգռուող ամեն Հայու լուրջ խորհրդածութեան :»

“ԿՈՉՆԱԿ”, Յունիս 3, 1905

«Գործը, հզօր ու վճիռ կերպով զգացուած, պարզ եւ ուժեղ արտայարտուած, անուրանալի անկեղծութիւնով մը, համոզումի տաք շեշտով մը տոգորուած ծալրէ ծայր, բնական էր որ յու-

ղէր հասարակութիւնը և հարկադրէր ընթերցողը թեր կամ դէմ կարծիք մը ունենալու, անով զբաղելու, անով մտաւորապէս ԱՊՐԵԼՈՒ :»

ԱՐՃԱԿ ԶՈՊԱՆԵԱՆ

Վահագիտ, Հոկտ. - Նոյմ. 1905

«Յանձնաբարում ենք ընթերցող հասարակութեան ձեռք բերել այս վերին աստիճանի կարեւոր, օգտակար և գնահատելի աշխատութիւնը և կարդալ նրան մի քանի անգամ . . . : Թող Պ. Գաբրիէլեանի գեղեցիկ ըմբռնողական մտքերը մեզ օրինակ ծառայեն և նրա ցուցադրած ուղեգուծերով առաջ շարժուենք դէպի ազատութեան նաւահանգիստը :»

ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍՄԱՆԵԱՆ

Գալականունիւն Եւ Աւանդ,

14 Մայիս, 1909

«Տր. Գաբրիէլեան, իբրեւ ճշմարիտ ուսանող մը գրականութեան, պատմութեան և մարդկային կեանքին, գիտէ յառել իր աչքերը հիմնական սկզբունքներու, խոշոր շարժումներու, կարեւոր դէպերու վրայ . . . : Այս գիրքը տեսակ մը մարդարէական ոգւով կը խօսէր : Ինչ որ անիկա կը գուշակէր Թուրքիոյ մօտալուտ ապագայի մը մէջ տեսնելիք քաղաքական փոփոխութեանց մասին, Լիապէս հաստատուեցաւ 1908ի ամառը :»

Մ. Յ. ԱՆԱՆԻԿԵԱՆ

Վահագիտ, Նոյմ. 13, 1909

«...ԲԺԻՇԿ ՀԵՂԻՆԱԿԸ... ՓՈՐՁԱՌՈՒԹԻՒՆՆԵս  
ՐՈՒ ԱՌՈՒՐ և ԲԱՐՁՐԱԿՈՒՌ ՊԱՄՈՒԱՆԴԱՆԻՆ ՎՐԱՅ  
ԿԱՆԳՆԱԾ՝ ՄԱՏՈՒԱՆԻՀ Կ'ԸՆՔ այն ուղիղ և անվր  
ՄԱՆԳ պողոտան, ուրկէ կ'ուզէ որ քալէ ՀԱՅՈՒ-  
ԹԻՒՆՐ : . . . Ես կը փափաքէի որ ամեն գրել  
ԿԱՐԴԱԼ ԳԻՄԳՈՂ ՀԱՅԸ ԿԱՐԴԱՐ Եւ լա՛ւ կարդար  
ՀԱՅԿԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ . . .»

ԲԱԲԳԻՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ  
ԲԵՐԵՆԻՑԻՆ, ՓԵՄՐ. 14, 1910

---

“ՀԱՅԿԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ” ԷՆ  
“ԱՅԻ ԱՐԵ- ՕՐԵՆԻՆԵՐ ԱՅԱՅՆ ԶԱՅԱԾ ԱՎԱԾԱՐ”  
ԹՂԹԱԿԱՂՄԻՆ ԳԻՆՆ Է՝ 75 ԱՐՆԹ,  
ԼԱԲԹԱԿԱՂՄԻՆԸ՝ ՄԷԿ ՏՈԼԱՐ (\$1.00)



1/4

ՀՀ Ազգային գրադարան



NL0419075

6605